

1495

83

C-72

2011

| 2003

PRIMUS TUTS

ԺԵՐԵՎՈՒՅՆ



M H HOVENESIAN
7 MONROE AV
WORCESTER MASS
01602

ՔԻՍՏՈՑ ՀԱՒՏ

ԺԵՆԴԱՎԻԿԱՎԱՐ

(ԲԱՐՈՅԱՎԵՐ)

ԹԱՐԳՄԱՆԵՑ

Դ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ



մարգարեթ լուսակ բարեկարգ տպարան և հրատակութեան համար

Կ. ՊՈՂԻՄ

Տպագր. Հիմելիկեան

1896

ԺԵՆԸՎԻՒՎ

(ՊԱՐՈՅԱԿԱԳՈ)

ԳԼ. Ա

ԺԵՆԸՎԻՒՎԻ ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆԸ

Երբ Քրիստոնէութիւնը կօլի եւ Գերմանիոյ մէջ տարածուեցաւ, ոչ միայն կուպաշտութեան վերջ տուաւ, այլ ժողովրդոց բարքերը ուղղեց եւ քաղաքականութիւնը զարգացուց: Այն խոպան եւ անբեր երկիրն անգամ Քրիստոնէութեամբ լուսաւորուած ժողովուրդներուն աշխատաթեամբը բարերեր եղաւ, որով մհծատարած անտառներ, ցողենի դաշտեր եւ ծաղկալից պարտէզներ սկսան երեւիլ ամեն կողմ:

Եւրոպիոյ առյու երկիրներուն մէջ Քրիստոնէութիւնը արածուած ատեն՝ Ստորին-Նահանգաց մէջ ազնուաբարոյ իշխան մը կը բնակէր դուքս Պրապանտի անունով, որ իւր ունեցած աներկիւղ քաջութեամբը, մարդասիրութեամբը ու արզարութեամբը ամենուն սիրելի եւ պաշտելի եղած էր: Իր դքսուհի կինն ալ նոյն ազնիւ եւ յարդէլի զգացումներով օժտուած ըլլալուն, այր եւ կին մէկ սիրու ու մէկ հոգի էին: Ասոնք Ժէնըվիէվ անունով աղջկ զաւակ մը ունէին, որուն գաստիարակութեանը համար ամեննեւին ջանք չէին ինայեր: Ժէնըվիէվ որ խոհուն և խելացի աղջիկ մ'էր, ազնիւ սիրու մը ունէր եւ իր բոլոր շարժմանցը մէջ քաղցրութիւն եւ բարօրութիւն կ'երեւէր: Երբ այն ատենի սովորութիւններուն համեմատ

57433-ահ

2690-81



իւր դքսուհի մայրը ճախարակին առջեւ նստած կ'աշխատէր, ժէնըլիէվ ալ, տակաւին հինգ տարեկան, աթոռակի մը վրայ նստած՝ ամենայն յաջողութեամբ իւլ կը գործածէր, որով հաւասար բարակութեամբ եւ մաքուր թեկր կը շինէր։ Այս աշխատութեան ժամանակ իւր մօրը հարցումներ կ'ընէր, եւ անկէ իրեն ուղղուած հարցումներուն՝



խելացի պատասխաններ կուտար, Զինքը տեսնող ու խօսքերը լորդները ափ ի բերան կը մնային, եւ կը խոսուանէին թէ օր մը այս աղջիկը զարմանալի գործեր պիտի ընէ, Տասը-տամներկու տարեկան եղած ատենը երբ ծընողացը հետ եկեղեցի կ'երթար, խարտեալ մազերուն ոսկեգոյն երկայն խոպապիքները ուսերուն վրայ ձգած, ճերմակ հազուստով, ու ծնողացը մէջտեղ դրուած կարմիր թաւշեայ աթոռակի մը վրայ ծնրադրած՝ անբիծ տատ-

Առաջպատճեամբ եւ անմեղութեամբ, իւր գեղեցիկ
կտպոյտ աչքերը ջիրմուանդութեամբ կը բարձրացնէր
ժապ 'ի երկինք, եւ զդյամամբ կը խոնարհեցնէր, զոր տես-
նողը կը կարծէր թէ՝ հրեշտակ մ'էր որ կ'աղօթէր:

Աղքատաց խրճիթները այցելելով՝ անոնց մսիթարիչ կրծշտակը կ'ըլլար, եւ իր մանր մունք պէտքերուն համար մորթ ընդ մերթ հօրմէն առած պղտիկ գումարները անոնց ձեռքը կը լեցնէր, անոնց իր ձեռքովը կարած հանդերձներ կը հագցունէր։ Առառ իրիկուն, թեւը պղտիկ կողով մը անցուցած՝ հիւանդներուն տուները կ'այցելէր գաղաքողի. ու իր բաժինէն մէկ կողմ պահած մննդարար կերակուրներ ու համեղ պտուղներ կը տանէր անոնց ժէշնդիկ այսպէս մեծնալով, բարեպաշտութեան, պարկեցառութեան ու անմեղութեան օրինակ մը եղաւ, եւ ամեն խոհական մայրեր զայն իրենց զաւակացը կ'առաջարկեին։

Այս միջոցներուն պատահած պատերազմի մը մէջ,
Սիկիսմոնտ անուն հողատէր մեծատուն ասպետ մը՝ (ԺԷ-
ՆՎՈՒՔԻՎԻ հօր, Պրապանտի դուքսին կեանքը ազատեց: Սի-
կիսմոնտ իւր ազնիւ բնաւորութեամբը եւ զգացումներովը
երեւելի հանդիսացած առպետ մը ըլլալուն՝ ամեն մարդ
կ'ակնածէր անկէ եւ կը յարգէր զայն: Երբ պատերազմէն
վերադառն, դուքսը զայն իւր ապարանքը բերաւ եւ
իւր զաւկին պէս սիրելուն համար, իր մէկ հատիկ աղջիկը
ժէնըլիվը անոր հետ ամուռանացուց:

Այն օրը՝ որ Ժէնըլիքվ իւր ամուսնոյն ապարանքը
երթալու համար ծնողացը բնակարանէն մեկնիլ պատրաս-
տուեցաւ, թէ տանը մէջ գտնուողները եւ թէ լրջակայ-
ակիչները արտասուել մկան, Ժէնըլիքվ անդամ, որ
թէեւ իւր ամուսնոյն խիստ կը սիրէր, բայց որովհետեւ
նորդէն պիտի բաժնուեիր՝ չկրցաւ իւր աշքերէն հոսած
արասուքը զսպել.

Հայրը վերջին անգամ խւր աղջիկը բազկացը մէջ առ-

Նելով ըսաւ, «Երթաս բարեաւ, սիրելի Ժէնըլիէվս, մայրդ
եւ ես ալ ծերացած ենք, ու հոս պիտի մնանք, թերեւս
անգամ մ'ալ զմեղ չի տեսնեա. բայց որովհետեւ Աստուած
միշտ հետդ պիտի ըլլայ, անոր պատկերը միշտ աշացդ
ու սրտիդ մէջ ունեցիր, ամենեւին անոր ճանապարհէն
մի խոտորիր. Եթէ այսպէս վարուիս՝ մննք ալ հոս քեզի
համար մտատանջութեամբ չպիտի նեղուինք, ու խաղա-
զութեամբ պիտի մեռնինք»:

Հօրմէն ետքը մայրը գրկեց Ժէնըլիէվս, եւ արտաս-
ուալից աչօք, հեծկտալով հազիւ թէ սա խօսքերը կրցաւ
ըսել անոր. «Բարեաւ երթաս, Ժէնըլիէվս, բարեաւ եր-
թաս աղջիկս, Աստուած քու պաշտպանդ ըլլայ: Զգիտէ՝
թէ ինչ պատրաստած է քեզի համար ճակատագիրդ. մի-
այն՝ սէրտս անորոշ եւ աղիտալի բնազգումներով լեցուած
է. դուն էիր երկրի վրայ մեր երջանկութիւնը. երբէք չի
վշացուցիր մեր սիրոը ու միշտ բարի եղար. աշխատէ
որ նոյն բարութեան եւ առաքինութեան ճամբէն չի հե-
ռանաս, ամենեւին մի ըներ անանկ բան մը՝ որու համար
թէ Աստուածոյ եւ թէ ծնողացդ ներկայութեանը ամօթա-
պարտ մնաս: Կը իրկնեմ, թէ միշտ բարի եւ առաքինի
եղիր. գիտնալով որ Աստուած քու հետդ կըլլայ, Եթէ այս
աշխարհիս մէջ մէկ մ'ալ չկարենանք զիրար տեսնել, ան-
շուշտ երկինքը կը տեսնուինք»:

Այնուհետեւ դուքսը եւ դքսուհին իրենց փեսին
դարձան ու ըսին. «Մեր ամենէն մեծ հարստութիւնը եղող
այս զաւակը քեզի կը յանձնենք, առ, տար զինքը, որ ար-
ժանի է քու սիրոյդ, դու պիտի ըլլաս այսուհետեւ անոր
հայր եւ մայր: Սիկիսմոնտ կոմսը խոստացաւ անոնց այս
կամքը կատարել եւ Ժէնըլիէվսի հետ ծունկի վրայ եկաւ,
անոնց ծնողական օրնութիւնը ընդունելու համար:

Այս միջոցին վրայ հատաւ Խտողի եպիսկոպոսը, սպի-

տակ մազերով ու կարմիր այտերով, որ Ժէնըլիէվսի եւ
Սիկիսմոնտի պսակալրութիւնը կատարեր էր. նա ալ ձեռ-
քերը երկու ամուսիններու զիխուն վրայ դնելով օրհնեց
եւ ըսաւ Ժէնըլիէվսի. «Մի լար աղնիւ տիկին, Աստուած
անանկ մեծ բարօրութիւն մը սահմանած է քեզի որ մըտ-
քէդ իսկ չանցնիր. օր մը պիտի գայ որ հոս ներկայ զըտ-
նուողներս ուրախալից արտասուօք չնորհակալ պիտի ըլ-
լանք Նախախնամութեան: Եթէ երբէք անյուսալի բան մը
պատահի քեզի՝ այս ըսածս միտքդ բեր: Երթայք բարեաւ,
Աստուած հետերնիդ ըլլայ:»

Բարեպաշտ կրօնաւորին խօսքերը՝ ներկայից սիրտը
ու կասկածներով լեցուցին, կը կարծէին թէ Ժէնը-
լիէվսի զիխուն մեծ փորձանքներ պիտի գան. բայց ամենքն
ալ Աստուածոյ ողորմութեանը վրայ վստահ՝ իբենց տըրա-
մութիւնը փարատեցին.

Ժէնըլիէվս այս տեսարաններէն խիստ յուղուած ըլ-
լալուն, զողոչուն քայլերով ամուսնոյն օդնութեամբը ի-
րեն համար պատրաստուած շեղ ձին հեծաւ. Սիկիսմոնտ
ալ իւր ձիուն վրայ ցատկելով բազմաթիւ ասպետներու
ընկերակցութեամբ ճամբայ եղան:

ԳԼ. Բ

ՍԻԿԻՍՄՈՆՏ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿԵՐԹԱՑ

Կոմս Սիկիսմոնտի բերդը Ռէնօսի եւ Մօգէլի մէջտեղը
բարձր ժայռի մը վրայ շնուռած էր. Երբ կոմար ու կոմ-
ուսւին իրենց հետեւորդներով բերդին մօտեցան, բոլոր
ծառաները եւ մորձակայ բնակիչները մեծ ու զգալիկ ա-
մննքն ալ իրենց կիրակնօրեայ շքեղ հանդերձնին հագած
զանոնք ընդունելու համար պատրաստ կեցած էին, թէր-

զին մեծ զուոը ծաղկէ պսակներով զարդարուած էր եւ նոսմբան ալ ծաղիկներ սփռուած:

Ամենքն ալ իրենց նորատի Կոմոուհին տեսնելու սաս-
տիկ փափագ մը ունենալինուն, իրենց առաջին նայուածքը
Ժէնըլիկէվի վրայ ուղղեցին, եւ գոհ մնացին Ժէնըլիկէվի
կրեշտակային ազնիւ դէմքէն, որուն սիրոն ալ դէմքին
պէս հրեշտակային էր եւ մարդասէր:

Երբ Կոմոուհին ձիչն վար իջաւ, հոն ներկայ դոնը-
ւողները սիրալիր կերպով բարեւեց. ծերերուն հետ ակնա-
ծանօք, զաւակնին դրկած կամ անոնց ձեռքէն բռնած մայ-
րերուն հետ՝ քաղցրութեամք կը խօսէր, անոնց անունը
եւ տարիքը կը հարցնէր եւ առատօրէն դրամական նուէր-
ներ կուտար, որով ամենուն երախտագիտութիւնը կը
զրգուէր:

Ժէնըլիկէվ ճամբան իւր ամուսինէն ընդունած հրա-
կանգին համեմատ երբ իմացուց թէ այն տարի բերդիկ
պահապանները ու ծառաները կրկին վարձք պիտի առնեն,
թէ իրենց հարկատուները հարկ չպիտի վճարեն, եւ աղ-
քատներուն ցորեն ու փայտ պիտի բաշխուի առատօրէն,
բոլոր ներկայը միաբերան չնորհակալութեան եւ ցնծու-
թեան աղաղակներ հանեցին, եւ ուրախութեան արտա-
սուք թափելով իրենց իշխանին ու իշխանունոյն բարօրու-
թեանցը համար բարեմաղթութիւններ ըրբն. Կոմսին
ծերունի զինակիցներն ալ, որք այն միջոցին իրենց զիմա-
ւորին ներկայութեանը պատկառանօք բարեւի կեցած էլու
շկրցան իրենց յուգումը գսպել, եւ ոկան արտասուել:

Կոմս Սիկիսմոնտ եւ Ժէնըլիկէվ խիստ երջանիկ օրեր
անցուցին, բայց այս երջանկութիւնը քանի մը շաբաթ
հազիւ տեւեց, վասն զի, երբ իրիկուն մը ճաշէն ետքը ի-
րենց աննեակը առանձնացած, Ժէնըլիկէվ բամպակ մա-
նելով երգելու, Սիկիսմոնտ ալ իր քնարովը անոր ըն-
կերացած պահուն՝ յանկարծ բերդին առջեւ փողերու ճայ-
ներ լսուեցան:

— Արդիօք ի՞նչ պատահեցաւ, պոռաց կօմոը իւր մէկ քաջամարտիկ ծառային՝ որ դէպ ՚ի իրեն կուգար:

— Տէր իմ, պատախանեց ծառայն, Մաւրիտանացիք Սպանիային Գաղղիոյ վրայ յանկարծ յարձակեր են, Վարը երկու ասպետներ կ'սպասեն, որք մեծ իշխանին կողմէն Յրամաններ բերած են ձեզի, Եթէ կարելի է՝ այս գիշեր իսկ համբայ ենել պէտք է:

Կոմսը անմիջապէս վար իջաւ, երկու ասպետները
բարեւեց եւ զանոնք ընդունելութեան մեծ սրահը առաջ-
նորդեց: Կոմսուհին ալ թէեւ այս անակնկալ լուրէն սար-
սփած, սակայն անմիջապէս խոհանոց վաղեց, որպէսզի
սապետները մեծարելու համար պէտք եղած հրահանգները
ուայ ծառաներուն, (պէտք է դիտնալ որ հին ժամանակ-
ները կոմսուհիք իրենց տան խոհանոցը մտնելը ստորնու-
թիւն չէին համարեր):

Կոմսը բոլոր գիշերը իւր մեկնելու պատրաստութիւն-
ները կարգադրելով զրալեցաւ. նուիրակներ զրկեց որ երկ-
րին ամեն կողմէն օժանդակներ հաւաքեն, եւ իւր բացա-
կայութեան ժամանակմիջոցին համար ամեն բան կարգի
դրաւ:

Անմիջապէս մերձակայ դղեակներուն մէջ ընակող
ասպետները եկան հաւաքուեցան իր չուրջը: Ժէնըլիկէվ
կոմսուհին ալ իւր հիւրերը մեծարելէն ետքը կոմսին ճեր-
մակեղէնները եւ բոլոր պէտք ունենալիք բաները ծրաբեց
պատրաստեց: Երբոր առաւօտը կը ծագէր, բոլոր ասպետ-
ները մեծ սրահին մէջ գումարուեցան. կոմսն ալ իւր գինու-
րաւոր շքեղ սաղաւարտը զլուխը դրած՝ անոնց մէջ կը
դանուէր: Իսկ բերդին մեծ զրանը առջեւ ծիաւորք եւ
ետեւակը մէկ կարգի վրայ շարուած անոր կ'ըսպասէին:

Սյօ միջոցին Ժէնըլիկէվ սրահը մտաւ, եւ այն ժա-
մանակի ասպետական սոլորութեանը համեմատ, իր ձեռւ-

Քովը յանձնեց ասպետական գաւազանը եւ նետը՝ ըսելով.
ՅԱՍՈՆՔ՝ Աստուծոյ եւ անոր երկրին փառացը համար գոր-
ծածէ, անմեղութիւնը պաշտպանելու եւ յանդուգն մեղա-
պարտները զգաստացնելու համար.» հեծկտալով անոր զըր-
կացը մէջ ինկած՝ «ո՞չ Սիկիսմոնտ, յարեց հառաչելով, ինչ
պիտի ըլլայ իմ վիճակս; եթէ դու չի վերադառնաս». այս
ըսելէ ետքը դէմքը թաշզինակին մէջ առած՝ սկսաւ լալ:

— Հանդարտէ՛ ժէնըլիէվ, պատասխանեց կոմոը, Տի-
րոջը կամքը թող կատարուի. մենք ամեն ատեն Աստու-
ծոյ ձեռքին մէջ ենք, հոս կամ ուրիշ տեղ, ուր որ ալ
ըլլանք, մեռնելու հնթակայ ենք, միմիայն Աստուած եթէ
կամի՞ կրնայ զմեղ մահուանէ աղատել. Ուրեմն մի վշտա-
նար, պաշտելի ամուսինս. եւ ինձ համար մի խոռվիր:
Զերմագէս յանձնարարեցի իմ հաւատարիմ տեսչիս՝ որ
բերդին, Կոմսութեանս եւ քու վրադ պէտք եղած հոգը
տանի: Ասէ՛ ետքը նա ոչ միայն բերդին տեսուշն է այլ
բոլոր կալուածներուս դործակալը. Մնաս բարեաւ սիրելի
ժէնըլիէվս, զքեղ ամենակարողին պաշտպանութեանը կը
յանձնեմ, միշտ յիշէ զիս եւ աղօթէ ինձ համար»:

Ժէնըլիէվ մինչեւ սանդուղին վարի ոտքը ամուսնոյն
ընկերացաւ, բոլոր ասպետները անոնց ետեւէն իջան. երբ
բերդին մեծ դուռը հասան՝ փողերը սկսան հնչել, ձիա-
ւորք եւ հետեւակք Կոմսին ներկայութիւնը բարեւհին:

Այս միջոցին Սիկիսմոնտ իւր աչքերէն հոսած արաւատուքը
չի ցուցնելու համար աշխուժիւ մը ձիուն վրայ նետուե-
ցաւ եւ ամենէն առաջ ճամբայ ելաւ. իրեն հետեւեցան
ասպետները եւ հետեւորդք, ու շարժական կամուրջէն
անցան:

Ժէնըլիէվ մինչեւ անոնց աչքէ անտեսանելի ըլլալու
չափ հեռանալը աշտարակին վրայ սպասելէն ետքը՝ իր սեն-
եակը առանձնացաւ. ու նոյն օրը բան մը չկրցաւ ուտել:

ԳԼ. Գ

ԿՈԼՈՅԻ ԼՐԲՈՒԹԻՒՆԸ


Կոմսին մեկնելէն ետքը ժէնըլիէվ առանձին կեանք
մը անցուց: Ամեն օր, արշալոյսը ծագելուն պէս՝ պատու-
հանին առջեւ կը նստէր, ու իր զբաղմունքին, այսինքն
մեռագործին վրայ ցողի կաթիներու պէս մերթ ընդ մերթ
աչքերէն արտասուք կը կաթկթէին: Երբ պատարազին
զանգակին ձայնը կ'առնէր, անմիջապէս բերդին մատուռը
կ'երթար եւ ջերմհուանդութեամբ ամուսնոյն պահպանու-
թեանը համար կ'աղօթէր: Ամենեւին օր մը հկեղեցիէն
բացակայ չէր գտնուէր. ու կէս օրէն ետքն ալ քանի մը
ժամ առանձնակի աղօթելով կ'անցունէր, Բերդին ըլրակին
մէկ կողմը գտնուած զիւղին աղջիկները բողորտիքը կը
ժողուէր, անոնց բուրդ մանել եւ կարել սորվեցնելէ զատ,
աշխատութեան ժամերնին անզգալի ընել տալու համար
կրթական պատմութիւններ կընէր: Իր մանկութեան ատե-
նէն աղքատաց եւ հիւանդաց սփոփիչ բարեկամն ըլլալուն,
հիմա ալ անոնց ծշմարիտ մայրը եղած էր: Ամենեւին չէր
գտնուէր թշուառ մը՝ որուն օգնութեան ձեռք կարկառած
չըլլար, ամեն խրճիթ կը մտնար, հիւանդներուն այցելու-
թիւն կուտար, ու քաղցր եւ միխթարիչ խօսքերովը՝ հի-
ւանդաց առնելիք ամենաղատն դեղերն անզամ կ'անուշ-
ցունէր. իրիկունները իր ծառաներուն քովը նստած՝ մա-
նելով կ'անցունէր ժամանակը, երբեմն ալ, լուսին եղած
դիշերներ, սենեակին առանձնացած, իւր վինը կը զար-
նէր ու բարեպաշտական երգեր կը մրմնջէր: Բարեկար-
գութիւնը եւ տանտիկնութիւնը չափաղանց սիրելուն՝ իր

Կրամանին տակ եղողներուն անկարգ դործերուն ամեն-
նեւին չէր ներէր:

Կոմսին կողմանէ բերդին եւ ստացուածոց վրայ կարգ-
եալ տեսուչին անունը Կօլօ էր, որ խորամանկ կեղծաւոր
մարդ մը ըլլալուն՝ ամենուն վատահութիւնը գրաւելու ար-
ճեստին տեղեակ էր. 'ի մի բան մոլի եւ անխեղճ մէկն
էր. Միմիայն իր անձնական շահուն եւ զուարճութեանցը
վրայ կը մտածէր, 'ի նպաստ իրեն՝ ամեն անիրաւութիւն
կը դործէր, եւ կոմսին մեկնելէն ետքը սկսաւ ամենուն հետ
քանութեամբ վարուիր. Կոմսէն աւելի շքեղապէս կը հագ-
ուէր, ամեն օր խնճոյքներ կը կազմակերպեր եւ իր տի-
րոջ եկամուտները այսպէս կը վատնէր. Կոմսին հին եւ
հաւատարիմ ծաւաներուն հետ բրտութեամբ կը վարուէր,
ամենայետին գործաւորին վարձքն անդամ կը կարէր ու
աղքատաց պատառ մը հաց չէր տար. Միմիայն ժէնըլի-
էվը կը յարդէր, անոահման բարեկամութիւն ու մէր կը
ցուցնէր անոր. իսկ ժէնըլիէվ միշտ ծանրութեամբ վար-
ուելով, ամենեւին ընտանութիւն չէր ըներ, եւ երբեմ
կ'ստիպուէր անոր յիշեցնել իւր ստանձնած պարտաւորու-
թիւնները:

Առջի բերան Կօլօ հնազանդութիւն կեղծելով՝ իր ը-
րած զեղսութիւնները անկէ ծածկել կը ջանար. բայց հե-
տոքինետէ աներեսութիւնը ձեռք առաւ ու վերջապէս յան-
դրգնեցաւ պարկեշա կնօջ մը պատիւը արատաւորելու ա-
ռաջարկներ ընել ժէնըլիէվ սոսկմամբ եւ բարկութեամբ
մերժեց զանոնք. ահա այն օրէն Կօլօ անհաջտ ատելու-
թեամբ վառուած՝ ուխտեց անկէ վրէժ առնուլ եւ մինչեւ
իսկ կեանքը վերցնել աշխարհիս վրայէն:

Ժէնըլիէվ իւր ամուսնոյն նամակ մը զրելով, Կօլօի
Ընթացքը մի առ մի թուեց, եւ աղաչեց որ առանց ժա-



մանակ կորմնցնելու այն թշուառականը իր քովէն հեռացը-
նելու հրամանը դրկէ:

Տրագօ անունով կոմսին խոհարանապետը, որ պար-
կեշտ եւ իր տիրոջ շահը ամեն բանէ նախապատիւ. հա-
մարող մարդ մ'էր, ձեռքէն եկածին չափ Կօլօյի անիրաւ
խորհրդոցը արգելք կըլլար, ուստի խօսք տուալ կոմսու-
ւոյն որ կոմսին դրկելիք նոյն նամակը վստահելի անձի մը
միջոցաւ գաղտնաբար իր տեղը պիտի հասցնէ. բայց խորա-
մանին Կօլօ անոնց այս խորհուրդն յաջողելով կիմանակ՝
այն առաւօտուն որ կոմսուհին իր ամուսնոյն դրկելիք նա-
մակը իր սեննեակին մէջ կը յանձնէր Տրագօյի, զէն 'ի
ձեռին յանկարծ նիերս մտաւ եւ սպաննեց զՏրագօ՝ կա-
տաղութեան սոսկալի ձայներ արձակելով. իւր հանած ա-
աղաղակէն բերդին բոլոր բնակիչները վագեցին եկան, ու
աեսնելով որ ժէնըլիէվ գունատեալ, սոսկումէն մարտէ,
աթոռի մը վրայ ինկած, ու իր ոռքերուն առջեւ ալ ծը-

բագո անկենդան փոռւած էր, սոսկումով պաշարուեցան։ Կօլո տոփթը չի փախցուց այն միջոցին իսկ առաքինի Կոմտուեոյն վրայ արատ մը քսելու։ Եեւոյ բերդին ամենէն ամուր աշտարակներէն մէկուն մէջ բանտարկելով զկոմտուեին իբր մեղապարտ եւ ոճագործ, նամակ մը զրեց Կոմտին, անոր մէջ կրկնելով իր գարշնի զբարտութիւնները։

Այս անարժան տեսուչը, իր տիրոջ բնաւորութիւնը աղէկ կը ճանչնար, գիտէր որ առաքինի, արդարասէր, վեհանձն, գթած, միանգամայն դիւրազրդիո, նախանձուա եւ բարկութիւնը զսպելու անկարող մէկն է։ Հետեւաբար պիտի յաջողէր կոմտին վրայ իշխելու։ կը յուսար որ Կոմտը բարկանալով իր կնոջ դէմ սոսկալի հրամաններ եւ թերեւուա անոր մահուան դատավճիռը ստորագրելով պիտի զրկէ։



ԳԼ. Դ

ԺԷՆԸՎԻՒՎ ԲԱՆՏԻՆ, ՄԷՋ

Բերդին ամենէն սոսկալի աշտարակը՝ ոճագործներուն բանտն էր. որուն դրանը առջեւէն ատենօք ժէնը վիէվ երբ կ'անցնէր՝ կը դողար, եւ բանտարկելոց վրայ կը ցաւէր. ուր հրմա, աւանդ, ինքը բանտարկուած էր։ Այս խաւար, ցուրտ ու խոնստ բանտը իր աչքին գերեզման մը կերեւար. որուն սեւ պատերը մամուռներով ու գետինն ալ կարմիր աղիւաներով ծածկուած էին։

Արեւու եւ լուսնոյ շառաւիզները չեին կրնար թա-

ժանցել այս անոելի բնակարանին մէջ, միայն թէ փոքրիկ լուսամուտէ մը երեւցած տկար լոյսը՝ կարծես բանտին սոսկալի երեւոյթը ցուցնելու մինակ կը ծառայէր. Բանտին մէկ անկիւնը քիչ մը յարդ բռեր էին, որ ժէնը վիէվի թէ նստարանը եւ. թէ անկողինն էր, անոր քով կտոր մը սեւ հաց եւ հողէ ամանով քիչ մը ջուր դրուած էր։ Թշուառունոյն աչքերն լալէն ուռեցած՝ ու դէմքը բուօրովի փոխուած էր։ Այլ սակայն, երբ իւր սրտին առաջին յուզմունքը քիչ մը հանդարտեցաւ, ջերմենունդութեամբ ՚ի ծունը իջաւ, ձեռքերը միացուց, եւ աչքերը զէպ ի երկինք բարձրացունելով հետեւեալ աղօթքը ըրաւ։

«Ով ամենասակարող Աստուած, զու որ երկինքն ես, լոէ թշուառիս, որ երկրիս մութ մէկ անկիւնը փակեալ կը տառապիմ. աշխարհը երեսի վրայ ձեց զիս, բայց ես Քեզի կ'ապաւինիմ։ չիկայ մէկը՝ որ իմ տառապանացս վրայ գթայ, բայց զու ով Տէր, իմ արտասուքս կը տեսնես եւ հառաչանքս կը լսես. զի ամեն տեղ է քու ներկայութիւնդ. ծնողքս չեն զիտեր այս ինձի պատահած զժբաղդութիւնը հւ ամուսինս ալ այս միջոցիս հեռաւոր երկիր մը գտնուելուն՝ բանէ մը տեղեակ չէ։ Թէև մտերիմներս կը փափազին ինձ օգնութեան համնի՝ բայց աւանդ, բան մը չեն կրնար ընել։ Սակայն զու ով Տէր, զու միայն կարող, ես զիս ազատել այս մահաստուեր բանտէն. ով Վատուած իմ, զթա ինձ»։

Այս աղօթքէն եաքը տիրութեամբ նստաւ. ո՞ն աշխարհիս ամենէն թշուառ մարդն իսկ ինձմէ աւելի բաղդաւոր է, վասն զի նա կապոյտ երկինքը ու կանաչազարդ գեղեցիկ գաշտերը կրնայ տեսնել։ Ո՞ն, ինչու հովուունի կամ մուրացիկ մը չեզայ՝ փոխանակ կոմսուէի ըլլալու, հիմտորչափ երջանիկ պիտի ըլլայի արդեօք, կոմառունոյ տիտղոսէ եւ ունեցածներէս հիմա բան մը չունիմ ձեռքս.

արեւն իսկ որ զաշխարհ՝ կը լուսաւորէ՝ տհա՛ իւր լոյսը թնձած
մէ կը ինայէ։ Բայց ոչ, ոչ, չի վհատեմ, որովհետեւ ան-
տէր եւ անօգնական մնացող թշուառին պաշտպանը դու-
ես, ով Աստուած իմ, ուրեմն լուսաւորէ՝ իմ վշտացեալ
հոգիս Այո, ամեն անգամ որ սիրաս քեզի կը բանամ, իր-
առպիտալ հոգիս կը հանդարտի, եւ վիշտերէ ընկճուած սիր-
տըս թափած արցունքներովս կը թեթեւնայ»

Նոյն վայրկենին՝ Իտոլֆ եպիսկոպոսին իրենց երթաք
բարովի եկած օրուան ըրած գուշակութիւնը յիշեց եւ աշ-
քերը բանտին չորս կողմը պտտցներով յարեց։ «Պաշտելի
հայր, այս էր իմ մասիս գուշակած երջանկութիւնդ. արդ-
եօք երջանկութիւն ըսածդ, ծաղիկներով զարդարուած
յաղթական կամարներէ անցնելէ ետքը այս ստորերկեայ
խաւարին բանտը մտնելս էր Սակայն, Աստուած իմ, գու-
ցէ այս բանտարկութիւնը ինձ երջանկութիւն պատճառէ.
այս, այնպէս է, շատ անգամ փորձութիւններ կը դրկես
մեզի որք քու գալունի բարիքներդ են, որպէս զի թշուա-
ռութեան երեւոյթին տակ երջանկութիւնը վայելենք, ինչ-
պէս զառն ու կարծր պատեանի մէջ ախորժելի պտուղ մը
զրած ես։ Ուստի, հնազանդութեամբ պիտի համբերեմ
տանջանաց՝ զոր քու հրամանաւոդ ինձ եկած կը նկատեմ։
Կը խոստովանիմ ով Տէր, թէ իմ հաւածիչներուս դէմ ա-
մենելին չեմ տրանջար, եթէ այս իսկ է քու հրամանդ,
թող կատարուի. բաւ է որ քու շնորհացդ մէջ անցունեմ
կեանքս ու մէկը չի կարենայ վնաս մը հասցնել ինծիւ»

Այս աղօթքէն ետքը, իւր սիրտը միսիթարուեցաւ, կը
թուէր իրեն թէ ներքին ձայն մը կըսէր. «Քաջալերուէ՝ Ժէ-
նըլիէվ, մի՛ վհատիր, արդարեւ, քիչ մը պիտի տանջուիս,
բայց Աստուած զքեզ երեսէ չպիտի ձգէ. դու որ այսօր
մարդոց աշքին յանցաւոր կ'երեւաս, պիտի գայ օր մը որ
անմեղութիւնդ յայտնուի» Այս խորհրդածութիւնները հան-
գարտ քուն մը պարգեւեցին իրեն»

ԳԼ. Ե

ԿՈՄՄՈՒՀԻՆ ՄԱՆՉ ԶԱՒԱԿ ՄԸ ԿՐ ԾՆԻ

Ժէնըլիէվի բանտին մէջ քաշած տառապանքը հետզ-
նեաէ կը սաստկանար՝ իւր յղութեանը պատճառաւ։
Անագորյն Կօլոէն զատ ուրիշ մէկու մը երեսը չէր կըր-
ենար տեսնել, որ ամեն ատեն բանար այցելելուն կը պնդէր
Ժէ Ժէնըլիէվ պէտք է իր կամքը կատարէ՝ որպէս զի
կորանցուցած պատիւն ու հանգստութիւնը կարենայ ձեռք
ձգել։ Այս ամօթալի խօսքերուն Ժէնըլիէվ կը պատաս-
հանէր թէ՝ աւելի կ'ուզէր մարդոց քով անպատիւ կար-
ծուիլ՝ քան թէ իրօք անպատիւ ըլլալ, թէ աւելի կ'ընտրեր
իւր անմեղութեամբը այն մութ բանտին խորը տանջուիլ՝
քան թէ մեղքերով աղտոտած՝ դքսական ապարան քներու-
մէջ բնակիլ».

Օր ըստ օրէ թշուառուհւոյն տառապանքն ու ցաւերը
կը սաստկանային, զի ծննդարերութեան ժամանակը մօ-
տեցեր էր, եւ վերջապէս Աստուածոյ անհուն ողորմութետմբը
անվաս՝ մանչ զաւակ մը ծնաւ բանտին մէջ, ամեն տե-
սոկ խնամքէ զուրկ։

«Ո՛վ սիրասուն զաւակ, բաւու՝ զայն սրտին վրայ
ոեղմելով, թէեւ ծնար, բայց ո՞ւր, սառուերկրեայ սոսկալի
բանաի մը մէջ. եկո՛ւր ուրեմն սրտիս վրայ հանգչէ, որ
զքեզ շնչովս տաքցունեմ։ Աւա՛ղ . . . թշուաւ մայրդ
կաոր մը կտաւ իսկ շունի զքեզ մէջը փաթթելու համար,
և չիկայ մէկը՝ որ իրեն դգալ մը ապուր տայ. ո՞հ, այս առ-
ոքան թշուառութեան ու շքաւորութեան մէջ բնչպէս
պիտի ոնուցանէ ու խնամէ զքեզ քու մայրդ։ Յետոյ
իւր նորածինը դէպ 'ի երկինք վերցներով արտասուալից

աշօք յարեց. «ո՛վ Տէր, դու որ այս զաւակը ինձ պարգևեւցիր, ես ալ զախ բողոքովին Քեզի կը յանձնեմ. ասիկայ իմ առաջին պարտքս է : Եւ որովհետեւ չեմ կրնար քու ուուրբ տաճարներէդ մէկը զրկել զախ, եւ հոս ալ օգնական ձեռք մը չիկայ որ մկրտէ, ուստի քու ուուրբ հրամանաւգ ահա ես անոր կնքանայր պիտի ըլլամ : Եթէ զիս ողջ պահես, ո՛վ տէր, կը խոստովանիմ զաւակս ճշմարիտ հաւատքով մեծցնել, քու պատուէրներդ անոր սովորեցնել, զքեզ ճանչցունել եւ պաշտել աալ, իւր ամեն նմանիները սիրել սովորեցնել, զդուշացնել զինքը ամեն տեսակ մոլութիւններէ, որպէսզի օր մը այս ինծի յանձնած անզին աւանդդ, մեղքերէ եւ մոլութիւններէ զերծ՝ քեզ վերադարձնեմ : »

Ապա քովը զրուած ջուրին սափորը առաւ՝ եւ զաւակը միջակով անունը զրաւ ՅԱԻՍԿ, և որովհետեւ, ըստ, ցաւոց եւ վշտաց մէջ ծնաւ : Եւ զայն իւր հագուստներուն մէջը փաթթելով «ահա այս է քու խանձարուրդ», յարեց տիրութեամբ, ու քովը զրուած կտոր մը տեւ հային վրայ նայելէն ետքը՝ «ահա խեղճ զաւակս, այս է մեր կերակուրը, բայց հոգ չէ, մօրդ արցունքը զայն պիտի կակուղնէ. եւ Աստուծոյ օրհնութեամբը երկուքիս ալ պիտի բաւէ : »

Օր մը, երբ զաւակը զրկացը մէջ քնայուցեր էր, անոր երեսը նայելով հառաչեց. «ո՛վ Աստուծո իմ, քու նայուածքդ այս ողորմելի արարածին վրայէն մի զարձունէր. վասնզի ծաղիկ մը անգամ որ այս տիսուր եւ մութ կամարներուն տակ իւր զեղեցկութիւնը անչուշտ կը կորսնցնէ, ուրեմն ի՞նչպէս այս քնքուշ արարածը պիտի կարմայ ապրիլ. ով Տէր, զու պահպամէ իմ այս միտք յոյս եւ միխթարիչս, որուն համար պատրաստ եմ միխթար զոհել իմ կեանքս : »

Այս միջոցին զաւակը արթնցաւ ու առաջին անգամ իւր մօրը նայելով ժպտեցաւ, Ժէնըվիէվ փոխադարձ ժպիտ մը ցուցուց անոր. ահա այս առաջին անգամն էր որ կոմսուհին բանտը մտնելէն 'ի վեր կը ժպտեր : «Ո՛հ կը ժպտիս հոգեհատոր զաւակս, գոչեց զայն սրտին վրայ սեղմելով, այս արգելարանս քեզի սոսկում չի պատճառեր ընաւ. «Ի, ժպտէ՛ զաւակս, ժպտէ՛ միշտ, այդ ժպտովդ շատ մը բաներ ըսել կ'ուզես ինծի, ըսել կ'ուզես թէ՛ մի լար, մայրիկ, այլ ուրախացիր, իրաւ է որ դռն աղքատ ետ, բայց Աստուծոյ ողպամութիւնը անզին զանձեր ունի, զու անօգնական ես՝ բայց Աստուծո զօրաւոր է եւ ձեռնտու. զու զիս շատ կը սիրես, սակայն Աստուծած քեզ ալ զիս ալ շատ աւելի կը սիրէ : Ժպտէ՛ ուրեմն միրածուն զաւակս, ժպտէ՛, որչափ որ զու ժպտիս մայրդ պիտի չի լայ աշխարհիս վրայ : »

Քանի մը օրեր անցնելէն ետքը՝ Կօլօ վերստին այցելեց Ժէնըվիէվի բանտը ու վայրենի ղեմքով մը գոչեց. «այ համբերութիւնս հատաւ, զոնէ զաւակդ մեղքըցիր, Ժէնըվիէվ, եւ հնազանդէ. Կթէ տակաւին կամակորութեամբ չի հնազանդիս ինծի, պատրաստուէ՛ զաւիկդ հետ մեռնելու : »

Ժէնըվիէվ այս սպառնալից խօսքերուն՝ հանդարատութեամբ պատասխանեց, «հազար անգամ աւելի նախադաս կը համարիմ մեռնիլը, քան թէ քու առաջարկած զատութիւնդ ընդունիլ, որուն համար Աստուծոյ, պաշտելի ծնողացս, ամուսնոյս եւ զիս ճանչցող առաքինի անձանց ներկայութեանը ամօթահար պիտի մնամ : »

Կօլօ խիստ զայրացած, անգամ մալ անոր նայելէն ետքը՝ կատաղութեամբ հեռացաւ, ու բանտին երկաթէ գուար անանկ ուժով մը քաշեց գոցեց՝ որ չէնքին հիմերը առանեցուց, եւ որուն արձագանքը բանտին ամեն կողմերը կրկնուեցաւ :

ԳԼ. Զ

ԺԷՆԸՎԻԵՎ ԻՒՐ ԱՄՈՒՍՆՈՅՆ ՆԱՄԱԿ ԿԸ ԳՐԵ

Կէս զիշերուան մօտ, ԺԷՆԸՎԻԵՎ բանտին փոքր պատկանին կամաց մը զարնուելու ձայնէն արթնցաւ եւ ականջ տուաւ. «Տիկին, ըստ քաղցր եւ երկչու ձայն մը. արդեօք արթուն ես, ո՞և թող Աստուած պատժէ այն դարշելի Կօլօն, որ զքեզ այս վիճակին բերաւ հասուց:»

— Ո՞վ եռ դու, հարցուց Կոմսուհին ոտք ելած, եւ դէպ 'ի պատուհան մէկ երկու քայլ առնելով:

— Ես՝ աշտարակին պահապանին աղջիկն եմ, պատախանից ձայնը. չէք յիշեր այն երկարատեւ հիւանդութեամբ տանջուող Պէրթան, որուն այնչափ բարիք ըրիք այն միջոցին. ես եմ այն, ու եկած եմ իմ երախտազիտութիւնս յայտնել. բայց աւազ, սոսկալի լուր մը պիտի հաղորդեմ, որոշուեցաւ որ այս զիշեր սպաննուիս. Սիկիսմոնտ Կոմսը ասանկ հրաման ըրեր է. վասն զի Կօլօյի խօսքերէն խարուելով՝ զքեզ իրօք յանցաւոր կը կարծէ: Այս դարշելին, Կոմսէն նամակ մը առեր է՝ որ կը հրամայէ քու մահղ փութացնել. Նորածին զաւակդ ալ մնկաեղ պիտի սպաննեն, որովհետեւ Կոմսը դայն իրեն հարազատ զաւակը չէ ուզեր ճանչնալ. Ահ, Տիկին երբ այս սոսկալի լուրը առի, ինչ ընելս չի գիտայ, ու չկրնալով զիշերը քնանալ՝ ամեն մարդու խոր քնոյ մէջ ընկդմելէն առիթը դտած, հիւանդութեանս ալ չի նայելով, մեծ դրժուարութեամբ ոտք ելայ ու հոս եկայ. մեծ ցաւ պիտի պատճառէր իմ սրտին՝ եթէ ինծի ըրած բարիքներուդ համար քեզմէ շնորհակալ ըլլալու եւ վերջին հրամաններդ կտարելու չի գտի: Եթէ դադանիք մը ունի՞ յայտնէ ինձ եւ ամենեւին մի կտակածիր իմ հաւատարմութեանս

վրայ. Թերեւս օք մը կարենամ քու անմեզութեանդ համար վկայել:

ԺԷՆԸՎԻԵՎ Պէրթաի այս խօսքերէն սոսկաց, ու քանի մը վայրկեան զիխակոր մտածելէն ետքը պատասխանեց.

— Սիրելի եռ ազնիւ աղջիկ, քանի որ բարեսրտութեամբ ինձ կ'ուզես օգտակար ըլլալ, չուառզ ճրագ մը, քիչ մը թուղթ եւ դրիչ մելան ճարէ ինծիր:

Երիտասարդ աղջիկը անմիջապէս վագեց անոր այս հրամանը կատարեց: Բանտին մէջ աթոռ կամ սեղան մը չի գտնուելուն համար՝ ԺԷՆԸՎԻԵՎ պարտաւորեցաւ քարերուն վրայ արարածուելով հետեւեալ նամակը գրել:

Պաշտելի ամուսինս,

«Ստորերկրեայ բանտիս ցուրտ քարերուն վրայ տարածուած՝ այս վերջին նամակս կը դրեմ քեզի. զայն կարգացած տաենդ մարմինս արդէն մոխիր դարձած պիտի ըլլայ. Քանի մը վայրկենէն յաւիտենական արդարութեան ահեղ ատենին պիտի ներկայանամ. վասն զի, իրը մեղապարտ՝ մահուան դատապարտուած եմ Բայց զլաստուած վկայ կը գոչեմ թէ ես անմեղ կը մեռնիմ: Յաւիտենականութեան եզերքին վրայ կեցած՝ կը բողոքեմ այս զրպարտութեան դէմ. հաւատան ինձ, որ աշխարհէս բաժնուելու ժամանակս սուտ չեմ խօսիր, քաշած տանջանքներէս աւելի քու վրայ կը ցաւիմ, սիրելի ամուսինս, որ զիւային զրպարտութենէ մը խարուեցար, ասպա թէ ոչ՝ անկարելի՛ էր որ կնոջդ ու զաւկիդ մահը ուզէիր: Ու վերջապէս երբ օք այս սխալանքդ ճանչնաս, չըլլայ որ չատ ցաւիս, ինչ օգուտ, այս է եղեր իմ ճակատազիրս: Զի մոռնաս Աստուծմէն ներում խնդրելու. եւ խրատ ըլլայ քեզի ասիկայ՝ որ այսուհետեւ մէկը չի դատապարտեա առանց զայն խօսեցնել տաղու:

«Այս անխորհուրդ զատաստանկ՝ թող վերջին սխալը ըլլայ. ու այս ակամայ մեղքիդ փոխարէն՝ առաքինի եւ ազնիւ զործեր կատարելու եւ՝ որպէս զի թողութիւնդ գտնես: Ճաւելը ու տրամլը բանի մը օգուտ չունին, ասկէ եւքը երկնից համար մտածէ, ուր քու ժէնըվիէվդ պիտի տեսնես օր մը՝ եւ հոն պիտի ստուգես անոր անմեղութիւնն ու հաւատարմութիւնը. հոն պիտի տեսնես նաեւ առաջին անդամ ըլլալով քու զաւակդ՝ զոր չուզեցիր երկրի վրայ տեսնել: Ա՛հ, կոմս, հոն չարագործները չպիտի կըրկան զմեղ իրարմէ բաժնել:

«Բանի որ ապրելու համար մէկ երկու վայրկեան ունիմ, կուզեմ իմ անմեղութիւնս քեզի յայանել՝ վերջին պարտաւորութիւնս կատարած ըլլալու համար:

«Մեր վայելած երջանիկ օրերուն մէջ ինձ ցուցուցած պիտոյդ համար չնորհակալ եմ, եւ իմ քու վրադ ունեղած անսարաս սէրս հետո գերեղման կը առնիմ:

«Ի՞նչի կը յանձնեմ իմ սիրելի ծնողքս. անոնց բարի դաւակ եղիքը ու մխիթարէ զիրենք տառապանացը մէջ. Աւազ, մահուանս ժամը հասած ըլլալով չեմ կրնար անոնց ալ նամակ մը գրել, բայց կ'ազաշեմ, դուն իմացուք իրենց թէ՝ ժէնըվիէվ ամենեւին յանշանք չուներ եւ անմեղ մեռաւ, իմացուք թէ մինչեւ վերջին չունչս անոնց վրայ կը մտածէի եւ ինձ տուած բոլոր իննամքներուն համար երախտապարտ եմ յաւիտեան:

«Իսկ գալով այն անմիտ կօլօին, չըլլայ որ բարկանալով զայն սպաննես, ներէ անոր, կոմս, ինչաէս որ ես կը ներեմ, կը լսեմ սիրելիս, վասն զի չեմ ուզեր որ յաւիտեականութեան մէջ հետո՝ քէն մը տանիմ, եւ իմ պատճառաւ կաթիլ մը արիւն հոսի:

«Ըլլայ որ դահիճներս ալ պատճես, ընդհակառաջ անոնց բարիք ըրէ, որովհետեւ անոնք պարտաւոր են հա-

դանդիլ, ու ես վատահ ևմ որ չուղելով զիս պիտի ոպաննեն:

«Բարի Տրագօն, որ անմնլ ըլլալովն սպաննուեցաւ, պէտք է զիանաս որ քու ամենահաւատարիմ ծառայներէ մէկն էր: Անոր այրի կողջը վրայ ինսամք տանելու ու որբերուն հայր ըլլալու ես. զայս ընելովդ նուիրական պարտաւորութիւնն մը կատարած պիտի ըլլաս, վասն զի զեկզ սիրելուն համար սպաննուեցաւ: Նաեւ չի մտաս անոր անմեղութիւնը տարաձայնելու:

«Այս նամակը քեզի յանձնող ալ զարձատըէ, որովհետեւ երբ ամեն մարդ զիս երեսի վրայ թողուց եւ չի պաշտպանեց կօլօիր առջեւ, այս աղջիկը միայն հաւատարիմ ննաց ինծի:

«Ձեռքդ ունեցած մարդոցդ հետ քաղցրութեամբ վարուէ, աշխատէ անոնց համար արժանաւոր եկեղեցականներ ու ձարտար թժիշկներ ընտրելու: Անոնց ինդրուածքները անմիջապէս կատարէ. վերջապէս, ամէն բանէ առելի աղքատներուն բարիք ըրէ:

«Իմ վերջին բարեւներս մատուցանելով, կը խնդրեմ որ չի ցաւիս իմ վրաս, պաշտելի ամուսինս, ես ուրախ եմ որ պիտի մեռնիմ, զի այս կեանքը կարծ, դառնութեամբ եւ ցաւերով լի է. միայն պէտք է զիտնաս թէ անմեղ կը մեռնիմ, բոլորովին անմեղ կօլօիր ամբաստանութիւններէն, եւ վստահ եմ որ Տէրը պիտի ողորմի իմ հոգւոյս:

«Մնաս բարեւաւ, կոմս, աղօթէ հոգւոյս խաղաղութեանը համար. հետդ հաշտուած՝ ու սիրալից սրտով կը բաժնուիմ եւ մինչեւ գերեզման եմ քու խանդակաթ և հաւատարիմ կինդ:

«Ժէն Ըլլալիկ»

արտասուլք՝ կը վազէին, որք մելանին հետ խառնուելավ նամակը գրեթէ անընթեռնի ըրեր էին։ Երբ նամակը ամբողջացուց, զայն Պէրթաին յանձնեց, ըսկավ։ — այս նամակը ամենեւին մէկու մը մի՛ ցուցներ, աղէկ պահէ։ և երբ կոմսը պատերազմէն վերադառնայ՝ քու ձեռքովդ անոր յանձնէ։

Ու նամակը Պէրթաին տալէն եաքը՝ իւր թանկազին մարդարադարդ մանեակը հանեց նորատի աղջկան յանձնեց։ «Ի՞նձ ըրած այս ծառայութեանդ փոխարէն ընդունէ այս մանեակը՝ որ հարսանիկան զարդս էր, եւ այն օրէն՝ ի վեր վրայէս չի հանեցի։ Քու օժտիդ պահէ զայն։ որ քանի մը հազար ֆրանքի արժողութիւն ունի։ Բայց կը խրատեմ քեզի, չըլլայ որ աշխարհային հարստութիւններուն վատահիւ։ Ցիշէ միշտ թէ այս մանեակը քու իշխանուոյդ պարանոցը զարդարեց, քանի մը վայրիկեանէն անկէ բամնուած՝ պիտի սպաննուի։

«Ամենեւին մէկու մը սիրոյն կամ անձնուիրութեանը վրայ մի՛ վստահիր, վասն զի անա կը տեսնես թէ՝ այս մանեակը ինձ պարզեւող ձեռքքը՝ որ մը զլուխս կտրելու հրամանը կընէ։ ուրեմն միմիայն Աստուծոյ վրայ վստահացիր, միշտ բարի եւ խոհեմ եղիր։ Ա՛լ ժամանակը եկած է որ առ Աստուծ զառնամ եւ յաւիտենականութեան ռթեւանը մանելու համար պատրաստուիմ։ Երթաս բարեաւ, սիրելի աղջիկո»։



ԳԼ. Է

ԵՐԿՈՒ ԴԱՀԻՃՆԵՐԸ

Գիւզացի աղջիկը հազիւ թէ հեռացեր էր, ահա բանավին երկաթեայ գուսը մնձ աղմուկով մը բացուելով երկու դահճներ ներս մտան։ որոնց մին վառուած ջահն մը բանած էր, երկրորդը սուր մը։ Այս մարդիկը ջահին լուսովը տեսան որ կոմառնին իւր զաւակը զրկած կ'աղօթէր։

— Տիկին, ոտք ելիր, ըստ սուրը բռնողը սպանալից ձայնով, եւ որդոյդ հետ մեր ետեւէն եկուր։

— Ո՛վ Աստուծ իմ, գոչեց Ժէնըլիէվ. զօրացուր զիս, ինքսինքս քեզի կը յանձնեմ, ու ոտք ելած՝ դողդոյն քայլերով անոնց հետեւեցաւ։

Զահը բռնողը առջեւէն կը քալէր, իսկ սուրը բռնողը ետեւէն։ ասոնց հետ մնձ չուն մ'ալ կար։ Ստորերկիեայ այն մութ բանտէն անցնելով երբ երկաթեայ դռնէն դուրս ելան։ ջահը մարեցին եւ անտառ մը մտան։ Աշնան գեղածիծաղ գիշերներէն մէկն էր. երկնից կամարը շողշողւն լոյսերով զարդարուած, լուսինը ամպի մը եղրէն զուրո կ'ելնէր, եւ զով հով մը ծառերուն տերեւները կը շարժէր մնդմիկ։ Դահճները ամենեւին խօսք մը չի փախանկացին իրարու, մինչեւ որ Ժէնըլիէվը անտառին ամենաեւաւոր մէկ կողմը եղեւնիներով ու կաղամախիներով շրջապատուած ամայի աեղ մը տարին։ Հան, իրենց մէ մէկը խրոխատածայն «Ծունդի վրայ եկո՛ւր տիկին» ըստա։ Ժէնըլիէվ հնազանդեցաւ. «զաւակգ ինձի տուր ու զուն ալ Հինց, յարեց ընկորոջը, անոր աչքերը կապէ. եւ մանկանիկան մատղաշ թեւէն բռնելով սուրը բարձրացուց. բայց Ժէնըլիէվ զայն զրկացը մէջ սեղմած՝ լիովուց, այլ աչքերը դէպ ՚ի երկինք բարձրացունելով զաւեց. Աստ-

ուած իմ, թող ես մեռնիմ, բայց գէլթ դժա այս անմեղ մանուկին:

— Հնազանդէ եւ զաւակդ ինծի տուր, կրկնեց դահճը անդթօրէն:

— Ո՞վ բարի մարդիկ, գոչեց ժէնըվիէվ հառաշելով ու արասասուելով, ինչ սրտով պիտի սպաննէք այս անմեղ մանուկը, ինչ յանցանք գործած է. որու վասո մը հասուցած է: Մեռցուցէք զիս, ահա պատրաստ եմ սիրայօժար, բայց կ'աղաջեմ, զաւկիս ինսայեցէք. ու զախն ծնողացո քով տարէք, եւ եթէ գութ ունիք, իմ կեանքս ալ չնորհեցէք, ոչ թէ ինծի՝ այլ այս թշուառ մանկան համար: Եթէ զթաք ինծի, կը խոսանամ մինչեւ մահս այս անտառէն չի քամնուիլ եւ մարդոց չերեւնալ: Յիշեցէք թէ ես ձեր իշխանուհին եմ, եւ ահա ձեր ոտքն ինկած կը պաղատիմ, եթէ երթէք ձեզի չարութիւն մ'ըրած եմ պատժեցէք զիս, եթէ յանցանք մը գործեցի՛ սպաննեցէք զիս. բայց ոչ, ոչ, զուք զիտէք որ ես անմեղ եմ, եւ պիտի զայ որ մը՝ որ իմ այսօրուան թափած արտասուացս չի զթալնուի համար զլչաք: Դժասիրտ եղէք, եւ Աստուած ալ սիրտի զթաձեզի: Դժամական նուէքէ մը խարուելով անանկ մեղքի մը կը ձեռնարկէք՝ որուն պատիմը յաւիտենական պիտի ըլլայ, Վախցէք Աստուծմէ. Կուզէք որ ձեզի համար ըսեն թէ Աստուծմէ աւելի Կոլօն կը յարդէք. Անմեղին արխմը մի՛ թափէք, որ արդարութիւն պիտի ինզրէ Աստուծմէ, եւ մարդասպանը հանդստութիւն չի պիտի տեսնայ աշխարհի վրայ:

— Ես՝ ինծի արուած հրամանը պարտասոր եմ գործադրել, տիկին, գոչեց սուրը բռնողը, այս հրամանը կ'ուզէ արդարացի ըլլայ Վուզէ անիրաւ, ինչ հոդս, Կոլօն եւ Պ. Կոմար պատասխանատու են Աստուծոյ առջեւ:

Ժէնըվիէվ դարձետ սկսու պաղատիլ որ իրեն կեան-

քին ինային, Բարի մարդիկներ, անդամ մը աչքերիդիդ զէպ ՚ի երկինք բարձրացուցէք, ահա լուսինը՝ որ ձեր գարձելիք ոճիրը շտեմսելու համար կարծես եղեւնիներուն ետեւը կը պահուըտի, տեսէք ինչպէս կարսիմը է. ամեն անգամ որ անոր վերջալոյսը տեսմէք պիտի յիշէք թէ անմեղի մը արխմը թափելնուգ համար զձեղ կը յանդիմանէ: Կը լսէք, ահա հոգմը կ'ըսկիր փշիլ ու ծառերուն տերեւները կը խշրամն. տեսէք, բնութիւնն անգամ անմայն ապաննութեանը դէմ կը բաղոքէ: Ո՞հ, ինչպէս կը յանդիմանի սոճիր մը գործելու երկնից առջեւ, յիշեցէք թէ հոն վրէմինպիր Աստուած մը կայ որ օր մը պիտի զատէ զձեգ: Ո՞վ Աստուած իմ, զու որ որբերուն եւ այրիներուն պաշտպանն ես, կակիղացուր այս մարդոց սիրտը, որպէս զի թշուառ մօր մը եւ իւր զաւկին կեանքին խնայեն: մի՛ թողուր տէր, որ իրենց խիղճը կրկնակի մարդասպանութեամբ բեռնաւորենա:

Զայս ըսելէ ետքը զուսուց խոնարհեցուց եւ սկսու հեկեկար:

Դահիճներէն մէկը, Հէնց անուն, որ մինչեւ այն վայրկեանը լուս կեցեր էր, սիրտը երաւ, ու աչքէն ինկած կաթիլ մը արցունքը սրմելով ըստու ընկերութ.

— Բարեկամ, ես ալ չեմ կրնար համբերել, սիրտս կտոր կտոր կըլլայ. Թողունք այս կինը որ, երթայ ապրի. եթէ տուրդ արեան ծարաւի է՝ ատք զայս Կոլօնի սիրտը միէ. որովհետեւ ինքն է յանցաւորը. այս կինը ամմնուտ ալ աղէկութիւններ ըրած է. յիշէ վերջին հիւանդութեամդ միջոցին քեզի ըրած բարիքները:

— Բայց պարտաւոր ենք ակամայ հնազանդիլ, պատասխանեց երկրորդը, եթէ ասոր ինսայենք՝ մեր կեանքը վրայ պիտի տանք, եւ Կոլօն հորէն գտնելով այս կինը ուղղածը պիտի ընէ. չես յիշեր թէ սոլոմնած ըլլանիս հաս-

համար հրաման առած ենք ասոր երկու աչքերը
հանելով իրեն ներկայացնելու։

— Այդ բանը արգելք չկրնար ըլլալ զայն չ'ոպանել-
նուա. մաիկ ըրէ ինձ, չի մատնուելու համար կերդմնցնենք
այս կինը որ անտառէն դուրս չելնէ, եւ քու որսի շունիդ
աչքերը հանելով՝ Կօլօյին կը տանինք, ու հեռուէն ցուցը-
նելով զանոնք՝ մեր վարպետութիւնը չպիտի հասկնայ, մի-
այն թէ շաւնդ վրայ պիտի տաս. բայց այս ալ կարեւու-
րութիւն չաւնի. եթէ մտածես որ թշուառ մօր մը ու ան-
մեղ մանկան մը կեանքը ազատելու համար անբան անա-
ռուն մը պիտի կորսնցնես. Ահ, բարեկամդ իմ, Քօրէնց,
յարեց աղաչելով, անզութ մը ըլլար այդչափ։

— Ես երբէք անդութ եղած չեմ, պատասխանեց Քօ-
րէնց, եւ այս ըսածիս վկայ են երկինք, բայց Կօլօ պիտի
կատղի երբոր. . . .

— Ե՞ն, դուն միշտ Կօլօն կը մտածես եւ ոչ ուրիշ բան.
յայտնի է որ անմեղները աղատելը մեծ բարեգործութիւն
մ'է, ու բարի գործ մը կատարելու համար մարդ առանց
երկիւղի պէտք է վտանգը աչք առնէ. Մեր այս ընկիք
բարեգործութեան համար եթէ վլուխնիս դժբաղգործիւն
մ'ալ զայ՝ պէտք չէ որ հոգ ընենք, վասն զի ուշ կամ
կօնուիս մեր ըրածին փոխարէն բարիք պիտի վայելինք.
— Շատ աղէկ, թող այդպէս ըլլայ, ըսաւ Քօրէնց.

Նըմիէվը մեոցնելու. աւոտի ապահով ըլլալու համար լեռնե-
րու եւ հովիտներու մէջէ անցնելով՝ Ժէնըմիէվը հեռուն
անտառին ամայի մէկ կողմը տարին թողուցին. Բարձր



եղեւնիի ծառի մը տակ Ժէնըմիէվ ոգեսպառ եւ զրեթէ
նուաղած գետինն ինկաւ. դահիճները անմիջապէս անե-
րեւոյթ եղան ու երբ բերդը վերադառնան՝ Կօլօն առանձին
իւր սենեակին մէջ նստած գտան՝ որ յուսահատ կերեւէր։

— Ահաւասիկ Ժէնըմիէվ կոմսուհոյն աչքերը, ըստ
Քօրէնց դրանը սեամին վրայ կենալով. ու ձեռքին մէջի
շաւնին աչքերը հեռուէն ցուցուց։

— Տարէք, տարէք, չի տեսնեմ զանօնք, պսուց սոս-
կալի ձայնով, ու ոտք ելնելով ձեռքը սուրին երտխակա-
լին վրայ դրած՝ յարեց, և այսուհետեւ ով որ այն թշուա-
ռատկան կնոջ անօնն իմ ներկոյութեանը բերանը առնէ՝
այս սուրը անոր սիրուը պիտի մտամ. Շուտագ գտ. բա ելէք,
ու մէկ մալ զձեղ չի տեսնեմ։

Այս օրոշումէն ետքը Ժէնըմիէվի դարձան, ու զայն
կերդմնցուցին անապատէն դուրս չելնելու համար. երկու
ընկերք ալ երդմնցան իրենց սուրերուն վրայ մէկու մը չի
մտցնելու այս գաղտնիքը, եւ ոչ ալ վերսալն երթալ Ժէ-

Երբ զա՞խճերը հեռացան՝ կօղո ինքնիրեն լսաւ, «Զար-
մանք, դեռ երեկ, վրէժիսնդրութեան խորհուրդը ինձ քաղ-
ցը կերեւէր, բայց հիմա սոսկալի եւ անտամնելի կը թուի-
տւելի ազէկ էր որ կեանքս վերջանար ու այս դէպը չի
պատահէր: Աւազ, իր կիրքերուն հնազանդավը, միշտ զըժ-
բազդ կըլլայ:



ԳԼ. Ը

ԵԶՆԻԿԻ ՕԳՆՈՒԹԵԱՆ ԿԸ ՀԱԱՆԻ

Ժէնըլիէվ երկար ատեն հոն նուռազնալ մնալէ ևտքը,
վերջապէս սթափիւլով ինքզինքը իր որդւոյն հետ միայ-
նակ՝ ամայի անտառին մէջ գտաւ: Երկնից կամարը սեւ
ամպերով ծածկուած խիտա մթութիւն մը կը տիրէր ևւ
սատկաշունչ հովը ծառերուն մէջէն կը մունչէր. բուի մը
տիտուր՝ ու գայլի մը ոռնալու ձայնէն ժէնըլիէվ սարսա-
փահար մնաց:

«Ո՛վ Աստուած իմ, զախե, թէեւ սիրտս ստրափի
մէջ է, բայց քու ներկայութիւնոր զիս կը հանդարտեցնէ:
վասն զի երբէք երեսի վրայ չես թաղուր զանոնք՝ որ քեզի
կ'ապաւինին: Դասիճներուն ձեռքէն զիս եւ որդիս ազա-
տեցիր, ուստի փառք գու Նախախամութեանդ, եւ ան-
շուշան հիմա ալ պիտի չիտուու որ վայրենի զազաններուն
կերակուր ըլլանք: Միայն առ Քեզ վատահելով աներիւդ
պիտի ապրիմ:»

Ու զաւակը ծնզացը վրայ պառկեցուցած՝ աչքերը
դէպ՝ ի երկինք յառած կ'ըսպասէր որ առաւօտ ըլլայ, չը
զիտնալով որ առտուան լոյսը իրնն նոր ցաւեր պիտի
պատմառէր:

Աշնանային տիսուր եւ ամպամած առաւօտ մ'էր, բո-
լոր անտառը վայրենի եւ սոսկալի երեւոյթ մ'ունէր. ա-
մեն կողմ չոր ժայռերէ, տիսուր եղեւնիներէ ու փշալից
մացառներէ զատ ուրիշ բան չէր տեսնուէր, առտուան
ոգը խիստ էր եւ կծու ցուրտ մը կը փչէր. շատ չանցած՝
ծիւնախառն սաստիկ անձրեւ մը սկսաւ գալ:

Ժէնըլիէվ ցուրտէն կը սարսուէր, իր սիրասուն զա-
ւակն ալ ցուրտէն ու անօթութենէն տանջուելով սկսեր
էր լալ ու ճչել:

Թշուառուհին բոլոր շրջակայ տեղերը պտտեցաւ՝ որ-
պէս զի ապաստանուելու համար խոռոչ մը կամ ժայռի
ճեղք մը ու ապրուելու համար ալ վայրի պտուղներ գտնէ:
բայց աւազ, բան մը չի գտաւ այն. ատեն իւր փափուկ
ճեղքերովը սկսաւ գետինը փորել. այս գործողութեան ա-
տեն ծիւնը իր մատներէն հոսած արիսնովը կարմրեցաւ,
վերջապէս, ծիւնին տակէն տեսակ մը վայրի արմատներ
գտաւ, զորս ակռայներովը կակլցուց եւ զաւկին բերանը
դրաւ:

Թէեւ վերջին աստիճան ուժաթափ եղած էր, բայց
իր ճամբան շարունակեց անձրեւին ու ծիւնին տակ, ա-
ռանց զիտնալու թէ ուր կ'երթար. ու վերջապէս, լեռան
մը զլուխը զտնուած ժամանակ տեսաւ որ ժայռերուն
քովը կանչազարդ ձորակ մը կար: Մեծ դժուարութեամբ
լեռնէն վոր իջաւ, ու եղեւնիներով պաշարուած ժայռի
մը մէջ բաւական բացուածք մը գտաւ, ուր մանելու քա-
շտորտութիւնն ունեցաւ: Հօն՝ երկու երեք հոգիի ապաս-
տանաբան ըլլալու մեծութեամբ քարայր մը տեսաւ:

Քարայրին մօտէն յստակ աղքիւրի մը խոխովանը
լսեց, որ ժայռին կողէն կը բղխէր, նոյն ժայռին երկայ-
նութեանը զգումի նման տունկ մը կախուած էր, բայց
տերեւները չորցեր էին, եւ որուն պառւղները կէս փառ
վիճակի մէջ՝ գետնին վրայ հոս հոն ինկած էին. այս ոչ-
առւղները չէր ուտուեր:

Ժէնըվիէվ թէեւ հովին ու անձրեւէն պատսպարուե-
լու համար քարայրը մտաւ, բայց շտփաղանց կը մսէր եւ
անօթութենէն կը տանջուէր, իր զաւակն ալ նոյնպէս
անօթութենէն կը ճչէր ու կուլար: Վերջապէս յուսահատ-
եալ, ծնիան վրայ եկաւ, ու զաւակը գետինը դնելէ ետքը՝
ձեռքերը միացուց. ո՞վ Աստուած իմ, ըստու, քու նոյ-
ուածքդ բարեհաճէ վայրկեան մը արտասուող մօր մը եւ
իր ողորմելի զաւկին վրայ դարձնել: Դու որ այս ձմբան
եղանակին մէջ իսկ սա ժայռերուն բոլորաիքը թռչառը
ագուաները կը կերակրես եւ գետինը սողացող որդերուն
անգամ ձմեռուան խիստ եղանակին մէջ սնունդ կը մտ-
տակարարես, կարող ես այս ամայի անտառին մէջ իմ եւ
որդուոյս կեանքն ալ պահպանելու. այո, Տէր, քարերէն
անգամ դու կրնաս մեղի հաց պարդեւել: Անշուշտ եմ ո՞վ
Տէր. թէ չպիտի թողուս որ մենք կորսուինք. այլ կը հա-
ւտաւամ որ ինչպէս ապաստանարան մը շնորհեցիր մեղի,
նոյնպէս մնաւնդնիս տլ պիտի հօգասու

Հազիւ թէ այս աղօթքը ըրեր էր, ահա յանկարծ ամ-
պերը ցրուեցան երկնից կամարէն, պայծառ արեւը ծա-
գեաւ եւ տաքութիւն մը սփռեց քարայրին մէջ. Այն
պահուն, խոտերուն մէջէն խշրասւք մը լոււելով, քա-
րայրին զրանը առջեւ եղնիկ մը երեւառւ. Այս կենդա-
նին, կերեւար թէ՝ ամենեւին մարդոցմէ հոլածուած մը-
լալուն համար՝ կոմառէին յի վախցաւ, ընդհակառակն

Քարայրը մտաւ ու Ժէնը վիշտի առջեւ կեցաւ։ Այս քարայրը եղնիկին բնակարանն էր։


Ողորմիլի Կոմմունին նախ եւ առաջ վախցաւ, բայց քիչ քիչ ոգեւորեալ՝ սկսաւ շոյել զայն, եղնիկին ալ իւր շարժումներովը կուզէր հասկցնել թէ այս բարեկամութեան նշաններուն անզգայ չէր։ Այն ատեն Ժէնը վիշտի մտածեց՝ անասնոյն կաթովը զինքը եւ զաւոկը սնուցանել։ «Ո՞վ Աստուած իմ, գոշեց արտասուսլից աչօք, անօթութիւնը Բնչ բանի չստիպեր թշուառ մազը մը» ու զաւ կին բերանը եղնիկին ապինքին մօտեցուց։

Այս եղնիկը, որուն ձազը գալէ մը յափշտակուած էր, կաթին առատութենէն արդէն անհանդիստ կըլար, ուսաբ առանց դժուարութիւն մը ցուցնելու՝ թողուց որ մանկիկը իր ստինքը ծծէ։

Երբ մանուկը կշտանալով քնացաւ, Ժէնը վիշտի զայն իր հանդերձին մէջ փաթտելով քարայրին մէջ յարմար տեղ մը զրաւ որ հանչի։ Զաւկին պէտքը հողալէն ետքը, քարայրէն զուրս ելաւ ու ժայռերուն ստորոտը բուսած վայրի դզումներէն քանի մը հատ ժողուելով, անոնց մէջը պարզեց ու աղբիւրին ջրով լուալէն ետքը՝ կանանչ խոտեր ժողուեց, քարայրը լիրագարձաւ ու զանոնք իր ձեռքովը եղնիկին կերցուց։

Անաստնը իւր երախտագիտութիւնը յայտնելու համար՝ զանոնք ուտելէն ետքը սկսաւ իր բարերարին ձեռքը վկալ։ Այն ատեն Ժէնը վիշտի յաջողեցաւ առանց դժուարութեան՝ եղնիկին կաթը այն զզումէն պատրաստած ամաններուն մէջ կթել, ու զանոնք դէպ ՚ի երկինք բարձրացնելով սկսաւ աղօթել։

«Ո՞վ Տէր, այս թանկապին պարզեւիդ համար ընդունէ իմ երախտագիտական արցունքը. այս, այս կաթը քու անիւա բարերարութեանդ չնորմիւն է. այս չոր ապառաժ-



ներուն մէջ այս աղքիւրը դուն բղիւցուցիր, որպէս զի իմ ծարաւս անցունեմ, դու հրամայեցիր որ թռչնիկ մը այս անապատին մէջ բերէ ճգէ դղումի սերմը, որ քու պարգեւներգ մէջը ամփոփելու համար անոր պառողէն ամաններ շինեմ, զու աէր, դու առաջնորդեցիր իմ քայերուս աս մարդասէր կենդանին բնակարանը մտնելու, որով այեւս ոչ հո ու ոչ զաւակս անօթութինէ տանջուելու, մեռնելու վախը չունինք, հետեւարար միմիայն քեզի վստահելով այս դառն ձմեռուան մինչեւ վերջը. պիտի համբերեմն:

Այս խօսքերէն վերջը՝ խմեց զայն: «Ո՞հ, ինչ քաղցր սնունդ մ'է, յարեց ուրախութեամբ. կեանքիս մէջ կրնամ ըսել թէ տսկէ աւելի քաղցրահամ բան մը խմած չէի. Սատուած իմ, երբ ծնողացս հետ փառաւոր սեզան կը նատէի՛ ինչո՞ւ չի զիտցայ քու պարգեւներուգ յարգը, ո՞հ, անոնց համար բաւական չնորհակալ չըլլալուս ու աղքատաց շատ մը բարիքներ ըրած չըլլալուս համար ներունն կը խնդրեմ: Զգիտէի թէ անօթութիւնը որ չափ զըմնակ բան մ'էր մարդուս. թէ կրնայի շատերու համեր կերակուրներ տալ՝ առանց մեծ կորուստ մը բնելու»:

Ժէնըլիէվ ժայռերուն ու ծառերու հին կոձզներուն վրայէն փափուկ ու չոր մամուռներ ժողվեց, ու քարայրին մէկ խորշը իր եւ որուցոյն համար անկողին մը պատրաստեց, անձրեւէն ու հովէն պատսպարուելու համար ալ՝ քարայրին մուտքը ծածկող եղեւնիներու ճիւզերուն մէջ չոր սոտեր աեղաւորեց:

Հին եղեւնիի մը արմատին վրայ ողորկ եւ չոր ճիւզ մը տեսնելով զայն կարեց, անհաւասար երկայնութեամբ երկու կտոր ըրաւ ու զամոնք կակուգ ճիւզով մը իրառու վրայ հաստատելով խաչ մը տնկեց:

Համեանէ վարագոյրի մը պէս քարայրին վրայէն կախ-

ուած ճիւզերու մէջէն մթնչազ լոյս մը կը թափանցէր, ու այս փոքրիկ քարայրը՝ հաւատարիմ եղնիկին չնչառութինէն կը տաքնար Այն ատեն ժէնըլիէվ Աստուծոյ չնորհակալ եղաւ. որ զինքը ստորերկրեայ մութ բանտէն ազատելով այս ապաստանարանը պարգեւեր էր. ուր Կոլոյի հալածանքներէն ալ չէր վախնար:

Ու թէն կը մտածէր որ շատ նեղութիւններ ունէր տակաւին կրելիք, բայց յոյզը Աստուծմէ չի կարելով գէպ ՚ի խաչին նայեցաւ ու ըսաւ: «Ո՞վ Փրկիչ իմ, դու որ իմ սիրոյս համար խաչին վրայ մնուար, քու պաշապանութիւնգ ինձմէ մի զլանար, ես միշա քու խաչիդ առջեւը պիտի ըլլամ, որ պիտի յիշեցնէ ինձի քու սէրդ. քու օրինակիդ հետեւելով՝ համբերութեամբ պիտի տանիմ ամեն զրկանք ու նեղութիւն, եւ քեզի հետ պիտի կրկնեմ միշտ. Հայր, թող քու կամքդ կատարուի եւ ոչ թէ իմուած



Այս աղօթքէն ետքը քաղցր քունի մը մէջ ընկզմեցաւ: Հաւատարիմ եղնիկին ալ որ քովէն չէր զատուէր, անոր սոցերուն տակը պառկեցաւ:

ԳԼ. թ

ԺԵՆԸՎԻԿՎԻ ԽՈՐՀՄԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ԺԵՆԸՎԻԿՎԻ այս անտառին մէջ ճգնաւորի պէս կեանք մը անցուց. ձմեռը անցաւ՝ ամառ եկաւ որուն յաջորդեց երկրորդ ձմեռը, ու ամենեւին արտաքոյ կարգի բան մը չի պատահեցաւ:

Ամառը օգին առաջ եղած ատենը ժայռերուն վրայ կամ եղեւնիներուն մէջ նոտած՝ տգուաւնելուն ու թաշնոց ձայնին ուրիշ բան չէր լսէր, աշնան տիսուր զիշերները ու ձմեռն ալ քարայրին մէջ փակուած՝ ձիւնին անհուն առարծութեանը վրայ կը նայէր, ու գո՞ն կըլլար որ վայրի գագաններու հետքն խակ չէր տեսնէր. Ան ատեն, եւր ծնողքը, ամուսինը բարեկամները ու կամ գոնէ մարդկային դեմք մը տեսնելու փափակ մը կ'ունենար.

«Ո՛հ, որչափ երջանիկ են արդեօք անոնք, կ'ըսէր ինքնիրեն, որ ընկերութեան մէջ են, կրնան խօսիլ ու իրենց ուրախութիւնը կամ ցաւերը իրարու կ'իմացնեն. ահ, որչափ անմիտներ կան անոնց մէջ որ իրենց այն քաղցր երջանկութեան յարգը չի զիանալով, շատ անգամ կը զառնացնեն իրենց կեանքըց: Բայց անմիջապէս յուշաբերելով կը յարէր. ով Աստուած, Քեզի հետ խօսելու երջանկութիւնը՝ մարդոց հետ ահսնուելու երջանկութենէն շատ աւելի անսահման է եւ քաղցր. Թէեւ ընակիցներով լեցուն քաղաքներէ հեռու ըլլանք, թէեւ ամայի անսպատի եւ մութի մէջ ըլլանք, սակայն քանի որ գու մեր քով ես, յանհունս ուրախ ենք որ ամեն ժամ քեզի հետ խօսելու երջանկութիւնը կը վայելենք»

Սլողէս միշտ Աստուծոյ հետ խօսելը իրեն սովորու-

թիւն ընելուն՝ օրուան ժամերը վայրկեանի պէս կը ասէին. Թէպէտեւ արմաններ ու վայրի պտուղներ վիճառել քաղելու համար բաւական ժամանակ կ'աշխատէր ու նեղութիւն կը կրէր, աւակայն շատ անգամ անգործ կը նըստէր ու չէր զիտեր թէ ինչպէս իր ժամանակը անցունէ: Ուստի, կըսէր ինքն իրեն. մինչու քովս ասեղ, զերծան եւ կամ բուրդ չ'գտնուէր, որ իմ այս երկար ու անգործ ժամերս օգտակար աշխատութեամբ կարմեցնէի, ու զաւկիս հանգերձներ չինէի. շատեր կը գանգատին աշխատութեան համար, բայց պէտք է դիտնան թէ կեանքը, առանց աշխատութեան ախտութիւնը անուր եւ տապակալի կըլլայ, թէ ամենասպուարին աշխատութիւնը ծուլութեան հետ բաղդատելով, քաղցր ու զիւրատար է մարդուաւ:

Կը ցաւէր նաև որ կարդալու գիրք մը չունէր քովք. գիրք կարգալը շատ օգտակար եւ զուար ճայի է, կըսէր, թէեւ աշխարհիս երեսը տեսնուած Աստուծոյ հազարաւոր հրաշալիքները մէյմէկ կրթական գիրքեր են, հետեւապար մարդս կրնաց ամենահայրն ծաղիկը, կամ ամենափոքը միջաւար խիստ մօտէն քննելով Աստուծային գիտութեան եւ մարդամիրութեան նշանները տեսնել անոնց վրայ»

Գարնան մէջ, երբ արեւուն ձառագայթները մինչեւ քարայրին մէջը կը թափանցէին, ուրախութեամբ կ'ըսէր, օհարերար Տէր, ստուգիւ արեւը քու հայրական խնամատարութեանդ մէկ ապացոյցն է, վասն զի քու խաչեցեալ Որդիկ մեզի ըստ. «Աստուծ տրեւը բարիներուն վրայ ալ կը ծագէ չարերուն ալ, ասով պէտք է սովորիմ թէ ես իմ թշնամեացս անգամ բարիք ընելու եմ:»

Իր օրապահնիկն համար մտատանջութեան մէջ եղած ատենը՝ թաշնոց դայլացիկները լսելով, կըսէր, ովք սկրուն ու փոքրիկ արարածներ, պէտք չէր որ ես ալ ձեզի պէտ ուրախ ըլլալի ու երգէի, ձեզի համար Յիսուս ըստս մեղիք.

«Տեսէք սա թոշունները, որ ոչ կը սերմանեն, ոչ կը հընձնեն եւ ոչ կ'ամբարին, սակայն երկնաւոր Հայրը կը անուցանէ զիրենք. ոչ ապաքէն մարդիկ անոնցմէ աւելի յարգի են Աստուծոյ առջեւ։ Այո, Տէր իմ, զու զիս այս թրոշուններէն աւելի կը սիրես, եւ պարտաւոր եմ անոնցմէ աւելի գոհ եւ չորհակալ րլալ այս ամայի անտառին մէջ թոկ, ուր թէեւ մարդկային ձեռք մը ինծի համար չէ սերմանած ու չէ հնձած, սակայն քու չնորհւոդ կրնամ ապրիլ։ Անտառին մէջ տեղ տեղ բուռած ծաղկինները տեսնելով՝ կըսէր. «Դուք ալ, ո՛ գեղեցիկ ծաղկիններ, դուք ալ Աստածոյ խոհանասարութիւնը կը հաստատէք. միթէ Յիսուս ձեզի համար չըսա՞ւ թէ, «Տեսէք դաշտերու ծաղկինները, որ ոչ կաշխատին ու ոչ կը հիւսեն, սակայն ես կրսեմ թէ Սովորման անգտոմ իւր ամեն չքեղութեամբը չկրցաւ ամենեւին ամենաչնչին ծաղիկի մը պէս հագուիլ.» Սրգ, Աստուծո որ դաշտերուն խոտերը այսպէս կը զարդարէ, ոչ ապաքին զձեղ աւելի չքեղապէս պիտի զարդարէ ովկ կարծամիտ մարդիկներ։ Աւոտի չեմ ուզեր որ ես ալ կարծամիտ ըլլամ, թէեւ չեմ կրնար ոչ մանել ու ոչ կարել, եւ չպիտի տանջեմ ինքզինքս, ըսելով ւարդեօք ինչ պիտի ուտեմ, ինչ պիտի խմեմ, եւ ինչ պիտի հազնիմ, այլ նախախնամութեան անորէնութեանը պիտի ապաւինիմ, որ կը հոգայ ինծի պէտք եղած ամեն բանները։»

Ամառը սաստիկ տաք եղած ժամանակ, երբ իր ծարաւը անցունելու համար աղբիւրին կը մօտենար, ովք Տէր, կը դոչէր, ինչպէս որ այս աղբիւրը իմ ցամքած շրթունքս կը զովացնէ, նոյնպէս քու Աստուծածային խօսքերդ ալ հոգիս կը զովացնեն. վասն զի զու էիր ըսողը, «Ո՛վ որ ծարաւի է՝ թող ինծի գայ, ես անոր ծարաւը կ'անցունեմ, իմ անոր տուած ջուրս՝ յաւիտենական կինաց համար պիտի ըլլար. Այո, այս հոգեւոր աղբիւրը, որ է ճշմարիտ

հաւատքը, ուրախութեամբ և միիթարսւթեամբ կը լեցնէ թմ հոգիս, որ արտաքին միիթարսւթիւններէ եւ ընկերային զուարծութիւններէ զրկուած է։

Անմարդաբնակ անտառը շրջապատող անոելի ժայռը քննելով, օրոնք հազարաւոր տարիններէ ՚ի վեր հողմարուն եւ մրրիկներուն դէմ զրած էին, Յիսուսի սախոսքերը կը լիւէր, «Ո՛վ որ իմ խօսքերուս ականջ կը դնէ եւ անոնց կը հետեւի, կը նմանի այն մարգուն որ իւր տունը ժայռերուն վրայ կը շինէն Ես ալ քու խօսքերուգ վրայ իմ փրկութեանս հիմերը պիտի դնեմ, որպէս զի ժայռուն պէս հաստատուն ըլլամ։

Փուշերն ու տատակներն անզամ կարեւոր դասեր կը մատակարարէին իրեն. «Եթէ ասոնք խաղող կամ ուրիշ ընտիր պտուղներ տային, կ'լոէր, ինձ աւելի հաճելի եւ աւելի օգտակար պիտի ըլլային. բայց Յիսուսի խօսքին համեմատ՝ անկարելի է փուշէրէն խաղող եւ տատակներէն թուզ քաղել. քանզի բարի ծառը բարի պըտուզ կուտայ իսկ անպիտան ծառը՝ անպիտան պտուզ։ Ռւրեմն տշխատոմ ես ալ բարի ծառի նմանիլ եւ կրցածիս շափ բարիք ընել. Չեմ ուզեր երթէք նմանիլ փուշերու եւ տատակներու, որոնք բարի պտուզ չեն տար եւ ըզմարգ վիրաւորելէն զատ ուրիշ բան չեն ըներ։»

Անա այսպէս բնութեան հրաշալեաց վրայ սքանչանալով, բարեպաշտ խորհրդածութիւններ կ'ընէր եւ իւր ժամանակը կ'անցնէր, բայց ոչ գարնան արեւը եւ ոչ նոյն իսկ գարունը իւր ծաղիկներովը եւ թոչուններովը այս տնապատին մէջ իրեն այնչափ քաղցր եւ այնչափ կրթական երեւցան, որչափ իւր որդւոյն ներկայութիւնը եւ դատախարակութիւնը։

Օզը գեղեցիկ եղած օրը իւր զաւակը զրկած զուրան կ'ելներ ու քարայրին առջեւը կը պտըտէր, զորովանօք

անոր հետ խօսելով, թէեւ նա չէր կրնար առակաւին իւր մօրը խօսքերը հասկնալ, եւ իրը ՚ի պատասխան՝ թէր փոքր բազուկները ժափտով մը մօրը կ'երկնցընէր, այս քաղցր ժափտը լոլոր անտառը կը շեղացրնէր, եւ ժէնըլիքի շուրջը եղած տիբութիւնը կը փարատէր. այն ատեն ծնկան վրայ գալով կըսէր. Ո՞վ Տէր, որչափ չնորհակալ ըլլամ այս սիրելի զաւակը ինձ պարգևելուդ համար՝ քիչ է. այս դժնղակ բնակութեանս մէջ ամեն օր ինձ ուրախութիւն, մսիթարութիւն եւ զուարձութիւն կը պատճառէ. Ո՞վ երկնային Հայր, բարեհանձ զայն օրհնելու մեծցնելու եւ երջանկացընելու. Ո՞չ, բնչպէս գեղեցիկ են անոր աշքերը, բնչպէս անոր դեղին ճակատը ու կեդոյն խոպոպիքներով զարդարուած է, եւ բնչպէս սիրուն են անոր վարդագոյն այտերը. ո՞չ, բնչպէս հանդարտութեամբ կուրծքիս վրայ կը հանգչի. Այո՛, շատ իրաւամբ մեր Փըրի իջը ըսաւ թէ. ևթէ այս փոքր մանկանց չնմանիք՝ արքայութիւնը սիրտի չկարենաք մտնելոց. Որչափ ցանկալի էր որ աշխարհիս մարդիկը այս անմեղ մանկան պէս հըպարտութիւնէ, նախանձութիւնէ, ոխակալութիւնէ եւ ամեն տեսակ վասահար մոլութիւններէ զերծ ըլլային. այն ատեն սուսովիւ արքայութիւնը մեր սրտերուն մէջ պիտի ունենայինք. ու այն ատեն այս մանկան իւր մօրը կուրծքին վրայ երջանիկ եղածին պէս՝ մենք ալ աշխարհիս մէջ երջանիկ կեանք մը պիտի ունենայինք.

Շատ անդամ եկեղեցի երթալու մեծ իղձ կ'ըսգար. Ո՞նչպէս երջանիկ են անոնք, կ'ըսէր, որ անթիւ հաւատացելոց բազմութեան հետ կը միանան եւ եկեղեցի կ'երթան Աստուծոյ խօսքը լսելու համար. Ո՞՛, ևթէ դանշակին ձայնը գոնէ առնիք, ստուգիւ բնքգինքո երջանիկ պիտի համարէի. Սակայն, կը յարէր, համայն բընութիւնը, երկինք եւ երկիր, նոյնապէս քու տանաշներդ

են, ով Աստուծ, եւ զքեզ սիրով ու փառաբանով սիրութ՝ քու սեղանդ. Ուրեմն այս ժայռուաւ անապատը թող քեզի նուիրած իմ տաճարս ըլլայ, եւ սիրոս այ՝ անոր սեղանը: Զմեռը երբ ալ չէր կրնար զուրս ելնել, քարայրին մէջ փոքր խաչին առջեւը ծնկան վրայ կ'ուգար ու կ'ազգօթէր:



ԳԼ. Ժ

ՑԱՒԱԿԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ

Փուշերու եւ վայրի խոտերու մէջ երքեմն բուսան գեղեցիկ ծաղիկի մը պէս ժէնըլիքի զաւակը՝ այս առանձնութեան մէջ հրեշտակային գնդեցկութեամբ կը մեծնաւու կը զարգանար. թէեւ միայն խօսերով, արմատներով, կաթով եւ ջրով կը մնանէր, եւ իւր զգեստը այծեամի մօրթէ էր, զոր մայրը օր մը ազուեսի մը բերնէն յափըշտակեր էր:

Իւր իմացականութիւնը քիչ քիչ ամփոփուելով՝ ըսկաւ առարկաները ճանչնալ, մօրը խօսքերը հասկընալ եւ զանոնք կրկնել:

Ժէնըլիքի որ երկար ատենէ ՚ի վեր մարդկային ձայն մը լսած չէր, աննկարազրելի ուրախութիւն մը զգաց՝ երբ առաջին անդամ անոր խօսիլը լսեց. այն ատեն ժամերով անոր հետ կը խօսէր, ու քիչ ժամանակի մէջ քարայրին եւ ձորակին մէջ եղած առարկաներուն անունները տոր-

Փոցուց, այնպէս որ ալ եւս խօսակցելու կարող եղան։

Ճաւակին իմացականութեան զարգացումը եւ օրդի-
ական օրիոյն առաջին զգացումները՝ Ժէնըվիէվի անպատ-
մոլի օւրախութիւն մը պատճառեցին, այսպէս ամեն օր
նքրանոր զուարձութիւններ զգալով՝ ձմեռուան խիստ օ-
բերը իրենց համար քաղցրութեամբ անցան։

Ձմեռուան վերջերը՝ ծաւակ հրւանդացաւ, որով եր-
կար առեն չկրցաւ քարայրէն զուրս ելնել. Բայց գարնան
սէրզընները առողջանալով, գեղեցիկ առառու մը՝ Ժէնըվիէվ
զայն փոքր ձորակը տարաւ։

Երբ ծաւակին իմացականութիւնը բացուեցաւ. առա-
յն անգամ գարնան գեղեց կութիւնը տեսնելով իր վրայ
մեծ ապաւորութիւն ըրաւ, ուստի աչքը չորս կողմը շրջե-
լով, «Մայր իմ, ըստ, այսօր ամեն բան փոխուած կը
տեսնեմ, ամեն բան առաջուանէ աւելի գեղեցիկ է. այս
անտառը ձիւնով պատսծ էր եւ այսօր այնպէս կանան-
չազարդ գեղեցկացած է, որ եղեւինները անոնց քովը սեւ
կ'երեւան, թուփերն ու ծառերը, որոնք ասկէ առաջ մերկ
էին, եւ հազիւ քանի մը գեղնած տերեւները ունէին, հիմա
քնքուշ եւ կանանչ տերեւններով ծածկուած են. արեւը
աւելի պայծառ կ'երեւի եւ ջերմութիւն մը կը տարածէ
ամեն կոզմ. Գետինը նայէ, մայր իմ, որչափ գեղեցիկ
գոյնզգոյն անթիւ ծաղիկներ բուսած են։ Հապա սա հեշտա-
լուր ձայնները բնչ են, որոնք սատերուն մէջէն ու թու-
փերուն տակէն կը լսուին. Խելաւ տեսնենք՝ ուրկից կ'երեւն
այս ձայնները, եկու, մայր իմ։

Ժէնըվիէվ մամուռով պատու եւ գեղին սփիններէ
հովանաւորեալ մայոի մը վրայ նստաւ, զաւակն ալ ծըն-
գացը վրայ նստեցուց, եւ ձմեռուան մէջ ու գարնան առջի
օրերը ըրածին պէս՝ քանի մը հատ վայրի տունկերու-
հաւատեր նետեց իրենց առջեւը. Անմիջապէս բազմաթէւ

Բոչուններ եկան հոն ժողվուեցան զանոնք ու տելու. ՇԱհա-
այս թոչուններն են, ըստ մայրը, որ այնպէս հեշտապէ
կերպով կ'երգեն։

— Ո՛վ փոքրիկ գեղեցիկ տրաբածներ, պօռաց մա-
նուկը ուրախութենէն յափշտակաւելով, այնպէս ներգայշ-
նակաւոր երգողը զո՞ւք էք, ո՞հ, այո՛, ձեր ձայնը ապաւու-
ներուն ձայնէն աւելի քաղցր է, որոնք ձմեռուան մէջ
տիսուր կերպով կը կանչեն, եւ զուք անոնցմէ տեղի գե-
ղեցիք էք. Բայց ըսէ ինձ, մայր իմ, ինչ է պատճառը որ
բնութիւնը այսպէս գեղեցիկ է այսօր. այս ամեն հրաշալիք
բանները ո՞վ հոս ամփոփեց. Ճնմ կարծեր որ հրւանդու-
թեանո ժամանակ դուն զարգարած ըլլաս այս անտառը.
որովհետեւ վայրկեամ մը քօվէս չզատուեցար, ասկէ զատ,
չեմ կարծեր որ դուն կարող ըլլաս ասոնք լնելու։

— Ո՛չ, սիրելի զաւակս, ես կարող չեմ բան մը ը-
նելու, պատասխանեց մայրը, կը յիշե՞ս՝ տրդէն ըսի քեզ
թէ մենք երկնաւոր Հայր մը ունինք, որ արեւը, լուսինը
եւ մոլորակները ստեղծեց, նոյն հայրերնիս է որ այս ա-
մեն աեսածներդ զարգարեց՝ որպէս զի մենք զուարճանանք։

— Ո՛հ, ինչպէս բարի եւ ծարաար է մեր երկնաւոր
Հայրը, ըստ ծաւակ։

Այս ատեն Ժէնըվիէվ սորվեցուդ տնոր թէ ինչպէտ
Աստուած աշխարհս ստեղծեց, թէ Աստուած է միայն բա-
ցարձակ Տէր եւ իշխան տիեզերաց. թէ Աստուած անօք
հրամանին տերեւ մը անգամ չի շարժիր, ու մեր պէտքերան
համար ամեն բան առաջուց հոգացած է, եւ մենք պար-
տիմք ամեն ժամանակ սիրել, պաշտել եւ ժառութանել
զայն։

Հետեւեալ առառու՝ ծաւակ՝ մայրիկը խիստ կանախ
սրբինցուց, որպէս զի երթան տեսնեն թէ Աստուած նոյն
զիշերը ուրիշ բնչ ըրաւ, Ժէնըվիէվ ժապակրուն մէջ տեղը

Նլակներ տեսնելով իւր որդւոյն ցուցուց որ հասածները ժողքէ, Յաւակ անոնցմէ իւր մօրը տուաւ եւ ինքն ալ կերաւ. «Ո՞՛, Բնչպէս բարի է Աստուած, ըստու, որ մեզ այսպիսի ախորժելի պատուղներ կուտայ:

— Սյո՛, զաւակս, բայց մի մոռնար անոր չնորհակալ ըլլպու։

Այն ատեն Յաւակ ծնկան վրայ գալով եւ իւր նայնուածքը դէս ՚ի երկինք վերցընելով ըստու. «Ծնորհակալ եմ, բարի Աստուած, օրհնեալ ըլլայ անունդ, որ մեզի ասանկ աղլոր ելակներ տուիր ուտելու։»

Այս ըսելով գարձաւ իւր մօրը հարցուց. «Մրգեօք Աստուած լսեց իմ խօսքերս, մայր իմ։»

— Սյո՛, անշուշտ, պատասխանեց մայրը ժպտելով, ու զայն իւր գրկացը մէջ սեղմելով յարեց, մտքէզ անցած խօրհուրդներն անգամ զիտէ։ Աստուած ամեն բան կը տեսնէ, ու կը լսէ։

Յաւակ ամեն օր կ'ուզէր որ մայրը զինքը փոքր ձորակը տանի որ հնի զրօնուն եւ խօսակցին.

Հետեւեալ իրիկունը անձրեւ դալով, նոր տերեւներ եւ ծաղիկներ բացուեր էին. Յաւակ մեծ ուրախութեամբ իւր մօրը քովը վաղելով. «Մայր իմ, ըստու, տես, ինչպէս նոր ծաղիկներ բացուեր են այս իրիկուն, բայց սա կոկոնին ալ նայէ, կ'երեւի թէ Աստուած այս զիշեր ժամանակ չէ ունեցեր զայն լմացընելու։»

— Ո՞չ, զաւակս, պատասխանեց Ժէնըլիէվ, Աստուած ամենակարող է, մէկ վայրկեանի մէջ կրնայ բոլոր անտառը ծաղիկներ եւ չորցընել։

— Բայց, կրկնեց Յաւակ, Բնչպէս Աստուած մութ տեղը եւ առանց ճրագի կրցաւ աշխատիլ։

— Աստուած ճրագի պէտք չունի, ցորեկուան պէտ զիշերնալ կը տեսնէ, մինչեւ ինկ ամենածածուկ եւ ան-

թափանց տեղելով պահուած գաղտնի բաներն ալ կը տեսնէ։

Սուտու մը Յաւակ ուրախութեամբ մօրը քովը վաղելով ըստու. «Մայր իմ, եկու հետո որ խիստ զեղեցիկ բան մը ցուցման քեզի եւ մօրը ձեռքէն քաշելով մաշաներուն քով տարու։ Նայէ, մայր իմ, առ փշալց մացառներուն ներալ շնուած գեղեցիկ բան մը կայ։»

— Թոշունի բոյն է այն, զաւակս, պատասխանեց Ժէնըլիէվ. Ինչպէս որ բնակիլու համար մենք քարայր մը ունինք. Թոշուններն ալ բոյն ունին, որ խիստ ճարտարութեամբ չինուած է. Մէջը նայէ, կրկնեց զայն զրկելով. թոշունիկները կը տեսնէն, զետ ոչ վիտուր ունին, ոչ կը նան թոշիլ եւ ոչ բոյնէն դուրս ենելու։

— Ի՞նչ գեղեցիկ եւ քնքուշ փոքրիկ թոշուններ են ասոնք. Բայց ըստ ինձ, մայր իմ, արդեօք ցուրաէ եւ անօթութենէ չեն վնասուիր։

— Ո՞չ, սիրելի զաւակս, բարերարն Աստուած զանոնք պատսապարելու համար հոգ կը տանի. Բոյնին մէջը մամուռներով եւ տունկերով փափուկ աղուամազով պատած է, որպէս զի թոշունիկները տաքնան եւ հանգիստ ընեն. բայնը կը որ ձեւ մը ունի, որպէս զի ասզիս անդին զարնուելով ձագերը չվնասուիր։ Տես ինչ ճարտարութեամբ այս թոշունիկներուն հայրն ու մայրը սա զարմանալի բոյնը շնած են, որուն նմանը մենք չենք կրնար շնել. Աստուած օրվացուցած է անոնց որ իրենց ձագերուն պահպանութեանը համար բոյն շնեն, Գլշերը, առառու եւ իրիկուն օդը զովանալուն պէս՝ մայրը կը վազէ կուզայ, եւ իւր թեւերը սնոնց վրայ տարածելով բոյնին մէջ կը նստի, որպէս զի ցուրտէն զանոնք պատսպարէ. Այս մացառներուն փուշերն անզամ իրենց ծառայութիւն կը մատուցանին. վասմ զի չար եւ որիբամոլ աղուաները զանոնք ուտելու համար եկած ժամանակնին՝ փուշերէն հարգիւ-

ուին եւ չին կրնար անոնց մօտենալը Բայց այս Թռչնիկներուն մայրը խիստ փոքր ըլլալուն՝ առանց վիրաւորուելու զիւրութեամբ մը փուշերուն մէջէն կրնայ անցնիլ. Կը տեսնէ՞ս, սիրելի զաւակո, բնութեան մէջ ամեն բան, փուշերն անգամ աստուծոյ բարութիւնը եւ նախախնտմութիւնը կը յայտնեն»:

Ժէնըվիէվ իւր խօսքը դեռ լմնցուցած չէր. երբ Թռչնիկներուն մայրը թռչելով մացաներուն մէջ մտաւ և բոյնին ծայրը կեցաւ. Անմիջապէս բոլոր ձագերը զլաւինին վերուցին եւ ճոռողելով կտուցնին բացին. մայրերնին անոնց ուստիք տուաւ. Ասոնք տհոնելով ծաւակ՝ ուրախութենէն կը ցատկէր.

«Թռչնիկները, կրկնեց ժէնըվիէվ, իրենց ուտելիքը հոգալու անկարող ըլլալով, մայրերնին իրենց կը բերէ. եթէ բերած հունտերը մնե եւ կարծր ըլլան, նախ զանոնք կը փշրէ, իւր բերանին մէջ կակղցնելէն ետքը կուտայ, Միթէ Աստուծոյ այս կարգադրութիւնը զարմանալի չէ, Աստուծ իւր բոլոր արարածոց, մինչեւ իսկ ամենափոքր թռչնոց պէտք եղածը՝ առաջուց հոգացած է. նոյն հոգատարութիւնը մեր վրայ ալ ունի, այս, սիրատուն զաւակո, մինչեւ այս վայրկեանիս զքեզ տմնն վտագներէ նու ինքն ազատեց, եւ միշտ պիտի պահպանէ».

— Այս, մայր իմ, բարի Աստուծ զմենգ մինչեւ շայոօր խնամեց ու զիս ալ քեզի տուաւ որ սիրես. այս. զիտեմ որ տյս թռչունին իւր ձագերը սիրելէն աւելի զիս կը սիրեա. առանց քեզի ես շատոնց կորուած էիս. Այս ըսկելով իւր մօրը փաթտուեցաւ:

Ցաւակ ամեն օր նորանար բաներ կը գտնէր իւր մօրը ցուցընելու. եւ անոնց վրայ հարցումներ ընկեր, եւ որովհետեւ մօրը միակ հոգը անոր դաստիարակութիւնն էր, եւ զայն զբացանելու համար տգույական խաղալիք մը

չունէր եւ ոչ ալ ընկեր մը, ուստի իւր իմացականութիւնը քիչ ժամանակի մէջ մեծ յառաջդիմութիւն ստացաւ: Ցաւակ իւր մօրը վրայ շափազանց սէր ունէր, ամեն առտու գեղեցիկ ծաղիկներ ժողվելով փունջ մը կը շինէր, եւ իւր ձեռոքը եղէգով հիւսած գեղեցիկ փոքր կողովներու մէջ եղակներ, վայրի մորմենիներ եւ ուրիշ վայրի պտուղներ կը ժողվէր ու իւր մօրը կը տանէր. իրենց մերկ քարայրը խխունջներու, խեցեմորթներու եւ անոնց նման վայլուն քարերով կը զարգարէր: X

Բնութեան մէն մի տեսարանը Ցաւակին վրայ ագղեցութիւն կ'ընէր. ծաղիկներուն բացուիլը, պտուղներուն աստիճանաբար հասունալը, թուլուններուն մեծնալը, արեւուն ծագիլը, մարը մտնելը, ծիածանին երեւիլը՝ իւր զարմանքը կը գրգուէին, եւ շատ անգամ իւր մայրը կը կանչէր որ իրեն հետը բնութեան վրայ զմայլի, ու 'ի միասին ամենակարողին չնորհակալ կ'ըլլային որ իրենց համար այնչափ բաներ ստեղծեր էր:

Ժէնըվիէվ իւր որդւոյն այնպէտ մեծնալը տեսնելով, ուրախութեան արտասուք կը թափէր եւ կ'ընէր, «Ո՛վ Տէր, անմեղ սիրաը թէեւ անապատին մէջ ըլլայ, արքայութեան մէջ կը կարծէ զինքը, եւ զեղղ սիրալ ու միշտ իւր սրտին մէջ ունեցող անձը դժբաղութեանց եւ փորձութեանց մէջ իսկ երկնային երջանկութիւն մը կզգայ»

Ժէնըվիէվ զգուշացուց իւր զաւակը այն կողմերը առատութեամբ գտնուած թունալի տունկերէն, որոնք խխու փայլուն եւ գեղեցիկ գոյներ ունէին. եւ պատուիրեց որ առանց իրենց ցուցընելու բան մը չուտէ. Աորվեցուց անոր նմանապէս անհնազանդութեան, յամառութեան, անձնահաճութեան եւ որկամոլութեան վտանգները: Այս պակասութիւնները, կ'ըսէր, թունաւոր տունկերէն աւելի վըտանգաւոր են. մեղքը շատ անգամ այս տունկերուն կը

նմանի, որոնք փայլուն կերեւին, բայց անոնց գործածութիւնը մահացու է: Այս, շատ անդամ չարութիւնը բարիք գործելէն աւելի մեր սիրու կը գրաւէ և մեր միտքը կը հրապուրէ, բայց պէտք է զգուշանալ Աստուծոյ կամաց գէմ գործելէ:



ԳԼ. ԺԱ

ԶՄԵՌԸ ԱՆՏՍՈՒԻՆ ՄԷՋ

Այսպէս անմեղ զքօսանքներով գարունը ու ամառը անցուցին ու աշունը եկաւ. երկնից երեսը զրեթէ միշտ խօս և ամուսը ամպերով ծածկուած էր, երկիրը նոր բան մը չէր բուռեր, թռչունները իրենց երգերը դաղրեցուցեր և անոնցմէ շատերը՝ այն կողմէն հեռացեր էին, ծաղիկները կը թառամէին ու կ'ոչոչանային, եւ տերեւնները գեղնելով կիյնային եւ կամ ցրտաշունչ հողմերէն առտ անդ կը նետուէին:

Ժէնըլիէվ երբ ձմեռը մօտենալուն վրայ սիրար կոտրած քարայրին զրանը առջեւ նստեր կը մտածէր, ահա Յաւակ իրեն քով վաղելով գրչեց.

— Մայրիկ, միթէ Աստուած այսուհետեւ պիտի չի սիրէ զմեզ որ այսպէս անտառին ծառերը ու տաւնկերը հեռացնետէ կը չորսան ու տերեւնին կը թափեն, արդեօք աշխարհս պիտի վերջանայ:

— Ոչ, զաւակս, պատասխանեց Ժէնըլիէվ. որչափ որ մնք բարի ըլլանք, Աստուած այնքան պիտի սիրէ զմեզ:

Ինչ որ կը տեսնենք երկրիս վրայ՝ անցաւոր բաներ են, մի միայն Աստուածային սէրն է յաւիտենական: Բնութեան այս մերկացու մը ուրիշ բան չի նչանակեր բայց եթէ ձըմեռուան մօտենալը, ձմեռէն ետքը գարուն պիտի գայ. այսպէս կըլլայ ամեն տարի. նմանապէս, տառապանքէն ետքն ալ ուրախութիւն կուգայ, թէեւ մարդ նեղութեան մէջ եղած ատենը՝ ետքէն գալիք ուրախութեան չի հաւատար: Իսկ ես պիտի չի զգուհանամ, եւ բոլոր յօսովս հանդերձեալ երջանկութեանս վրայ պիտի մտածեմ որպէս զի ընդի պէս հանգիստ եւ ուրախ ըլլամ:

Ժէնըլիէվ սկսաւ իր ձմեռուան համար պատրաստութիւնները տեսնել. վայրի խնձորներ, տանձ, կաղին, սաւոր, վերջապէս ուտուելիք պատուները կը հաւաքէր, բաց տոկից, ծաւակին օգնութեամբը եղնիկին համար չոր խոտեր կ'ամբարէր: Իրենց օրապարհիկէն աւելի հագուստը կը մտածէր: Ունեցած մէկ շրջազգեստը այնչափ տարիներէ ՚ի վեր զիշեր ցորեկ հազած ըլլալէն՝ ալ եւս պատառ պատառ եղած էր. արտասուալից աչօք քարայրին դուռը նստած՝ ՚ի զուր կը ջանար կապերտները փուշերով ու խոտի թելերով իրար կպցնել: Աւազ, կըսէր հառաչելով որչափ երջանիկ պիտի ըլլայի՝ եթէ ասեղ մըու քանի մը թել զերձան ունենայի: Ո՛հ, լնկերութեան մէջ ապրող որչափ մարդիկ կան, որք Աստուծոյ անթիւ բարիքները կը վայելեն ու ամենեւին մտքերնուն չեն անցուներ Անոր չորհակալ ըլլալու:

Օր մը ծաւակ մօրը տրտմութիւնը տեսնելով ըստաւ.

— Մայր իմ, կը յիշեմ, անցած օր երբ քեզի կը հարժունէի թէ ինչո՞ւ համար մեր եղնիկը բուրդերը վրայէն կը թափէ, պատասխանեցիր որ Աստուած տարին երկու անգամ նոր զգեստ կուտայ անոր:

— Ճշմարիտ է զաւակս:

— Ուրեմն ինչո՞ւ կը յուսահատիս, բարին Աստուած անշուշտ քեզի ալ նոր զգեստ մը պիտի տայ, վասն զի անտարակոյս զքեզ մեր եղնիկէն շատ աւելի կը սիրէ։

— Իրաւունք ունիս պատասխանեց Ժէնըվիէվ ժըպտելով, պէտք է որ այս մասին անհոգ ըլլամ. Աստուած մեր ամեն պէտքերը կը հոգայ, նա որ անամոց ու ծաղկանց նոր զգեստներ կը պարգեւէ, անշուշտ մեզի ալ պիտի տայ։

Քանի մը օր անցնելէն ետքը Ցաւակին պատուիրելով որ քարայրէն դուրս չենէ. Խոչոր փայտ մը առաւ ձեռաքը, կաթով լեցուն դդումի ամանը պարանոցէն կախեց եւ անտարին հեռաւոր անկիւնները գնաց, որպէս զի ուտուելիք պտուղներու ուրիշ ծառեր ալ գտնէ: Բարձր լերան մը գագաթը համնելով, ծառի մը տակ նստաւ քիչ մը յոգնութիւն առնելու, ու երբ կաթին ամանը բերանը առնելու փրայ էր՝ ահա յանկարծ տեսաւ ահոելի գայլ մը՝ որ բերանը ոչխար մը առած՝ լերան միւս կողմէն վազելով կուգար. զիշատիչ կենդանին երբ Ժէնըվիէվին մօտենալով զայն տեսաւ, կանգ առաւ ու կատաղութեա մը սկսաւ անոր նայիլ, Ժէնըվիէվ առջի բերան բաւական սոսկաց, բայց ոգեւորուելով քովը ունեցած փայտովը զայլին վրայ յարձակելով անանկ սաստիկ հարուած մը իշեցուց զիխուն, որ գագանը զգացած ցաւէն պարտաւորեցաւ ոչխարը բերնէն ձգել եւ մինչեւ լիրան ստորոտը զլորիլ, ուսկից չոռնալով փախաւ: Ժէնըվիէվ թէեւ ոչխարին քով վազելով աշխատեցաւ անոր բերնին մէջ քանի մը կաթիլ կաթ լեցնել որպէս զի զայն կենդանացնէ, բայց չի յաջողեցաւ, վասն զի խեղճ անասունը արդէն մեռած էր։

Այս անկենդան ոչխարին երեւայթը Ժէնըվիէվի մըտքին մէջ դառն յիշատակներ արթնցուց. Ծեղծ ոչխար, բաւ հառաչելով, անշուշտ դու ալ իմ ծննդափայրա ծնած

ես. ինչո՞ւ հիմա ողջ առողջ չըլլայիր որ ուրախութեամբ զքեզ՝ սնուցանէի եւ խնամէի, որչափ պիտի զուարձանար զաւակս զքեզ տեսնելով թերեւս ամուսնոյս ըազմաթիւ հօտերէն ես, ո՛հ Տէր Աստուած, գոչեց յանկարծ, ինչ կը տեսնեմ, այո՛, այս ոչխարը մերն է, վասն զի մեր հովիւներուն շինած նշանը կայ վրան: Ո՛հ, ուրեմն ինչո՞ւ ողջ չըլլայիր, եւ ինչու մարդկային ծայն մը չունենայիր որպէս զի երբ հարցնէի թէ ինչ կընէր իմ տմուսինս, պատասխանէիր, թէ արդեօք Ժէնըվիէվի վրայ կը մտածէ՝ տակաւին, արդեօք սրտմտած է թէ ոչ անմեռ զութիւնս ծանցած, աւազ, նա այսօր հոն առաստեթեան մէջ կ'ապրի, իսկ ես հոս առանձնութեան եւ թշուառութեան մէջ կը տառապիմ։

Յանկարծ միտքը նոր խորհուրդ մը եկաւ, «Կ'երեւի թէ իմ ծննդափայրէս շատ հեռու ըլլալու չեմ, ըստ ինքնիրեն, որովհետեւ այս գայլը պիտի չկրնար ոչխարը մինչեւ հոս բերել: Արդեօք զաւակս առնեմ ծննդափայրս վերադառնամ»: Ասոր վրայ երկար ատեն մտածեց յորդ արտասուք թափելով եւ վերջապէս ըստ. «Ո՛չ, աւելի աղէկ է որ հոս կենամ. քանզի երդում ըրած եմ, եթէ վախէս ստիպեալ ըրած ըլլամ այն երդումը, դարձեալ իրաւունք չէ որ դրժեմ: Եւ ո՞վ զիտէ՝ կարելի է այս բռնելիք յանդուգն ընթացքովս կեանքս ազատող երկու անձանց մահուան պատճառ ըլլամ: Ո՛չ, ոչ, հոս պիտի մնամ, որչափ որ Աստուած կամի: Եթէ Աստուծոյ կամքը զիս անապատէն հանել է՝ օր մը քանի մը զթասիրտ անձանց քայլերը կրնայ այս անբնակ անտառը առաջնորդել: Աւելի լաւ է թշուառութեան համբերել քան թէ խիղճը քեռնաւորել։

Այս ատեն գնաց աղբիւրին եղերքէն կարծր եւ առւրիսցի մը գտաւ, անով ոչխարին վրայի մորթը հանեց եւ,

աղբիւրին ջրով լուալէն աւ արեւուն չորցընելէն ետքը վրան առաւ, եւ իրիկունը ուշ ատեն քարայրը դարձաւ: Յաւակ հեռուէն զայն տեսնելուն պէս անոր առջեւը վազեց եւ ուրախութենէն պոռաց. «Ուր մնացիր, մայր իմ զիս մտատանջութեան մէջ թողուցիր»: Բայց յանկարծ զարմանօք կանդ առաւ. զան զի մութէն եւ վրայի մորդէն զայն չճանչնալով անմիջապէս ետ քաշուեցաւ, որ քարայրին մէջ պահուի, ու երբ իւր մօրը ձայնը լսեց որ կ'ըսէք.» Մի վախնար, սիրելի զաւակս, ես եմ. սիրալ հանդարտեցաւ:

— Դուն ես, մայր իմ, պոռաց, օրհեալ ըլլայ Աստուած, բայց ըսէ ինծի ինչ է այդ վրայինդ, հիմա ինծի պէս հագուած ես, այդ զգեստը ո՞ւրկից գտար:

— Բարերարն Աստուած պարգևեց զայս:

— Ես քեզ չըսի, սիրելի մայր իմ, թէ Աստուած ձմեռուան համար քեզ նոր զգեստ մը պիտի տայ: Ի՞նչ հասաք եւ ձերմակ զգեստ մ'է այդ, յաւելցուց ձեռքովը ոչխարին մորթը շոշափելով, ստուգիւ Աստուածոյ մէկ պարգեւն է այս:

Այս ըսելով քարայրին մէջ մտան, երբ Յաւակ աման մը լեցուն կաթ եւ պտաւղներով լեցուն փոքր կողով մը քերաւ իւր մօրը առջեւ դրաւ, այն ատեն ժէնըվիէվ մի առ մի պատմեց անոր այս մորթին ինչ կերպով ձեռք բերած ըլլալը:

Երբ Զմեռը սաստիկացաւ, ժէնըվիէվ եւ Յաւակ պարտաւորեցան քարայրէն գուրա չելնել. միայն օդը բաց ու գեղեցիկ օրերը ձորակին մէջ քիչ մը պարտելու կ'ելնէին:

— Սիրելի զաւակս, ըսաւ օր մը ժէնըվիէվ, պարտած ատենին, Աստուածոյ մարդասիրութիւնը եւ հայրական խնամքը ձմեռուան մէջ անգամ ամեն տեղ կրնանք տեսնել: Տես, արեւը ձիւնին վրայ իւր ճառագայթները սփոռած

ժամանակը կարծես թէ կարմիր, կապոյտ եւ կանանչ կայծեր կ'արձակէ վրան: Թէեւ ծառերը իրենց տերեւներէն մերկացած են, բայց Աստուած եղեւիններուն տերեւները կանանչ թողուցած է, որպէս զի անտառին անսասունները կարենան պատսպարան մը գտնել: Խոփներուն (չալը չըթք) վրայ ձմեռուան խիստ եղանակին մէջ անգամ կապոյտ եւ թարմ մրգիկներ կը գտնուին որպէս զի թուչւնները անոնցմով կերակրուին:

«Տես, մեր աղբիւրը ամենեւին չ'սառիր, որպէս զի թէ մէնք եւ թէ թուչւնք կարենանք անկէ ջուր խմել. ջուրին բոլորտիքը տեսակ մը ջրային խոտեր կ'ածին, անոնցմով բազմաթիւ թուչնիկներ կը մանախին: Աստուած ամենազմունգակ եղանակին մէջ անգամ իւր չնորհքը եւ բարութիւնը արարածոց կը պարգևեէ:

Գէշ օդ եւ սաստիկ հոգ եղած օրերը՝ Յաւակ քարայրին վրան առջեւ սկրմեր եւ հունտերնետելով տեսակ տեսակ թուչւններ հոն կը ժողվուէին որ ուտեն. շատ անգամ ալ՝ չոր խոտեր կը զնէր քարայրէն դուրս որպէս զի այծեամենիրը եւ նապաստակները եթէ անօթենային՝ վազելով հոն կուգային. ասանկով այս կենդանիները այնչափ ընտանեցան, որ նապաստակները իւր ձեռքէն կուգային ուտելու, եւ այծեամեներն ալ հետը կը խաղային ցատկելով եւ վազվուելով:

Զմեռուան երկար գիշերները՝ ժէնըվիէվ շատ անհանդիս կը լլար, քանզի Յաւակ առջի իրիկուընէ կը քնանար, եւ ինքը առանձին մութ քարայրին մէջ նստած երկար ատեն արթուն կենալով չէր կրնար քնանալ. «Ո՞չ չափ երջանիկ պիտի ըլլայի կըսէր եթէ ճրագ մը, զիրք մը եւ կամ կանեփ եւ իլ մը ունենայի: Խմ ծառաներէս ամենէն յետինը անգամ այսօր ինձմէ շատ աւելի երջանիկ է. անոնք ձմեռուան երկար գիշերները տաք սենեկի մէջ

կ'անցընեն, ճրագին լուսովը կը մանեն, եւ խօսակցութեամբ ու ծիծաղներով երկար զիշերները վայրկեաններու պէս կ'անցընեն»:

Բայց անմիջապէս յիշելով զարարիչն Աստուած, իւր տրտում խորհուրդները կը մոռնար ու կը յարէր, «Ի՞նչպէս երջանիկ է մարդ, որ Աստուածոյ կը հաւատայ եւ իւր յոյս անոր վրայ կը դնէ: Առանց քեզի՝ ով Աստուած իմ, շատոնց ես յուսահատութենէս պիտի մեռնէի: Դու միայն, ով երկնային Հայր, կարող ես կենաց ամեն վիճակին մէջ քաղցր մխիթարութիւններ տալ քու արածներուդ»:

ԳԼ. ԺԲ

ԺԵՆԸՎԻԵՎ ԿԲ ՀԻՒՍՆԴԱՆԱՅ

Ժէնըվիեվ իւր որդւոյն հետ վեց տարիներ այրին մէջ անցուց. բայց եօթներորդ ձմեռուան մէջ կրած նեղութիւնին ամենը գերազանցեց: Սաստիկ ծիւն մը գալով լեռներն ու գաշտերը պատեց, եւ կաղնիներուն ու եղեւնիներուն ամենէն ուժեղ ոստերն անդամ ձիւնին ծանրութենէն սկսան կոտրափի:

Պարապ տեղը ժէնըվիեվ քարայրին մուտքը ծառերու ոստերով կը գոցէր եւ իւր որդւոյն հետ անկիւն մը կ'ուզէր պատսպարութիւ, հիւսիսային հողմը սաստկութեամբ վիշելով ձիւնը մինչեւ ներս կը լեցնէր, եւ խեղճերը թըրջելով՝ կը սառեցընէր. քարայրին պատերուն վրայ ալ սառոյցներ կը կախուէին: Եղնիկին բնական տաքութիւնը բաւական չէր այս սոսկալի ցուրաը մեղմացընելու: Աղուեաները ցուրտէն նեղուելով կը պոռային, եւ զիշերները պայերուն ոռնալու ծայները բոլոր անտառը կը հնչեցընէին:

Ժէնըվիեվ թէ այս անստանելի ցուրտին պատճառաւը եւ թէ որդւոյն հետ վայրի զազանաց կերակուր ըլլալու երթէն ամբողջ զիշերներ աչքը չգոցած անցուցած էր: Կիւղէն՝ ամբողջ զիշերներ աչքը չգոցած անցուցած էր: Սակայն ժէնըվիեվ, այն զքսական քնքուշ իշխանուհին, որ փառաւոր ապարանքի մէջ խնամով մեծցած էր, ալ չէր զիմանար այն ցուրտ եւ խոնաւ քարայրին մէջ բնակելու: «Ո՛հ կ'ըսէր արտասուելով, քիչ մը կրակ ու նենայի, ուրիշ բան չէի ուզէր առ այժմ: բայց այս բանը անկարելի ըլլալէն՝ թերեւս ցուրտէն այս անսահման անապատին մէջ մեռնիմ: Սակայն, ով տէր, թող քու կամ քըդ կատարուի, քու հրամանիդ կը հնազանդիմ»:

Իւր վարդապոյն քնքուշ գեմքը փոխուեր եւ մեռելու վարդապոյն մը առեր էր. իւր քաղցր աչքերը խոռոչացած լատիպ դոյն մը առեր էր. իւր քաղցր աչքերը խոռոչացած իրենց փայլունութիւնը կորանցուցեր էին, եւ թշուառուին այնչափ նիհարցեր էր, որ զինքը տեմնողը պիտի վախնար:

— Ի՞նչ ունիս, միրելի մայր իմ, պոռաց Ցաւակ արտամութեամբ, որ բոլորովին այլակերպած ես:

— Սիրելի զաւակս պատասխանեց ժէնըվիեվ. շատ հիւանդ եմ, եւ կարծեմ թէ պիտի մեռնիմ:

— Պիտի մեռնիս, ի՞նչ ըսել է մեռնիլ. դուն ամենիւին ատոր վրայօք բան մը չըսեր ինձ:

— Պիտի քնանամ ու մէկ մ'ալ պիտի չ'արթննամ. այն ատեն աչքս արեգակը պիտի չտեմնէ, ականջներս քու ձայնդ պիտի չլսեն, մարմինս պաղ՝ երկրի վրայ անզգայտարածուած պիտի մնայ, այն ատեն պիտի չկրնամ ամենիւին տեղէս շարժիլ, եւ վիշջապէս մարմինս պիտի փաթի հող գառնայ»:

Այս խօսքերը որ լսեց Ցաւակ, անոր ապարանոցը

փաթտուեցաւ, եւ միայն սա խօսքերը կրցաւ բերանէն հանել. «Մի մեռնիր, մայր իմ. մի մեռնիր, կաղաչեմ».

— Մի լար, սիրասուն զաւակ, մեռնիրը կամ չմեռնիրը մեր ձեռքը չէ, երբ Աստուած այնպէս կ'ուզէ՝ կ'ըլլայ:

— Դուն չըսէ՞ր ինձ, մայր իմ, թէ Աստուած բարի է, ինչպէս կրնայ քեզի ասանկ չարութիւն մը ընել:

— Ո՛չ, սիրելի որդեակ, Աստուած ինքը յաւիտենաւ կան ըլլալով մեզի ալ մշտնջենաւոր կեանք մը կոտայ: Ենցիր այս խօսքս բացատրեմ քեզի, կը յիշե՞ս զգեստներա հինցած ըլլալուն համար վրայէս հանեցի . . . ու Աստուած աւելի աղէկը տուաւ ինձ, ահա նոյնպէս այս իմ մահկանացու մարմինէս պիտի մերկանամ, որ հող պիտի դառնայ, ու ես Հօր Աստուծոյ քով պիտի երթամ. այն ատեն այս ողորմելի մարմնոյս անդ՝ ուրիշ աւելի գեղեցիկ մը պիտի տայ. այո՛, հոն, երկինքը ես երջանիկ պիտի ըլլամ, հոն ամենեւին պաղէն եւ հիւանդութիւններէն պիտի չվախնամ, հոն ոչ լաց կայ եւ ոչ տառապանք, բայց միայն յաւիտենական ուրախութիւն: Ինչպէս որ գարունը ձմեռէն գեղեցիկ է, այնպէս ալ երկինքը երկրէս գեղեցիկ է: Ամենէն զուարթ գարունը երկինք հետ բաղդատելով տխուր եւ արտում զիշերի կը նմանի: Բարի եւ առաքինի մարդը օր մը երկինք պիտի ելնէ:

— Մայր իմ, ես ալ հետզ կուդամ, ու չեմ ուզեր հոս վայրենի գազաններուն հետ մինակ մնալ, վասն զի անոնց հետ խօսեցած տաենս՝ ինձի չեն պատասխաներ, ուստի կ'ուզեմ ես ալ քեզի հետ մեռնի:

— Ո՛չ սիրասուն որդեակ, դուն տակաւին պիտի ապարիս. բայց եթէ բարեպաշտ եւ առաքինի մնաս, անշուշտ օր մը պիտի գառ զիս գտնես երկինքը, քանզի դուն ալ օր մը պիտի մեռնիս: Հիմա մտիկ ըրէ որ ուրիշ բան մը ըսկոմ քեզի, երբ տեսնես որ ալ չեմ խօսիր, չունչս կը

դադրի, աչքերս կը մարին, շրթունքս կը գունատին, եւ ձեռքերս կը պաղին, երեք օր եւս քովս կեցիր, այն ատեն մարմնոյս անտամնելի հոտէն զիտցիր որ մեռած եմ. ուստի ձգէ անապատը, շիտակ դէպի արեւելեան կողմը գնա. երկու կամ երեք օր քալելէդ ետքը՝ այս անտապին ծայրը պիտի համնիս, եւ միծ քաղաք մը պիտի տեսնես, որուն մէջ անթիւ մարդիկ կը բնակին:

— Անթիւ մարդիկ, պոռաց Յաւակ զարմանքով, ես կը կարծէի թէ այս աշխարհիս մարդկային արարածները մինակ մենք ենք. ինչու մինչեւ հիմա այդ բանը չ'ըսիր ինձի: Ո՛հ, եթէ քալելու ոյժ ունենայիր, հիմա իսկոյն այն քաղաքը կերթայինք:

— Սփսոն, զաւակս, այն քաղաքին մարդիկն են որ զիս ալ քեզ ալ պիտի մեռցընէին, բայց գթալով վայրենի գազաններուն մէջ, այս անապատը ձգեցին:

— Ուրեմն ես ալ չեմ ուզեր անոնց քով երթալ, ես կը կարծէի թէ անոնք ամենքնին ալ քեզի պէս բարի են, մայր իմ. միթէ այն մարդիկն ալ պիտի չի մեռնին:

— Սյո՛, աշխարհի վրայ ամեն մարդ մահկանացու է, օր մը պիտի մեռնի:

— Ո՛հ, արդեօք կը յիշե՞ն թէ օր մը իրենք ալ պիտի մեռնի:

— Սյո՛ կը յիշե՞ն, բայց իրենց լնիթացքը չեն ուզեր ու զեղխութեամբ կ'ապրին: Երկիրը անոնց խիստ պառական պառուղներ կուտայ, զորոնք այս անապատին մէջ չենք կրնար գտնել, խիստ ընտիր ըմպելիներ կը խմեն եւ խիստ քաղցրահամ կերակուրներ կ'ուտաեն, Ծաղկանց ամեն գոյները ունեցող պատմուճանները կը հագնին, ու երեւելի մարդիկ՝ խիստ փայլուն եւ թանկագին զարդեր ալ ունին: Բնակութիւննին այնչափ գեղեցիկ է, որ չեմ կրնար բերնով պատմել: Զմեռ ժամանակ ալ այնչափ տ-

զէկ պատսպարուած են, որ ամենեւին ցուրտ չեն զգար, եւ զիշերները իրենց ունեակները օրուան պէս կը լուսաւորեն: Բայց ասոնց մէծ մաօք Աստուծոյ այս ամեն բարութեանց համար ամենեւին չեն մտածեր չնորհակալ ըլլալու, ընդհակառակն զիրար կ'ատեն, իրարու նեղութիւն կը պատճառեն եւ իրարու հետ կը կուռին: Թէեւ գրեթէ ամեն օր իրենցմէ մէկը կը մեռնի, բայց ողջ մնացողները ամենեւին հոգերնին չեն ըներ, եւ անկարգ ընթացքնին կը շարունակեն, կարծես թէ յաւիտեանս երկրի վրայ պիտի ապրին:

— Ուրեմն սուռգիւ չեմ ուզեր անոնց մէջ մտնել, ըսաւ ծաւակ. այն մարդիկը ոչ միայն մեր անտառի ազռաւներէն աւելի չար են եղեր, այլ մեր եղնիկէն ալ անմիտ, որ ամենեւին մեր խօսքերը չհասկընար: Կերակուրնին իրենց ըլլայ, աւելի աղէկ կ'ընտրեմ վայրենի անսանոց հետ ուստեւ, քանզի ասոնք բաց ՚ի գայլէն խաղաղութեամբ կ'ապրին իրարու հետ, եւ հանդարտութեամբ խոս եւ տունկ ուտելով կը մնանին, այո՛, աւելի կ'ուզեմ հոս մնալ, քան թէ այդ կարգի մարդոց քով երթալ:

— Այսու ամենայնիւ պարա ես երթալ, անոնք քեզի չարութիւն մը պիտի չընեն: Մտիկ ըրէ՝ ուրիշ ինչ պիտի ըսեմ. մինչեւ հիմա քու երկնային Հօրդ վրայօք խօսեր էի, բոյց դուն երկրի վայ եւս հայր մը ունիս, ինչպէս որ զի՞ մայր ունեցար:

— Հայր մը ունիմ երկրի վրայ, պոռաց տղան ուրախութեամբ, եւ ուրիշ է հիմա, արդեօք ան ալ քեզի պէս է, եւ Հօր Աստուծոյ պէս անտեսանելի չէ:

— Այո՛, սիրասուն զաւակ, ըսաւ մայրը, զուն զայն պիտի տեսնես ու պիտի խօսիս հետը:

— Պիտի տեսնեմ ու պիտի խօսիմ հետը, բայց ինչո՞ւ ինքը չի դար զմենց տեսնելու, եւ ինչո՞ւ զմենց առանձին

այս վայրի անսապտաին մէջ թողուցած է, արդեօք ան աչ այն չար մարդիկներէն մէկն է:

— Ո՛չ զաւակս, հայրդ բարի է, բայց չգիտեր որ մնաք այս անսապտաին մէջ կը բնակինք, չգիտեր որ տակաւին կենդանի ենք: Այնպէս համողուած է թէ մենք սպաննուեցանք, քանզի մարդիկ սուտ խօսքերով հաւատացուցին թէ ես խիստ յանցաւոր մ'եմ:

— Սուտը ինչ կը նշանակէ, ընդմիջեց ծաւակ:

— Զեղածը կամ մարդուս մտքէն չանցածը խօսելուն սուտ կ'ըսեն. օրինակի համար՝ մարդիկ իրարու կ'ըսեն թէ զիրար կը սիրեն, մինչդեռ զիրար կ'ատեն, ահա այս է սուտ խօսիլը:

— Ի՞նչպէս կ'ըլլայ այդ բանը, ամենեւին ատանկ խորհուրդը մը եկած չէ միտքս: Ո՛հ, ինչ տարօրինակ է ակներ են եղեր մարդիկ:

— Այսպէս ուրեմն սուտով մը հայրդ խաբեցին, ըսաւ ժէնըլվիէվ աչքէն վազած արտասուքը սրբելով, ու զաւկին հասկըցածին չափ իւր պատմութիւնը անոր պատմելին ետեւ՝ յաւելցուց. «Տես այս ոսկի մատնիս, զոր քու հայրդ տուած է ինձ:

— Հայրս տուած է քեզ, ո՞հ, տուր ուրեմն որ մօտէն նայիմ զայն, մեր երկնային Հօր գեղեցիկ պարգեւները ինչպէս արեւը, լուսինը, եւ ծաղիկները արդէն տեսած եմ, բայց երկնային հօրս պարգեւները տեսած չեմ տակաւին:

— Ժէնըլվիէվ մատնին մատէն հանելով անօր տուած. «Ո՛հ, ինչ գեղեցիկ է. ըսաւ ծաւակ. հայրդ ասկէ ուրիշ գեղեցիկ բաներ ունի, եւ ինձ ալ պիտի տա՞յ:

— Անշուշա, ըսաւ ժէնըլվիէվ մատնին վերստին մատը զնելով, երբ ես մնանիմ, այս մատնին մատէօ հանէ առ, քանզի մինչեւ մնանելս կ'ուզեմ պահել զայն ինչպէս որ սէրս եւ հաւատարմութիւնս մինչեւ ցման պահեցի: Անոր

վրայ ունեցած սէրս այս մատնին ոսկիին նման մաքուր էր, եւ հաւատարմութիւնս յաւիտենական, երբ մարդոց մէջ մանես, Սիկիսմոնտ կոմսը հարցուր, քանզի հայրդ այսպէս կը կոշուի: Աղաչէ զիմացդ ենող մարդոց որ ըզքեզ անոր քովը տանին, բայց քու ովզլալդ եւ ինչ պատճառաւ կոմսին քովր երթալ ուզելլ մի ըսեր, մատնին ալ ամենեւին մէկու մի ցուցըներ, հօրդ առջեւը ենողուդ պէս՝ մատնին անոր տուր եւ ըսէ, «Հայր իմ, մայրս այս մատնին քեզ կը զրկէ որ քու որդիդ ըլլալս ճանչնաս: Մայրս քանի մը օր առաջ մեռաւ, եւ վերջին անգամ մ'ալ քեզ բարեւելով՝ կ'ըսէ թէ ինքը անմեղ էր եւ քու ըրածիդ համար կը ներէ քեզի. երկրի վրայ զքեզ տեսնել չկարենալով. յուս ունի վերստին երկինքը տեսնելու: կը ինչը օր միշտ առաքինի կեանք մը ունենաս, իրեն հաւամար չցաւիս, եւ զիս իննամես»: Ամեն բանէ աւելի, սիրելի զաւակս, մի մոռնար իմ անմեղութիւնս եւ հաւատարմութիւնս ապացուցանելու, ըսէ որ մինչեւ կենաց վերջին շունչը նոյն բանը հաստատեցի քեզի, եւ իւր առունը տալով մնուայ: Խօսք տուր ինձի, զաւակս, որ այս ամեն ըսածներս մի առ մի պիտի ըսկս հօրդ, ու ապահովուր զայն որ՝ մինչեւ մեռած վայրկեանս զքեզ սիրածիս պէս զայն ալ կը սիրէի, պատմէ նաեւ թէ ինչ կեանք անցուցինք այս անապատին մէջ, եւ ինչ վիճակի մէջ մնուայ: Կ'աղաչէմ զինքը որ իմ մարմինս ասկէ վերցընէ ու իւր նախահարցը գերեզմանին մէջ թաղել տայ, քանզի ես անոնց անարժան չէի:

— Ասա ալ ըսեմ որ մինչեւ հիմա չես զիտեր: Ես ալ քեզի պէս հայր եւ մայր ունիմ, եթէ անոնք իմ զմբաղութենէս ետքը կենդանի մնացին, աղաչէ հօրդ, որ զքեզ անոնց քովը տանի. երբ անոնք իրենց սիրելի թոռը տեսնեն, անսահման ուրախութիւն մը պիտի զգան, դժբաղ-

զութեան եօթն տարիներու տառապանքնին պիտի մոռնան: Քանզի աւազ, ըսաւ հեղեղի պէս արտասուք թափելով, հայրս եւ մայրս ինձ համար շատ արտասուք թափած եւ խիստ վշտացած են: Ո՞հ, սիրելի ծնողքս, ո՞րչափ կը փափաքէի մեռնելս առաջ ձեր ակնածելի գէմքը վերստին տեսնելու, եւ դուք ոչ նուազ անձկանօք պիտի ցանկայիք զիս տեսնել եթէ կենդանի ըլլալս զիտնայիք. բայց, ափսոս. դուք իմ մարմինս երկար ատենէ՝ ի վեր նեռի անապատի մը մէջ հող դարձած կը կարծէք: Ի՞նչ ուրախութիւն որ երկինքը վերստին զիրար պիտի տեսնենք, եթէ այս միխթարութիւնը չունենայինք, այս աշխարհիս վրայ մեր կրած նեղութիւնները անտանելի պիտի ըլլային, եւ մենք խեղճ մարդկային արարածներ՝ յուսահատութեամր պիտի տառապէինք: Կուլմս, խեղճ զաւակ, ու կը ցաւիս որ քիչ ժամանակէն մայրդ պիտի կորսնցընս, բայց Աստուած քեզ բարի հայր մը տալով քու կորուստգ պիտի մոռցընէ, սրբէ ուրեմն աշացդ արտասուքը, հայրդ զքեզի պիտի սիրէ, գորովանօք պիտի իննամէ, եւ բնաւ պիտի չձանձրանայ զքեզ գգուելէ ու իմ վրայօքս հարցումներ ընելէ, ու ամեն անգամ որ զքեզ տեսնէ պիտի չի կրնայ իւր վշտալից եւ միանգամայն ուրախալից արտասուքը զսպելու:»

Ժէնըվիէվ լալէն ուժաթափ: հեծկլտանօք խօսքը ընդմիջեց. եւ մամուային անկողնոյն վրայ երկնցաւ, սակայն ոյն տառիճան տկարացեր էր որ երկար ատեն չկրցաւ թէրնէն խօսք մը հանել:

ԳԼ. ԺԴ

ԳԼ. ԺԴ

ՅԱՀԱԿ ԻՒՐ ԿՐՈՆՔԸ ԿԲ ՍՈՎՄԻ

Զմեռուան սաստիկ ցուրտը տակաւ առ տակաւ հեռ
ուանալով գարնանային հեշտալից օդերը սկսեր էին: Արեւը
մինչեւ քարայրին ներսը կը թափանցէր եւ զգալի տա-
քութիւն մը կը տարածէր. պատերուն վրայ եղած սա-
ռոյցները հալեր էին. սակայն ժէնըվիէվի հիւանդութիւնը
օրէ օր կը ծանրանար, եւ իւր մահամերձ ըլլալը զգալով
պատէն կախուած խաչելութիւնը վար առաւ, իւր քովը
դրաւ.

Աւազ, ըսաւ, ուրեմն զրկուած եմ մահուան անկող-
նոյս քով քահանայ մը ունենալու միիթարութիւնէն, որ
ջերմեանդ խրատներովը քաջալերէ զիս, եւ իւր բարե-
րար ձեռօք կենաց հացը տայ ինձ, որպէս զի դէպ 'ի յա-
ւիտենականութիւն կատարելիք ճանապարհորդութեան
մէջ զօրանամ, Բայց, ովք Տէր, զու քովս ներկայ ես միշտ,
քանզի լքեալ եւ թախծեալ անձը առանձին չես թողուր
ուղեղի համար նեղութիւն կրող եւ հառաչող մարդոց
օդութեան կը հասնիս եւ կը զօրացընես զանոնք. ըստ
որում Դու ըսիր՝ «Դրան առջեւ կեցած կը զարնեմ, եթէ
մէկը ձայնո լսելով բանայ ինձ, այն ատեն ներս պիտի
մտնեմ ու քնակութիւնս հոն պիտի հաստատեմ»:

Այս խօսքերէն երկար ատեն լութեամբ ա-
զոթք ըրաւ ձեռքերը ջերմեռանդութեամբ միացուցած, եւ
աչքը դէպ 'ի յերկիր խոնարհեցուցած:

Ցաւակ գիշեր ցորեկ իւր մօրը քովին չէր դատուեր,

ու ամնչափ տրտում էր, որ ոչ ուտել կ'ուզէր եւ ոչ խը-
մել Ձեռքէն եկած ամեն ծառայութիւնները կ'ընէր եւ
խանդակաթ սիրով կը խնամէր զայն. թեւերուն հասա-
ծին չափ՝ քարայրին խոնաւ պատերը չոր մամուռով կը
մաքրէր, որպէսզի խոնաւութենէ յառաջ եկած չուրը՝
հիւանդ մօրկանը վրայ չի կաթկիթի: Շատ անդամ ժայռե-
րու վրայէն չոր մամուռներ կը ժողուէր իր մօրը խոնա-
ւացած անկողինը նորոգելու համար:

Երբեմն առուակէն թարմ ջուր բերելով, կ'ըսէր. «Մի-
թէ ծարաւի չես մայր իմ, շրմունքներդ ցամքեր ու բո-
լորովին չորցեր են, եւ զուն հրատապ կը տոջորիս», եր-
բեմն ալ թարմ կաթով լեցուն դդմաման մը ներկայացը-
նելով՝ կ'ըսէր. «Միրելի մայրիկո, քիչ մը խմէ՛, պատուա-
կան կաթ մէ՛, զեռ նոր կթեցի ։ Եւ զայն խմցնելէն ետ-
քը լալով կը համբուրէր մայրիկը ու կ'ըսէր. «Մայր իմ,
սիրելի մայրիկո, ինչո՞ւ ես քու տեղդ չի հիւանդանայի ու
չի մեռնէիւ:

Առաւու մը ժէնըվիէվ քաղցր ու երկար քունէ մը
հանդարատութեամբ արթննալով սկսաւ բոլորտիքը փըն-
տուել փայտէ փոքր խաչը՝ զոր սրտին վրայ բռնա-
ցած՝ բայց քունին մէջ կորսնցուցեր էր. Ցաւակ գտաւ
զայն եւ մօրը յանձնելով ըստաւ. — Միրելի մայրիկ, աս
փայտին կտրոը բնէ կ'ընես օր միշտ ձեռքէդ չես ուզեր
վար ձգել:

— Միրելի գտաւակո, պատասխանեց թշուառուհին, կը
կարծէր թէ տակաւին չատ պիտի ապրիմ, ապա թէ ոչ
մինչեւ հիմա քեզի սորվեցուցած էի. բայց հիմա կը ըզ-
դամ օր կարեւոր բան մը ամենեւին երկնցնելու չէ եղեր
իմացնելու. ուստի մաիկ ըրէ, արդէն սորվեցուցի քեզի
թէ միր երկնային Հայրը Որդի մը ունի, որ ամնն բանի
մէջ իրեն հաւասար է, բայց չի կրցայ պատմել թէ ինչ

գործեր ըրաւ այս Որդին մեղի համար. վասն զի աշխարհէ եւ մարդոցմէ հեռու բնակելուզ, չատ բաներ պիտի չկարենայիր հասկընալ. Հիմա որ զիտես թէ երկրի վրայ մարդիկ կան, եւ անոնց սովորութիւնները եւ բնութիւնները կը ճանչնաս, հիմա որ մեռնիը ինչ ըսել է զիտես, Հօր Աստուծոյ Որդւոյն պատմութեան ամենէն երեւելի մասերը քեզի պիտի սորվեցընեմ. այն ատեն պիտի հասկընա թէ այս ձեռքիս փայտի կտորը ինչ կը նշանակէ: Արդ ուշազրութեամբ մտիկ ըրէ եւ բնաւ մօրդ խօսքերը մի՛ մոռնար:

«Մարդիկ աշխարհիս վրայ այնչափ վատթարացան եւ այնչափ մոլորեցան որ աշխարհս ապականեցաւ եւ ամենեւին արքայութեան արժանի մարդ չգտնուեցաւ: Սյն ատեն երկնային Հայր Աստուած անոնց վրայ գթալով, իւր միակ եւ սիրելի՝ Որդին երկինքէն դրկեց, որպէս զի զանոնք մոլորութենէ գարճնէ եւ փրկութեան ճամբան ցուցընէ անոնց:

«Յիսուս Քրիստոս Որդին Աստուծոյ, որ սրբութեամբ զօրութեամբ եւ սիրով Հօր Աստուծոյ հաւասար է, աշխարհը եկաւ, մարմին առաւ ու ծնաւ զրեթէ մերինին նման քարայրի մը մէջ, ուր բաւական անասուններ ալ կացին: Երբ մեծցաւ՝ քիչ մը ժամանակ եւս մեր անտառէն աւելի ահռելի անապատի մը մէջ անցուց, ուր չարունակ աղօթք կընէր որ մարդիկ իւր քարոզութիւնները մտիկ լնեն եւ իրեն հաւատան:

«Այնուհետեւ սկսաւ քաղաքենրը պարտիկ եւ քարողել որ երկնաւոր Հայրը զինքը մարդոց փրկութեան համար աշխարհք դրկած է, թէ ամէն մարդիկ Աստուծոյ փառաց արժանի ըլլալու համար պէտք է առաքինի ըլլան, զԱստուած սիրեն եւ մէկզմէկ չատեն: Ով որ ըսաւ իմ խօսքերուա ականջ կը զնէ, չարութենէ ետ կը կենայ եւ ար-

գարութեան ճամբուն մէջ կը մանէ երկնից արքայութեան արժանի պիտի ըլլայ, ուր մշտնջենաւոր երջանեկութիւն մը պիտի վայելէ. բայց այն որ իմ ձայնին ականջ չդներ, ու ինձ չհետեւիր՝ որ մը զժուաք պիտի երթայ որ սուկալի եւ անվերջ տառապանքներով լեցուն է:

«Սակայն մարդիկ չուզեցին Յիսուսի մտիկ ընել, եւ ոչ իսկ հաւատացին թէ երկնային Հօր Որդին է եւ անոր կողմէն զրկուած: Այն ատեն Յիսուս սկսաւ հրաշքներ գործել, որ իւր Աստուծոյ Որդի ըլլալու ապացուցանէ:

«Անգամ մը՝ կին մը ինձի պէս անանկ հիւանդ էր, որ բժիշկները չկրցան առողջացնել, Յիսուս անոր ձեռքէն բռնեց, այսպէս քու ձեռքդ բռնածիս պէս, եւ անմիջապէս կինը ոտք ելաւ, եւ առաջուանէ աւելի առողջ եւ առոյգ եղաւ:

«Անգամ մ'ալ՝ քեզմէ քիչ մը աւելի մնծ տղայ մը մեռաւ, որ մօրը մէկ հատիկ զաւակն էր, ինչպէս որ դուն իմ մէկ հատիկ զաւակս ես, եւ մայրը սաստիկ կ'ողբար: Հօր Աստուծոյ Որդին անոր լացերուն գթալով քաղցրութեամբ մը ըսաւ. «Մի լար, կին գու», եւ անջնչացեալ մարմնոյն զառնալով, «Ելլեր,» ըսաւ, եւ դիակը նոյն վայրկենին կենդանացաւ, ոտք ելաւ եւ իւր մօրը քովը գնաց:

«Անոր նման շատ հրաշքներ ալ գործեց, կոյրերուն աչքը բացաւ, բորսաները, կաղերը, դիւահարները բժշկեց, Ղուրը զինիի փոխեց, քիչ մը հացով եւ երկու ձուկով մնծ բազմութիւն մը կշտացուց, եւալին:

«Բայց մարդիկ դարձեալ չէին ուզեր հաւատալ որ Յիսուս Աստուծոյ Որդին է եւ անիէ զրկուած, վերջապէս անոր քարոզութիւններէն ճանձրանալով, որ անդադար կը կրկնէր թէ իրենք չար մարդիկ են եւ պէտք է մոլորութենէ գառնալ եւ բարի ըլլալ, այս բռնած խաչիս ձեւովք խաչ մը շինեցին, Աստուծոյ Որդւոյն ձեռքերն ու

տոքերը անոր վրայ տարածեցին, փուշերու նման բայց աւելի կարծր եւ աւելի զօրաւոր բեւեռներով դամեցին, եւ չարչարելով մնուուցին զՅիսուս. . . : Թէեւ բնաւ մէկու վեաւ տուած չէր, այլ ընդհակառակն՝ իրեն դիմողներուն բարիք ըրած էր:

— Ո՞հ, մարդիկ ինչպէս չարսիրտ են եղեր, պոռաց թաւակ, ստուգիւ կը սոսկացընեն զիս, բայց երկնային չալրը թողո՞ւց զանոնք որ ուզածնին ընեն, ինչո՞ւ իւր կայծակը եւ փայլակները անոնց վրայ չի տեղացուց, ես անոր տեղը ըլլայի, բոլորն ալ կ'ո՞չնչացնէի:

— Ո՞չ, սիրելի զաւակս, Աստուծոյ Որդին խաչին վրայ անտանելի ցաւոց մէջ եղած ատենն իսկ՝ Հօր Աստուծմէ անոնց համար ներումն խնդրեց, եւ հոգին աւանդելու ատեն ըսաւ. «Հայր իմ, ներէ անոնց. քանզի չեն զիտեր բրածնին»: Աստուծոյ Որդին ամեն մարդոց, նոյն իսկ զինքը մեռցնուղներուն սիրոյն համար մեռաւ. Այժ որդեակս, եթէ Յիսուս չմեռնէր՝ բնաւ մէկը արքայութիւն պիտի չկրնար մտնել, ոչ դուն եւ ոչ ես, ուրեմն մեր սիրոյն համար իսկ կեանքը զոհեց»:

Զգայուն մանուկը անշարժ նստած խիստ մնձ ուշադրութեամբ մտիկ կ'ընէր, իւր վարդագոյն այտերէն վար արտասուաց կաթիլներ կը հոսէին. քանզի առաջին անգամ Յիսուսի պատմութիւնը լսելուն համար՝ իւր սիրու չափազանց փղձեր էր: «Ո՞հ, բարի Յիսուս, կրսէր իւր արտասուքը մորթէ զգեստովը սրբելով, որ մեզի համար մեռար: Հսէ ինծի, մայր իմ, Յիսուս ալ հիմա երկինքն է:

— Այո, սիրելի զաւակս, Յիսուսի անչնչացեալ մարմինը խաչին վար առնելով, մեր քարայրին նման գերեզմանի մը մէջ զրին, ու մնծ քարով մը անոր զուար գուցեցին: Բայց երեք օրէն Յիսուս գերեզմանէն յարութիւն առաւ ու իւր սակաւաթիւ հաւատացեալներուն երեւթաւ:

և ըսաւ. «Մի վշտանաք ինձ համար, ես կ'երթամ Հօրս քովը ձեզի համար տեղ պատրաստելու, իմ ամեն ձեզի պատուիրածներս կատարեցէք, եւ մի վախնաք, քանզի ես ձեր մէջ եմ մինչեւ աշխարհիս վերջը: Այս ըսելով օրհնեց զանոնք եւ անոնց աչաց առջեւը երկինք համբարձաւ ու աներեւոյթ եղաւ:

— Մինչեւ հիմա զմեզ կը յիշէ արդեօք. գիտէ որ մենք այս անապատին մէջ կը բնակինք, եւ պիտի կարենանք օր մը տեմնել զինքը երկինքը:

— Անչուշաւ, որդեակս, զմեզ ամեն տեղ կը տեսնէ, եւ ուր որ ըլլանք՝ մեր քովն է. նա կը սիրէ զմեզ, կը խնամէ, մեր սիրաը բարի զգացումներով կը լեցընէ, եւ կ'օգնէ մեզի բարիք դործելու. Սիրելի զաւակս, գուն ազնիւ, խոնեմ եւ բարի տղայ մ'ես, ու քու բարի վարքովէ ինծի միծ միսիթարութիւններ տուիր. բայց կատարեալ բարի ըլլալու համար այզչափը բաւական չէ. պէտք է բարիք գործել, Աստուծմէ ետքը քու նմանդ սիրել, եւ մեղք չգործել. Պէտք է ամեն վայրկեան ջանալ անոր արժանի ըլլալ եւ անոր նմանիլ. նայէ՛ եթէ մարդիկ զքեզ ապաննել ուզէին, զուն անոնց համար բարեխօսութիւն պիտի չընէիր, ինչպէս ըրաւ Որդին Աստուծած. վասն զի հիմա ըսիր որ եթէ կարենայիր՝ ամենքն ալ պիտի սպաննէիր. կը տեմնես որ Աստուծոյ Որդւոյն չափ բարի եւ սիրելի ըլլալու համար որչափ զոհողութիւն ընելու է: Այսու ամենայնիւ՝ եթէ կ'ուզենք Անոր եւ երկնային Հօր հաճելի օր մը երկնից արքայութեան արժանանալ, պարտինք Յիսուսի պէս պարի եւ մարդասէր ըլլալ, որուն համար ինքը աշխարհք եկաւ եւ խաչին վրայ մեռաւ:

«Հիմա դիւրութեամբ պիտի հասկընաս թէ ինչո՞ւ այս փոքր խաչը ձեռքս բռներ եմ. այս նշանը Յիսուսի միշատակն է, որ մեր սիրոյն համար չարչարուցաւ եւ մեռաւ:

խաչին վրայ, եւ կը յիշեցնէ մեզի որ երկնից արքայութիւնը մանելու համար մենք ալ փորձութեանց հանդիպելու եւ մեսնելու վիճակեալ ենք: Ահա այս պատճառաւ մեծ յարդ կ'ընծայենք այս նշանին որ այնչափ պարզ կ'երեւի:

Ավասոս, միրելի զաւակս, այս խաչին զատ բան մը չունիմ որ քեզի լիշտատակ թողում, շարունակեց ժէնը վիէվ արտառութորմ աչօք Յաւակին երեսը նայելով. բայց երբ մեռնիմ, պաղած ձեռացս մէջէն քաշէ առ եւ պահէ զայն, ու երբ մեծնաս եւ հարստանաս, մի ամէնար մօրդ այս փոքրիկ յիշտատակը բնակութեանդ ամենափառաւոր անկիւնը դնելու, որպէս զի միշտ յիշեցնէ քեզի թիսուսի մեր սիրոյն համար անոր վրայ մեռնիլը, եւ թէ մայրդ ալ այս վայրկեանիս զայն գրկած կը մեռնի: Միրէ քու նման ներդ, անոնց բարիք ըրէ, եւ զոհէ քու անձդ անոնց օդտակար ըլլալու համար: Անմեղ եւ անստգիւա կեանք մը վարէ, եւ վերջապէս աւելի յարգէ քու մօրդ քեզի թողուցած այս փոքր ժառանգութիւնը՝ քան թէ այն անբաւ հարստութիւնները որ կրնայ հայրդ օր մը քեզի թողուլու Այսչափ երկար խօսելին եաթը՝ ժէնըվիէվ ստիպուեցաւ վայրկեան մը հանդչելու:

Ա.Սատուած զքեզ անվտանգ հօրդ քովը տանի, կըրկ նեց, քանզի թարձրախիտ եւ անապատ անտառներէ, սեպացեալ ժայռերու եւ խորին գահավէմներու վրայէ պիտի անցնիս, եւ դու, խեղճ զաւակ, խիստ տկար ես այս երկար եւ վտանգաւոր ճանապարհորդութիւնը ընելու: Սակայն կը յուսամ որ Աստուած պիտի օգնէ քեզ երկնային հօրդ քովը երթալու ինչպէս որ այս աշխարհիս աւելի վը տանդաւոր պանդխոտութեանը մէջ կ'օգնէ մեզ իւր քովը համելու: Մի մոռնար դդմամանները կաթով լեցընելու եւ հետդ առնելու, որպէս զի ճամբան ծարաւդ անցընես, գա-

ւազան մ'ալ առ, որպէս զի ինքզինքդ վայրի գաղաններէն պաշտպանես: Անմեղ զաւակ, դուն անտարակոյս տը կար ես, բայց Աստուած որ այն սոսկալի գայլին զլուխը ջախջախելու կարողութիւն սոււաւ ինձ, անշուշտ զքեղ պիտի պաշտպանէ կատաղի գաղաններու յարձակում էն: Ով որ յովաք Աստուածոյ վրայ կը զնէ՝ ամենեւին վախճանալու վանգ մը չունի:

Իրիկուան մութին հետ ժէնըվիէվի տկարութիւնն ալ չափազանց աւելցաւ, չնչառութիւնը այնչափ դժուարացաւ որ երեսը ցուրտ քրտինքով թրջեցաւ: Այն ատեն վերը տին իւր բոլոր ուժը ժողվելով մամուային անկողնոյն վրայ նստաւ, իւր ցաւազին եւ հանդարտ նայուածքը վշտակից որդույն վրայ դարձուց, եւ որտաշարժ ձայնով ըստաւ անոր «Յաւակ, ծնկան վրայ եկու որ օրհնեմ զքեղ, ինչպէս որ իմ մայրս զիս օրհնեց իւր մեռնելու ատենը: Կարծեմ որ վերջին վայրկեանու հասած է»:

Ողորմելին Յաւակ հեծկտանօք ծնկան վրայ եկաւ, խորին սրտմութեամբ նկարուած դէմքը զէպ ՚ի գետինը խոնարհեցուց, իւր փոքրիկ դողմոցուն ձեռքերը միացաւցած ջերմեռանդութեամբ վեր վերցուց: Ժէնըվիէվ ձեռքը տղուն զվառն վրայ դրաւ եւ սրտաշարժ ձայնով ըստաւ, «Աստուածոյ օրհնութիւնը անպակաս ըլլայ քու վրայէդ սիւրելի զաւակս: Յիսուս Քրիստոս միշտ հետդ ըլլայ, եւ Հոգին Սուրբ առաջնորդէ քեզ ու չորհնօքը լեցընէ զքեզ, որպէս զի առաքինի մարդ մը ըլլաս, երբէք մեղաց մէջ չինաս, եւ ես կարող ըլլամ օր մը զքեզ երկինքը տեսնելու:

Այնուհետեւ իւր զրկացը մէջ առաւ զայն, խանթազատանօք համբուրեց եւ յաւելցուց: «Աիրելի զաւակս, եթէ մարդոց մէջ մտնիս, անոնց մէջ շատ գէշ օրինակներ պիտի տեսնես, չըլլայ որ անոնց նմանիս, եւ մոլութեանց մէջ լինաս: Երբ պատույ եւ հարստութեանց համինիս, չըլլա-

որ սին փառքեր՝ ողորմելի մօրդ իիշատակը մոռցընել տան
քեզի: Յաւակ, թէ որ մոռնաս խանդաղատանքս, մայրա-
կան արտառուքս եւ կենաց վերջին կէտին վրայ եղող
մօր մը խօսքելը, ու մոլի մարդ մը ըլլաս, ո՛հ, յաւիտեանու
իրարմէ պիտի զատուինք հանդերձեալ աշխարհին մէջ.
Կ'աղաչեմ, որդեակս, որ քու առաքինութիւնդ եւ բարե-
պաշտութիւնդ միշտ պահեսու:

Ժէնըլլիէվ չկրցաւ խօսքը աւելի յառաջ տանիլ, ու
իւր ցաւոց անկողնոյն վրայ իինալով աչքը զոցեց:
Յաւակ չէր զիտեր թէ արդեօք մայրը մեռած էր թէ կը
քննանար: Անոր քովը ծունր իջած կուլար եւ հեծկլտա-
նօք անդաղար ազօթք կ'ընէր. «Ո՛վ Տէր, կ'ըսէր, Աստ-
ուած իմ բարերար, մի թողուր որ մայրս մեռնի. ո՛ Յի-
սուս Քրիստոս, կը պատաժիմ, արթնցուր զայն նորէն»:



ԳԼ.ԺԴ

ՍԻԿԻՍՄՈՆՏ ԽԻՂՃԵՆ ԿԸ ՏԱՆՉՈՒԻՆ, ԿՈԼՈ ԱՀ
ԺԷՆԸՎԻԿԻՎԻ ԱՆՄԵԴՈՒԹԻՒՆ ԿԸ ԽՈՍՏՈՎԱՆԻ.

Կոլօյի ամբաստանութեամբը Սիկիսմոնտ կոմար իւր
գիւրագրիու բարկութենէն յաղթուելով ժէնըլլիէվի դա-
տապարտութիւնը ստորագրելէն եւ զրկելէն ետքը՝ սիրտը
կարեվէր խոցուած եւ մտագբաղ իւր վրանը քաշուեր էր:
Այն միջոցին իր զինակից Սուլի ասպետը բանակէն քանի
մը մղոն հեռու գտնուելէն՝ վերադարձին Սիկիսմոնտի վը-
րանը մտաւ, անոր որպիսութիւնը իմանալու համար:

Այն ատեն կոմար իր տրամութիւնը ու բոլոր եղածները
պատմեց անոր. ծերունի ասպետը կայծակնահար եղած՝
գոչեց. «Ո՛վ սիրելի իշխանս, ինչ ըրիր. կ'երգնում որ
կինդ անմեղ է. անանկ բարեպաշտ եւ բարեկիրթ աղջիկ
մը այդպէս շուտով չմոլորիր, հաւատա ինձ, ես փորձով
գիտեմ: Նաեւ ներէ համարձակութեանո՝ եթէ ըսեմ թէ
կոլօն նշանաւոր չարագործ մ'է, գիտեմ որ շողքորդու-
թեամբ քու վստահութիւնդ շտհած է, բայց հաւատա իմ
սա խօսքիս զոր շատ անգամ համարձակեր եմ քեզի կրկ-
նելու. «Այն որ կը շողոքորթէ եւ միշտ քեզի իրաւոնք
կուտայ՝ քու թշնամիդ է, իր սրտէն կ'անարդէ զքեղ եւ
միայն իւր անձին օգուտը կը վնտաէ. իսկ այն որ քեզի
տհաճելի երեւելէն չվախնալով ճշմարիտը կը խօսի՝ քու
բարեկամդ է»: Նետեւաբար մատիկ ըրէ ինձ, սիրելի իշխա-
նըս, աճապարէ իսկոյն տուած այդ անխոնեմ վճիռդ եւ
առնելու: Ո՛վ Աստուած իմ, ինչպէս բարկութենէն սիսա-

լեցաւ մեր բարեմիտ իշխանը: Դու որ քու հպատակներէդ մէկը առանց դատաստանի դատապարտած ատենդ՝ կը մը տածէիր թէ ինչ մեծ մեղք գործեցիր, հիմա բնչպէս առանց հարցուփորձի առաքինի կինդ դատապարտեցիր: Ե՞րբ պիտի կարենաս այդ բարկութիւնդ սանձելու: Քանի՞ անգամ բարկութեանդ վրայ զզջացիր, եւ ես այս անգամ կը վախնամ որ սոսկալի դժբաղդութիւն մը չպատճառէց:

Այս խօսքերուն հետեւանքը սա եղաւ որ՝ կոմսը իւր սխալմունքը ճանչցաւ անխոնեմութեամբ աճապարհեւուն համար, սակայն տակաւին կը տարակուսէր թէ արդեօք ժէնըփիէվ կինդն է յանցաւորը թէ ոչ իւր մտերիմ կոլօն. ըստ որում այս տեսուչին իրեն գրած նամակը անակ սուտերով լեցուն էր՝ եւ խորամանկ նամակաբերը իւր ճարպիկ խօսքերովը նամակին պարունակութեամը այնպիսի հաստատութիւն կուտար, որ նախանձոտ իշխանը իւր բարկութենին բոլորովին ինքինքէն եղաւ: Այսու անոյն վայրկենին երկրորդ սուրհանդակի մը զրկեց կոլոյին՝ հրամայելով որ մինչեւ իւր վերադարձը ժէնըփիէվ կոմունաւորյան չպայչի, այլ զայն իւր բնակութեան մէջ պահէ անոր ամենաթեթեւ նեղութիւն մը իսկ պատճառ առելու: Իւր ամենէն ընտիր ձին սուրհանդակին տուաւ, եւ հրամայեց որ կարելի եղածին չափ չուտով ելնէ, մեծ գուշանի, եւ անկէ համելի պատասխան մը բերդը:

Մինչեւ սուրհանդակին վերադարձը կոմսը մտատանեէր կը տառապէր. երբեմն ժէնըփիէվ անմեղ կ'երիմ իրեն, եւ երբեմն ալ «Անհնար է, կ'ըսէր, որ կոյօն այնչափ երախտիքս վայելելէն ետքը՝ ասանկ սոսկալի կերպով զիս խարել համարձակի»: Այս անտանելի անըս-

տուդութիւնը անդադար կը տանջէր զինքը, ու օրը անդադար մը իւր մտերիմ Վուլֆը կը զրկէր ճամբան նաև զամբան մը իւր մտերիմ Վուլֆը կը զրկէր ճամբան նաև յելու թէ արդեօք պատգամաւորը ետ կը դամնայ, ու ամբով թէ արդեօք պատգամաւորը ետ կը դամնայ: Եթէ վարդապէս պատգամաւորը հասաւ եւ իմացուց որ ժէնըփիէվ եւ իւր որդին զիշեր ժամանակ անտառը աարժուելով կոմսին հրամանին համեմատ՝ զլխատուեր են: Այս քսամնելի լուրին վրայ՝ կոմսը զրեթէ կայծակնահար գետինը ինկաւ, Սուլֆ տրոմած՝ դուրս ելաւ վրանէն, եւ կոմսին ասպետները գտնելով իննդիրն անոնց պարզեց, կոմսին անիծեցին եւ երդում ըրին որ ՚ի դարձին որոնք կոմս անիծեցին եւ երդում ըրին որ ՚ի դարձին զայն սպաննեն:

Կոմսը պատերազմին մէջ վէրք մը տռած ըլլալով ամբողջ տարի մը հիւանդ անցուց. վասն զի իւր մտատանը դութիւնը եւ խիզճը իւր առողջութիւնը կուշացընէին. ու երբ քիչ մը առողջացաւ՝ մեկնելու հրաման ինդրեց: Հոկառակորդք բոլորովին յաղթուած ըլլալով, եւ անոնց կողմէն երկիւղ մը չմնալով, իշխանը հրամայեց անոր որ մեկնի: Կոմսը իւր հաւատարիմ Վուլֆին եւ իւր քաջ զինկերց ընկերութեամբը իսկոյն ձմռմբայ ելաւ դէպ ՚ի իւր երկիւրը:

Իրիկուն մը ուշ ատեն՝ իւր կոմսութեան առաջին զիւղակը համենելով, անոր բարի բնակիչները, այր, կին եւ տղայք իրենց խրճիթներէն դուրս ելան եւ զայն զիմաւութեցին բարձրածայն լալով. «Բարի եկար, բարի յարդելի իշխան, ոհ, սոսկալի դժբաղդութիւն մը պատահնեցաւ, Ուր է մեր բարի կոմսուհին, անիծեալ ըլլայ այն անօրէն կոլօն», կոմսը ձիէն իշխելով, մարդասիրութետումբ ըոլոր ժողովուրդը բարեւեց, եւ իւր բացակայութեան ժամանութիւնը մէջ պատահածներուն վրայ հարցումներ ընկելով

անդեկութիւն առաւ։ Ամենքը միաբերան ժէնըվիէվի ա-
ռաքինութիւնները կը գովէին եւ կոլօյի չարութիւնները
կը պատմէին։

Կոմսը տրամութեամբ եւ սիրար վիրաւորեալ՝ իր գըղ-
եակը գնաց։ Երբ բերդին մօտերը հասաւ, բոլոր պատու-
հանները լուսաւորեալ տեսաւ, եւ աւելի մօտենալով, երա-
ժշտութեան ձայներ լսեց կոլո ըստ ոովրութեան այն
իրիկոնն ալ իւր բարեկամաց փառաւոր խնջոյք մը կու-
տար, քանզի կը կարծէր որ կոմսը իւր ընդունած վէրքէն
պիտի չազատի. արդէն ինքինքը բոլոր կոմսութեան տէրը
կը կարծէր, եւ այսպէս չարունակ զրօսանքով եւ խնջոյ-
քով իւր խղճմտանքը կ'ուզէր հանդարտեցնել։

Կոմսը իւր ընկերացը հետ բերդին դուռը հասնելով
հրամայեց որ փողերը հնչեցրնեն։ Բերդին պահապանն ալ
իւր փողովը պատասխանեց, կոլո եւ բոլոր կոչնականները
անմիջապէս ոոտք ելան եւ «կոմսը եկաւ, կոմսը եկաւ»
պառալու ձայները ամբողջ բերդը հնչեցուցին։ Կոլո, որ
կոմսին այսպէս յանկարծ վերաղարձը չէր յուսար, աճա-
պարեց վար իջնալ եւ խոնարհութեամբ կոմսին ասպա-
տանը բռնել, քանզի կոմսը դեռ ծիուն վրայէն վար իջած
չէր։

Սիկիսմոնտ սուր նայուածքով մը անոր նայեցաւ՝ ա-
ռանց խօսք մը արտասանելու, եւ կոլո գունատեալ եւ
երկիւղալից կ'երեւէր իբր յանցաւոր իւր դատաւորին
առջեւ։ Իւր խղճին խոռվութիւնը դէմքին վրայ յայտնի
կ'երեւէր, եւ անստոյդ ու երերուն քայլերով տիրոջը առ-
ջեւէն կը քալէր, ու իր զողղոջուն եւ ուժաթափ ձեռքովը
բռնած աշտանակով կոմսին ելելիք սանդուղը կը լուսա-

Սիկիսմոնտ բերդին ամէն կողմը անկարգութիւն եւ
խառնակութիւն տեսաւ, ամեն կողմ օտար դեմքերու հան-
դիպեցաւ, հին ծառաներէն մէկ քանիները մնացէր էին,
որոնք արտասուալից աչօք կոմսին գալուստը ողջունեցին։
Զինուց սրահը մտնելով իւր սաղաւարտը եւ սուրը սե-
ղանին վրայ դրաւ, եւ բոլոր բանալիները կոլոյէն առնե-
լով իւր հաւատարիմ վուլֆին տուաւ, հրամայելով անոր
որ բերդին զոները աղէկ մը պահպանէ, որպէս զի մէկը
չկարենայ գուրս ելնել. այնուհետեւ ծառաներուն հրամա-
յեց որ հոգնած ընկերներուն պէտքերը հոգան, եւ ձեռ-
ձեռքովը նշան ըրաւ ամենուն որ մեկնին եւ զինքը մի-
նակ թողուն։

Կոմսը ամենէն առաջ ուզեց իւր ամուսնոյն սենեակը
մտնել, կոլո զժէնըվիէվը բանտարկելէն ետքը անոր սեն-
իին գուռը կղպէր եւ ալ ամենեւին հոն ոտք կոխած չէր
քանզի իւր խղճմտանքը կը տանջէր զինքը։ Ուստի ամեն
բան ժէնըվիէվի անկէ մեկնած ատենը ձգած վիճակին
մէջ կը գտնուէր։ Անկիւն մը՝ տակաւին անոր ձեռագործը,
կը կենար, որուն վրայ կիսկատար ասղնագործ մը կը տես-
նուէր, որ կը ներկայացընէր մարգարիտներով բանուած
զափնեայ պատկ մը սա վերնագրով.



առ.

ԴԻՒՑԱՁՆ ՍԻԿԻՄՄՈՒՏ

ԻԻՐ ՀԱԽԱՏԱՐԻՄ ԱՄՈՒՄԻՆ

ԺԷՆԸՎԻԵՎԻՆ

Ուրիշ անկիւն մը Ժէնըվիեվի վիճը երաժշտական աետրակի մը վրայ զրուած էր, որու մէջ շատ մը պարզ եւ բարեսպաշտական երգեր եւ տաղեր կային մեծ մասսամբ իրմէ շարազրեալ, ամուսնոյն բացակայութեանը ժամանակ. Գրասեղանին զգրոցներուն մէջ իրեն ուղղուած քանի մը նամակաց օրինակները գտաւ, որոնք խիստ ազնիւ եւ առաջինի զգացմունքով, եւ սիրոյ ու հաւատարմութեան հաւատիքներով լեցուն էին, բայց այս նամակներէն եւ ոչ մէկը իւր ձեռքը հասեր էր. Ժէնըվիեվ զրեր էր թէ ամեն օր իրեն համար աղօթք կ'ընէր, որպէսզի Աստուած ողջ առողջ զինքը իւր երկիրը վերադարձնէ, եւ զիշեր ցորեկ իրն համար կը մտածէր, թէ կոմսին պահած երկար եւ անիմանալի լուրթեանը համար՝ շատ զիշերներ լացերով առանց քնանալու անցուցեր էր:

Կոմսուհոյն զրկած նամակները ինչպէս նաև կոմսէն Ժէնըվիեվի զրուածները կոյ վրաւեր եւ անյայտ ըներ էր:

Կոմոր բոլորովին չուարած՝ մինչեւ կէս զիշեր իւր կնոջ սենեակը մնացեր էր ձեռքը կուրծքին վրայ՝ եւ սիրտը անձայն արտմութեամբ լցուած, երբ յանկարծ բան-

աապետին Պէրթա աղջիկը ներս մտնելով ստորերկրեայ բանտին մէջ Ժէնըվիեվի գրած նամակները յանձնեց, իրեն նուրիած մարդարտեայ մանեակը դուցուց, (զոր կոմար անմիջապէս ճանչցաւ), եւ կոմսուհոյն վրայ իւր ամեն զիտցածը ու դատապարտուած զիշեր անոր իրեն ըսածները մի առ մի պատմեց. Այն ատեն կոմսին վիշտը սասակացած սկսաւ լալ. բոլոր տեսածները եւ լսածները նա մանաւանդ այն նամակը Ժէնըվիեվի անմնղութեան յայտնի ապացոյցները եղան, այնչափ արտասուք թափեց որ Ժէնըվիեվի նամակը բոլորովին թրջեցաւ, ու իւր հառաչնաց եւ հեծեծանաց մէջ կը պոռար, «Ժէնըվիեվ, միթէ կարելի՞ էր որ ես զքեզ ու իմ որդիս սպաննել տայի: Ո՛հ ինչ թշուառ մարդ եմ եղեր»:

Իւր հաւատարիմ Վուլֆ ասպետը անոր հառաչանքը սելով վազեց եկաւ եւ աշխատեցաւ զայն միսիթարենու:

Կոմար երկար ատեն լալէն եաքը՝ յանկարծ աշխուժիւ ոտք ելաւ իւր սուրը ուղեց՝ երթալ անորէն կոլոն սպաննենելու համար, Բայց Վուլֆ չթողուց, ըսելով որ զայն ալ լսելէն առաջ ալէտք չէր գատապարտել: Այն ատեն կոմար հրտմայեց որ անօրէնը նոյն վայրկենին բանեն, շղթաներու զարնեն, ու այն ստորերկիրեայ բանտը նետեն, ուր Ժէնըվիեվ անչափ երկար ատեն տառապեցաւ: Կողով բարեկամներն ալ առ ժամանակեայ կերպիւ բանտարկուեցան:

Հետեւեալ առաւօտ կոմար հրամայեց որ կոլոն իւր առջեւը բերեն, եւ մինչեւ անոր գալը՝ Ժէնըվիեվի վերջին նամանակը անգամ մը եւս կարդարով սիրտը չափազանց վղձկնցաւ իւր կնոջ այս խօսքերուն վրայ. «Ներէ անոր,

սիրելի ամուսինս, ինչպէս որ ես կը ներեմ, չըլայ որ
բարկոթեանդ մէջ սպաննես, կը լսէն, կաղաչեմ քեզի,
քանզի չեմ ուղեր որ իմ պատճառաւս կաթիլ մը արիւն
անգամ հոսի»:

Երբ կոլո ներս մտաւ, կոմսը լալէն կարմրած աչքերը
անոր վրայ դարձնելով հարցուց. «Կոլո, ի՞նչ ըրի ես քեզի
որ ինձի ասանկ անդարմանելի ցաւ մը պատճառեցիր ի՞նչ
ըրին քեզ իմ կինս ու զաւակս որ զանոնք սպաննեցիր.
Դեռ աղայ էիր երբ այս բերդը եկար, ուր այնչափ բարիք
գտար, ո՞չ ինչո՞ւ ուրեմն այս կերպով վարձատրեցիր զանոնք»:

Կոլո կարծեր էր որ կոմսին անմիջական բարկու-
թեանը զո՞ւ պիտի ըլլայ, բայց անոր այս անյուսալի քաղց-
րութիւնը իւր սիրաը վիրաւորեց, ուստի հառաշելով ըսաւ.
Ավասոս, տէր իմ, չար կիրքս զիս կուրացսւց, կինդ՝ երկ-
նային հրեշտակի մը պէս անարատ է, ու ես անոր սա-
տանան եղայ, ուղեցի զայն հրապուրել, բայց կինդ բո-
լորովին կոմացս դէմ կեցաւ. այն ատեն կատղեցայ եւ
միտքս դրի որ վրէժս լուծեմ, ու մի եւ նոյն ժամանակ
իմ կեանքս ազատեմ. որովհետեւ կը վախնայի որ ըլլայ
թէ ձեզի իմացրնելով զիս սպաննել աայ. ահա այս պատ-
ճառաւ սոււ տեղը ամբաստանեցի զայն»:

Կոմսը միխթարուեցաւ քիչ մը, տեսնելով որ կոլօ՝
կոմտւհոյն անմեղութիւնը խոսաովաննեցաւ, ուստի նշան
ըրաւ որ զայն նորէն բանաը տանին, ու ինքը երեսը եր-
կու ձեռացը մէջ առած՝ սկսաւ լսլ, անիծանելով իւր
բարկասիրտ բնաւորութիւնը».

Այն օրէն ոկուեալ, կոմսը այսպիսի խորին մելամաղ-
ձութիան մէջ ինկաւ, որ շատերը սկսան անոր ապրելէն
վախնալ. վիշտերը երբեմն զինքը մինչեւ յիմարութեան
կը տանէին, թոլոր մերձարնակ ասպետները կուգախն

շմնքը միխթարելու. բայց անոնց խօսքերը ամեննեւին աղջե-
ցութիւն մը չէին ըներ իրեն ու Ժէնըվիէվի սեննեկէն զուրք
չէր ուղեր ելնել, եւ միայն բերգին մատուաք կ'երթար:
իւր ամեննէն մեծ հոգն եղաւ Ժէնըվիէվի գերեզմանը
փնտուել տալ, որպէս զի փառաւոր չիրիմի մը մէջ փո-
խաղը զայն, ու անոր վրայ յալով իւր միխթարէ.
բայց ամեննեւին մէկը չկրցաւ անոր թաղուած տեղը գըտ-
նել, որովհետեւ Ժէնըվիէվի երկու դահինները վախերնէն
աներեւոյթ եղեր էին, եւ մարդ չէր զիտեր ինչ ըլլալին:
Այն ատեն կոմսը ննջեցելոց հոգւոյն համար փառաւոր պաշ-
տօն մը մատուցանել տուաւ բերդին եկեղեցւոյն մէջ, ուր
ժողվուեր էին իւր մարդիկը, երկրին բոլոր ասպետները
իրենց ընտանիքովլը, եւ անթիւ բազմութիւն: Կոմսը աղ-
քատաց առատ ողորմութիւն բաշխեց, ու նոյն եկեղեցւոյն
մէջ շքեղ չիրիմ մը կանդնել տուաւ ՚ի յիշատակ իւր կոոչ:

ԳԼ. ԺԵ.


ԿՈՄՍԸ ԻՒՐ ԿԻՆՆ ՈՒ ԶԱՒԱԿԸ ԿԸ ԳՏՆԵ

Քանի մը տարիներ անցան եւ տակաւին կոմսը բեր-
դէն դուրս չէր ելնէր. իւր բարեկամ ասպետները եւ հա-
ւատարիմ Վուլֆ ամէն ջանքերնին ՚ի գործ կը դնէին զայն
սփոփելու եւ միխթարելու համար: Մէկը ինչոյք մը կ'ու-
տար, որու մէջ հոչակաւոր երաժիշտ մը անոր ուղեալ մը-
խթարական եղանակներ կը նուազէր ու կ'երգեր, ուրիշ
մը զայն կը հրաւիրէր ասպետական եւ պատերազմական
կրթութեանց ներկայ գտնուելու. երրորդ մը որսորդաւ-
թեան երթալու առաջարկութիւն կ'ընէլ:

Զքօսաննքի այս երրորդը, որսորդութիւնը, որ Միկիա-
մոնտ մանկութենէն ՚ի վեր շաա կը սիրէր, իւր մելամաղ-
ձութիւնը փարաւելու խիստ յարմար երեւցաւ: Ասպետ-

Ները այս բանս դիտելով, յաճախ կը պատրաստուէին եղ ։ Ձերունելու եւ վարազներու, կամ գալլերու եւ արջերու որսի երթալ, որտեղմէ այն ատեն Գերմանիոյ ընդարձակ անտառները լեցուն էին, եւ կոմօր կը պարտաւորէր ամեն անգամ անոնց առաջարկութիւնը ընդունելու։ Վուշ Փին աղաչանոքը Սիկիսմոնտ եւս օր մը մնծ որսի պատրաստութիւն մը տեսնելով, իւր բոլոր բարեկամները հրաւիրեց ընկերանալու։

Չմետուան վերջերը գեղեցիկ օր մի էր, եւ ձիւնը նոր իջած ըլլալով՝ որսորդութիւնը կը դիւրացընէր, առառւն կանուխ բոլոր աղնուական ասպետներուն եւ բազմաթիւ ժառաներուն հետ մեկնեցաւ։ Ամենքն ալ ձի հնծած էին մէկ քանի ջորիներ իրենց պէտք եղածը կը տանէին։ Փողին ուրախալի ձայնը անառող կը հնչեցընէր։ Բազմաթիւ եղջերուներ եւ վարազներ որսալէն ետքը կոմօր եղնիկ մը



տեսնելով, իւր ձին մտրակեց եւ անոր ետեւէն վագեց։ Կենդանին ժայռերուն վրայէն ու մացառներուն մէջէն

փախչելով, զնաց ապաստանեցաւ Ժէնըվիէվի քարալրը, այս այն եղնիկն էր՝ որ Ժէնըվիէվը ու զաւակը սնուցել էր իր կաթովը։

Կոմօր ձիէն վար իջաւ, կապեց զայն ծառի մը, եւ ձրսին վրայ եղնիկին քայլերուն հետքին ետեւէն երթալով մինչեւ քարայրին բերանը հասաւ, ու ներս նայելով զունատեալ եւ ծիւրած մարդկային կերպարանք մը տեսւ։ Ժէնըվիէվ իւր վերջին հիւանդութիւնը անցընելով այնչափ նիհարցեր էր որ այս անապատին մէջ առողջանալու յոյս չկար, եւ ամեն օր իւր մահուան կ'ըսպասէր։

«Եթէ մարդկային էակ մ'ես, զուրս ելիր եւ զէպ 'ի լոյսին եկու»։ պոռաց կոմօր Ժէնըվիէվ ոչխարի մորթովը ծածկուած, խարտեաչ, երկայն մազերը ուսերուն վրայ թափած, թեւերը եւ ոտքերը մերկ, պաղէն դողդղալով եւ մահատիպ զէմքով զուրս ելաւ։

«Ո՞վ ես զուն, պոռաց կոմօր սոսկումէն, ետ քաշուելով, եւ ինչպէս այս տեղս կը գտնուիս։ Քանզի կոմօր չճանչցաւ զայն, բայց Ժէնըվիէվ զայն տեսնելուն պէս ճանչցեր էր։

«Սիկիսմոտ, բսաւ տկար ձայնով մը, ես քու Ժէնըվիէվ ամուսինդ եմ. զոր զուն 'ի մահ դատապարտեցիր, բայց զիտէ Աստուած որ ես անմեղ եմ։»

Այս խօսքերուն վրայ՝ կոմօր կայծակի հարուածէ զարնուածի պէս մնաց. արդեօք երած կը տեսնէր։ Իր մելամազութիւնը շատ անգամ զինքը յիմարութեան տանելով, եւ այս միջոցիս իւր մարդոցմէն հեռու՝ այս առանձին եւ սոսկալի ձորին մէջ գտնուելով, կը կարծէր թէ Ժէնըվիէվի ժայրացեալ ոզին է իւր տեսածը։

Ոհ, պոռաց յանկարծ սրտամմիկ ձայնով մը, ով վախճանեալ կնոջս ոզին, ինչո՞ւ իմ մնջքս երեսիս զարնելու համար ինծի կը ներկայանաս։ Արդեօք ահոելի սպանու-

թիւնը նոյն այս տեղս գործադրուեցաւ, եւ քու անշացեալ մարմինդ այս քարայրին մէջ թաղեցին. Այո՛, այսպէս պէտք է ըլլայ, եւ քու ոսկերոտիքդ զայրացած են ինձ դէմ քու արիւնով ներկուած այս հողին լրայ կոխելուս համար, եւ քու ստուերդ կը զայրանայ քու մարդառապանիդ գէմ, որ կը համարձակի հանդարտ գերեզմանիդ մօտենալու. Տեղդ դարձիր ուրեմն, երանելի ստուեր, խըզմոտանքիս պատճառած վիշտը բաւական է ինծի. Դարձիր խաղաղութեան օթեւանդ եւ բարեխօսէ այնպիսի թշուառի մը համար, որ երբէք հանդսութիւն պիտի չաեւնէ երկրի վրայ, ապա թէ ոչ այդպիսի ցաւագին դէմքով ՚մի՛ երեւերինծի, հրեշտակի մը կերպարանքը առ ու ըսէ թէ կը ներես իմ յանցանացու:

Սիկիսմոնտ, ըսաւ ժէնըվիէվ հառաչելով, իմ ազնիւ եւ սիրասուն ամուսինս, ևս ստուեր չեմ, այլ ստուգիւ քու ժէնըվիէվ ամուսինդ եմ, Ես զեռ կենդանի եմ, վասն զի իմ երկու դահիճներս զթալով՝ խնայեցին ինծի:

Այլ սակայն կոմսը տակաւին վախով ու սոսկումով պաշարուած՝ անշարժ կեցեր էր, քող մը իւր աշքերը ծածկեր էր կարծես, եւ ժէնըվիէվի խօսքերը ամենեւին չէր լսեր. Անշարժ անոր կը նայէր, եւ իւր առջեւը՝ ողի մը կը կարծէր զայն:

Ժէնըվիէվ ուզեց անսր ձեռքը բոնել, բայց կոմսը իսկոյն քաշեց եւ գողգոջուն ձայնով պոռաց. «Թող վիս թող կաղաչեմ, ձեռքդ ցուրտ եւ սառած է . . . բայց ոչ, զիս ալ քու հանգչած դերեզմանդ տար, ըստ որում կեանքը ալ եւս տանջանք է ինծի համար եւ մահը՝ քաղցր կերեւի.

Սիկիսմոնտ, կրկնեց ժէնըվիէվ, եւ մի եւ նոյն ժամանակը սիրով եւ հրեշտակային քաղցրութեամբ անոր երեսը նայեցաւ. Քու կինդ չե՞ս մանջար, յարեց, նայէ անդամ մը, ես քու ժէնըվիէվդ չե՞մ. ձեռքդ ինծի առւր,

քու նուկրած մատնիդ տակաւին մատս է, ինքզինքիդ եղուր. Ով Աստուած ամենակարող, ազատէ զայն իւր աղեաալի ցնորքէն»:

Կոմսը վերջապէս իւր սոսկումը փարաաելով, եւ խօսքունէ մը արթնցածի պէս՝ «Այո՛, դուն ես, ժէնըվիէվա», ըսաւ ու անոր ոտքը ինկաւ.

Երկար ատեն ժէնըվիէվի գունատեալ եւ նիհարացած դէմքը զիտեց, եւ այս միջոցին չի կրցաւ բերնէն խօսք մը հանել. Վերջապէս յորդ արտասուք թափելով իւր սիրուը հանդարտեցուց եւ ըսաւ. «Ուրեմն դուն ես սիրելի ժէնըվիէվս ոհ, ինչ սրտածմիկ վիճակի մէջ կը գտնուիս, ես եմ քու այս թշուառութեան անդունդը գահավիմելուդ պատճառը. Ոհ, ալ երկրի վրայ ապրելու արժանի չեմ, ու չեմ համարձակիր երես նայելու. Կ'աղաչեմ ներէ ինձ:

Սիրելի Սիկիսմոնտ, պատասխանեց ժէնըվիէվ, նոյնպէս լալով, քեզի դէմ ամենեւին ոխ չպահեցի սրտիս մէջ, ըստ որում չատ աղէկ զիտէի թէ նենդամիտ մարդիկ ըզքեզ խաբեցին, ընդհակառակը միշտ միեւնոյն սիրով կը սիրէի զքեզ. Ուտք ելիր եւ բազկացս մէջ եկու, զքեզ նորէն տեմնելու ուրախութենէս է որ կուլամն:

Սակայն կոմսը հաղիւ անոր երեսը նայելու կը համարձակէր. «Բայց ինչո՞ւ զիս չես յանդիմաներ, գոչեց, ո՞վ երկնային հրեշտակ, ո՞վ անմեղ եւ քաղցր էակ, որչափ թշուառ եմ եղեր որ այս աստիճան զքեզ տանջեր եմ:

Հանդարտէ սիրելիդ իմ Սիկիսմոնտ, պատասխանեց ժէնըվիէվ, այս ամենը Աստուծոյ նախախնամութեանը կողմանէ եղած համարէ. Նա այսպէս ուզեց, ու անոր կամքը օրհնեալ ըլլայ. Եթէ այս անապատը չգայի, գուցէ աշխարհիս փառքը եւ հարստութիւնները զիս մոլորեցընէին, մինչեւո այս առանձնութեանս մէջ հոդւոյս փրկութիւնը շահեցայ:

Այս խօսակցութեան վրայ հասաւ ծաւակ՝ կաշիէ հապուստով, ձեւնին վրայ բոկոտն քալելով իւր թեւին տակը աղբիւրին բոլորտիքէն հաւտքած թարմ խոտեր առած ու ձեռքը արմատ մը բոնած էր, զոր մեծ ախտժակով կ'ուտէր:

Երբ ծաւակ ասպիտի փառաւոր հագուստով եւ սաղաւրտին վրայ չքեղ փետուր մը ունեցող կոմոր տեսաւ, վախցաւ ու կանգ առնելով պոռաց «Մայր իմ, ո՞վ է այս մարզը, արգեօք այն չարագործ մարզոց մէկն է, զոր դուն յիշեցիր, եւ զմելոց սպաննելու համար հոս եկած է, Ո՛հ, մի լար, մայր իմ, յաւելցուց իւր մօրը քով վազելով, ես զքեզ կը պաշտպանեմ, մինչեւ ոսքերուդ տակ մեռնիլու պիտի չժողում որ քեզի չարութիւն մը հասցնէ»:

Սիրելի դաւակս, պատասխանեց Ժէնըվիէվ, մի վախնար, աղէկ նայէ անոր ու դնա ձեռքը համբուրէ, նաքու հայրդ է. աես ինչպէս կուլայ: Աստուած զայն հոս դրկեց՝ որ զմեղ հետը իւր տունը տանի:

Ծաւակ իւր գուող մազերովը ճիշդ հօրը կը նմանէր. անոր կենդանի պատկերն էր:

Երբ կոմոր իւր սիրելի եւ մատղաշ զաւակը այս ինեղձ վիճակին մէջ տեսաւ, սկսաւ դառն արտասուք թափել, ու զայն իւր բազկացը մէջ առնելով, սիրով կը համբուրէր՝ անդադար կրիսնելով. «Ո՛վ սիրելի դաւակս, սիրելի զաւակս»:

Այսուհետեւ սրտի խորին յուզմամբ աչքը դէպ ՚ի երկինք վերցնելով, ու դաւակը եւ կինը զրկացը մէջ առած պոռաց. «Ո՛վ Աստուած իմ, օրհեալ ըլլայ անունդ որ արժանի ըրիր զիս գտնելու իմ սիրելի զաւակս, զոր առաջին անգամ կը տեսնեմ, ինչպէս եւ իմ պաշտելի կինս, որ գերեզմանէն յարութիւն առած կը թուի ինծի»:

Ժէնըվիէվ ալ ջերմեռանդութեամբ իւր ձեռքը միացուց, ու բարեպաշտ նայուածքը դէպ ՚ի երկինք վերցնելով զո-

եց, «Այո՛, ով Տէր, քու բարերարութիւններդ անսահման են, եւ վայրկենի մը մէջ կարող ես երկար տարիններու տառապամաքները մոռցընել տալ մարդուս: Փառք երկնային նախախնամութեանդ: Յաւակ ալ իւր ծնողաց հետեւելով փոքրիկ ձեռքերը դէպ ՚ի երկնք վերցուց եւ իւր մօրը վերջին խօսքը կրկնեց. «Փառք երկնային նախախնամութեանդ», երեքնին ալ երկար տանեն անչարժ եւ լուռ մնացին:

Վերջապէս Ժէնըվիէվ խօսիլ սկսելով. «Սիրելի ծնողը կենդանի են տակաւին, հարցուց, ինչպէս են, գիտեն արգեօք որ ես անմեղ եմ, աւազ, եօթը տարիէ ՚ի վեր անշուշտ իմ մահուանս վրայ կուլան, եւ ես ալ այսչափ ատենէ ՚ի վեր անոնց վրայօք լուր մը առած չեմ»:

— Այո՛, կենդանի են, պատասխանեց կոմոր, առողջ վիճակի մէջ են, ու քու անմեղութեանդ վստահ են: Հիմա անմիջապէս պատղամաւոր մը պիտի զրկեմ անոնց քու գտնուիլդ աւետելու համար:

Ժէնըվիէվ նորէն ձեռքերը միացուցած՝ դէպ ՚ի երկինք վերցուց, ու երախտագիտութեան արտասուք թափելով գոչեց. «Օրհնեալ ըլլայ անունդ, ով Տէր, որ իմ աղաշնքս ընդունեցիր, եւ սրտիս ամեն բաղձանքները կատարեցիր. ամուսինս պատերազմէն դարձուցիր, անմեղութիւնս յայտնեցիր, զիս ամեն փորձանքներէ, բանտէ եւ մահուանէ աղատեցիր, սիրելի զաւակս իւր հօրը բազկաց մէջ յանձնելու երջանկութիւնը պարզեւեցիր ինծի, եւ ան իմպաշտելի ծնողքս ալ տեսնելու արժանի կ'ընես»:

Այս ըսելէ ետքը իւր ամուսինը բարայրին մէջ տարու, քանզի իւր մերկ ոտքերը ձիւնին մէջ ըլլալուն՝ ցուրտին չէր կրնար զիմանալ, կոմոր ներս մտնելու տանենը պարտաւորեցաւ» կծկուիլ ու բարայրին չոր պատերը, մամուռով ծածկուած փոքր խաշը, անոր առջեւ դրուած քարը, որ Ժէնըվիէվի յանախակի ծնրադրելներէն յղկուեր

էր, մամուային անկողինը, դդմամանները եւ եղէքներէ չին
ոռած փոքր կողովները ացքէ անցունելով, որոնք ողորմելի
իշխանունոյն բնակութեան բոլոր կարասիքն էին, սիր-
աը փղձկեցաւ, իւր կնօջ քովը նստաւ, ու զաւակը ծրն-
դացը վրայ առաւ: Քարայրին մէջէն՝ դուրսի սեպացեալ
ժայռերուն եւ ախուր եղեւնիններուն ձիւնապատ պատ-
կերները կը առնուեին:

— Ժէնըլիէվ, ըսաւ այն ատեն կոմոք, Աստուած իւր
ամենակարող զօրութեան ո՞ր հրաշքովը զքեղ այս ահուելի
անսպատին մէջ պաշտպանեց, արդեօք երկինքէն հրեշ-
տանկ մը զրկեց զքեղ սնուցանելու եւ ինամելու համար:
Աւաղ, ինչպէս անցուցիր այս եօթը երկար տարինները ա-
ռանց պատառ մը հացի, տուանց կրակի, տուանց անկողնոյ
առանց կարեւոր զգեստոց, մերկ ոտքերդ ձիւներուն մէջ
... ամառանդ քեզի, պէս իշխանունի մը եւ դուքսի
մը աղջիկը, որ ատենուք ոսկի եւ արծաթէ ամառներով
կ'ուտէր կը խմէր, որ ծիրանին եւ մետաքսեայ զգեստներ
կը հագնէր եւ վաֆկութեամբ մեծցեր էր: Այսչափ փօր-
ձութեանցդ եւ տառապանացդ պատճառը ես ըլլալէս ետ-
քը՝ տակաւին կը սիրեն զիս, ովք իսանդգակաթ եւ հաւա-
տարիմ կինս. ոհ, ինչ անդին գանձ մ'ես եղեր դու ինծի
համար եւ ես աւաղ քու յարգդ չնմ զիտցեր:

Ժէնըլիէվ հրեշտակային ժայռով անոր խօսքը ընդ-
միջնց. վլուէ, սիրելի Սիկիսմոնտ, լուէ, տտոր վրայօք չի-
խօսինք, հաւատա ինձ թէ այս անտառին մէջ չատ զու-
արճութիւններ ունեցայ: Միթէ շքեղ զղեակներն ալ վիշ-
տերէ ազատ են, միթէ երջանկութիւնը միշտ հոն կը գըտ-
նուի, զուն ալ վիշտեր չունեցար: Հիմա թողունք այս
խօսքերը, եւ ուրիշ աւելի կարեւոր նիւթերու վրայ խօ-
սինք, Տես, ինչպէս դաւակդ վարդի պէս մեծցած է պարզ
անունով, եւ բաց օդին շարունակ սովորելով խիստ քա-

ջառողջ եղած է. մեր բերդին մէջ թերեւս փափկութեամբ
մնձնալով՝ տժգոյն եւ անզօր պիտի ըլլար մեծ գերդաս-
տաններու տղայոցը նման, եւ մենք՝ անոր թէ բնական
եւ թէ բարոյական վիշտեր պիտի պատրաստէինք, ուստի
ուրախացիր, եւ փառք տուր Աստուծոյց:

Այնուհետեւ պատմեց կոմսին թէ ինչ հրաշալի կեր-
պով Աստուած զինքը եւ իւր որ զին պահպաներ էր այն
անսպատին մէջ: Սիկիսմոնտ անձկութեամբ մահկ ընելէն
ետքը գոչեց. «Նախնամութեան բարիքները՝ անվախճան
են, զաւակս, չըլլայ որ ամեննեւին մոռնաս զԱստուած.
քանզի զուն երբ անզօր մանուկ մ'էիր հօրմէդ զրկուած
եւ մայրդ զքեղ սնուցանելու անկարող. Աստուած զձեզ
երկութիւնիդ ալ պահպանելու համար այս բարի անսպանը
զրկեց ձեզի. եւ երբ մայրդ կրած այս տառապանքներէն
մեռնէր, զուն՝ վայրենի գազաններով լեցուն այս անա-
պատին մէջ պիտի կորսուէիր, ու մէկը պիտի չկրնար քու
թշուառութիւնդ ինձ իմացընելու. սոյն այս անտառնը իմ
առաջնորդս եղաւ եւ զիս ձեր բնակած տեղը բերաւ. Ահա
Աստուած այսպիսի պարզ, զիւրին եւ հրաշալի միջոցնե-
րով մնզ օգնութեան կը հասնի ձիշդ պէտք եղած ժամա-
նակը: Ուրեմն, որդեակս, որչափ ժամանակ որ ապրիս-
փառաբանէ զԱստուած:



ԳԼ. ԺԶ


ԺԵՆԲՎԻԿ ԴՂԵԱԿԸ ԿՐ ՎԵՐՍԴԱԲՆԱՅ

Միկիսմոնտ իւր կինն ու զաւակը առած քարայրէն գուրս նղելով քովը կախուած արծաթեայ որոի փողը հնչեցուց իւր մարդիկը կանչելու համար, Շրջակայ անտառներն եւ հովիտները փողին ձայնին արծագանքը կրկնեցին, եւ Ցաւակ՝ որ այսպիսի ձայն մը լսած չէր, ուրախութենէն կը ցատկէր եւ իւր հօրը ըրածին պէս փողը հնչեցը նել կ'աշխատէր, իսկ մայրը անոր մանկական հետաքրքրութեանը վրայ կը ժպտէր:

Անմիջապէս կրմսին ասպետները եւ ծառաները՝ ոմանք ոտքով ամեն կողմերէն վաղելով եկան, եւ ապշեալ մնացին երբ կրմսը տժգոյն եւ նիհար կնոջ մը ձեռքէն բռնած ու անոր քով չնորհագեղ մանուկ մը կեցած տեսան. ուստի լուռ եւ ակնածութեամբ անոնց բոլորտիքը շարուեցան, վասն զի տեսան նաև որ կրմսը, կինն ու մանուկը կուլալին:

Այն ատեն կրմսը խռովիեալ ձայնով մը ըստւ. «Ազնիւ ասպետներս, եւ հաւատարիմ ծառաներս, ահա իմ ժէնը վիել կինս. եւ ահա իմ Ցաւակ զաւակ»:

Սյո խռովերուն վրայ՝ ամենքն ալ զարմացան եւ ուրախութեան ձայներ հանեցին. «Ով Աստուած, ի՞նչ կը տեսնենք, մեր յարգելի կրմսուհին է, ուրեմն չսպաննեցին զայն, թէ ո՞չ գերեզմանէն յարութիւն առաւ. Ոչ, անկարելի է. բայց այո՛, նոյն ինքն է, այս ի՞նչ թշուառ վիճակի մէջ է.



տեսէք ինչպէս գունատեալ է, եւ ինչպէս սիրելի եւ գեղցիկ է իւր զաւակը։ Այսպէս ուրախութեան, վշտակցութեան, հիացման եւ հետաքրքրութեան ձայներով անդադար հարցումներ կ'ընէին։

Կոմար իւր կնոջ պատմութիւնը համառօտիւ ամսնց պատմելէն ետքը՝ մէկ քանի հրամաններ տուաւ, երկու ասպետ զրկեց որ երթան բերդէն կոմսուհւոյն համար ըզգեստներ եւ զահաւորակ մը բերեն, եւ անոր ընդունելութեանը համար մեծ պատրաստութիւններ ընեն։ Քանի մը ուրիշ ասպետներու ալ հրամայեց որ բնոնակիր ջորիներն ու ծիերը ճամբայ հանեն, ծառաներուն ալ պատուիրեց փայտ ժողվել, ժայռի մը տակ կրակ մը վառել ու ճաշ մը պատրաստել, կրակին քովը օթոց մը տարածեց, ուր ամուսինը նստեցուց եւ իր վրայ ունեցած գեղեցիկ ծիրանի վերարկուով անոր ուսերը ծածկեց, զլուխը ծածկելու համար ալ ազնիւ կերպաս մը տուաւ անոր։ Այն ատեն բոլոր ասպետները դորոնք ճանշցած էր ժէնըլիէվ, մի առ մի ակնածութեամբ մօտեցան ու բարեւեցին զայն եւ իրենց վշտակցութիւնը եւ ուրախութիւնը յայտնեցին։

Ասոնցմէ վերջը ազնիւ Վուլֆ մօտենալով, կոմսուհւոյն ձեռքը համբուրեց եւ զայն արտասուօք թրջելով ըսաւ։ «Սիրելի աիկին, զոհ եմ որ մահը իմ ձերմակ մազերուս խնայեց ու մինչեւ հիմա չմեռայ. որով այս երջանիկ օրը տեսնելու բարեբաղզութիւնն ունեցայ. այսուհետեւ զոհ սրաով պիտի մեռնիմ։»

Ապա ծաւակը գրկելով, անոր գեղեցիկ այտերը համբուրեց եւ ըսաւ. «Բարի եկար, սիրուն զաւակ, հօրդ կենդանի պատկերն ես. Երանի թէ անոր պէս քաջ եւ աղնիւ ըլլաս, մօրդ պէս քաղցր եւ զթասիրա, ու երկուքին պէս՝ առաքինի եւ բարեպաշտ։»

Ճաւակ, որ ՚ի սկզբան վախցեր էր ինքովնքը յան-

կարծ այնչափ բազմութեան մէջ տեսնելով՝ քիչ քիչ համարձակութիւն առած անոնց մօտեցաւ։ Ամեն կողմ անթիւ նորանոր առարկաներ տեսնելով, հետաքրքրական եւ ծիծաղաշարժ հարցումներ կ'ընէր, եւ բոլոր բազմութիւնը մասնաւորաբար ծերունին վուլֆ՝ աշխոյժ մանկան միամիտ դիտողաւթեանց եւ խելացի հարցումներուն վրայ կը գուարճանային։

Ամեն բանէ աւելի զինքը զարմացընողն էր ձիաւորներուն երեւոյթը. քանզի ինչպէս որ առաջին անգում ձիաւոր տեսնող քանի մը ժողովրդոց պատահեցաւ, Ցաւակ կը կարծէր թէ ձին եւ վրայի մարդը միայն մէկ հոգի ունին. «Հայր իմ, ըսաւ, վեց ոտք ունեցող մարդիկ կան աշխարհիս մէջ».

Այն ատուն կոմին առաջարկութեամբը ձիաւորներէն մէկը ձիէն իջաւ եւ կենդանին Ցաւակին քովը տարաւ. «Հայր իմ, ըսաւ մանուկը, այս կենդանին ուրկից բռնեցիր, մեր անտառին մէջ ասոր նման կենդանի մը տեսած չեմ»։ Չին աւելի մօտէն քննելով եւ անոր բերանը դըրւած արծաթէ գեղեցիկ սահն մը տեսնելով հարցուց. «Ուրեմն ձիերը ոսկի եւ արծաթի կ'ուտեն».

Երբ կրակին բոցը տեսաւ, «Մայր իմ, ըսաւ, միթէ մարդիկ այս նիւթը ամպերուն մէջի փայլակներէն առած են, թէ՝ այս ալ Աստուծոյ մէկ պարզեւն է, Ո՛հ, ինչ գեղեցիկ պարզեւ մ'է այս, շարունակեց կրակին տաքութիւնը զգալով, եթէ գիտնայինք, մենք ալ բարի Աստուծոյ կ'աղաւէինք որ մեզի ալ տար, որպէս զի սաստիկ ձըմեռուան մէջ տաքնայինք»։

Ճաշը ընկու ատեն՝ գեղեցիկ պտուղները մանաւանդ ծիրանները իւր ուշադրութիւնը գրաւեցին. որոցմէ հատ մը առնելով. «Հայր իմ ըսաւ, անշուշտ ձեր երկրին մէջ ձմեռ չկայ, որ ասանկ գեղեցիկ պտուղներ ունիք. ինչ

եղջանիկ էք որ անանկ երկրի մէջ կը բնակիք»։

Երկար ատեն ուշադրութիւնը իւր առջեւը դրուած բաժակին վրայ դարձուցեր էր եւ չէր համարձակեր անոր գաչելու. վերջապէս զգուշութեամբ զայն բռնելով, «Ո՛հ, կը կարծէր թէ պիտի հալի. ուրեմն սառ չէ եղեր», ըստու. Երբ իրեն հասկըցուցին ինչ բանով չինուած ըլլալը, Արքի Աստուած ինչ գեղեցիկ եւ զարմանալի բաներ ըստեղծեր եւ մարդոց տուեր էն, յարեց. այնուհետեւ չափանց զուարձութիւն մը զգաց երբ ապակիին մէջէն իւր պարը, հայրը եւ ճաշի նատող բոլոր բազմութիւնը տեսաւ։

Ծառային մէկը իւր առջեւը արծաթի պէս փայլուն նակ մը դրաւ. Ցաւակ զայն դիտելու ժամանակը՝ իւր ատկերը անոր մէջը տեսնելով, այնչափ փախցաւ որ ձեռքէն ձգեց զայն. վասն զի կը կարծէր թէ մարդկային էակ որ կայ անոր մէջ եւ իւր ձեռքը պնակին տակը դրաւ որ ւր տեսած տղան բռնէ բայց երբ զինքը վատահացուցին ինչ ըլլալը բացատրեցին, աներկիւղ՝ պնակին մէջ նաւեցաւ, ուր իւր զէմքը զուարթ կամ տխուր ձեւացընելով Շըքբօնուր, որով եւ բոլոր սեղանակիցներուն զուարձաւալուն պատճառ կըլլար. Կոմար եւ կրմառհին անդադար ալու ատեննին իսկ՝ չէին կրնար իրենց ծիծաղը զսպել։

Ճաշը հաղիւ լմնցեր էր, երբ կոմսուհեւոյն զգեստները բերին. Ժէնըվիէվ քարայրը մտաւ, եւ նախ ծնկան վրայ դալով չորհակալ եղաւ Աստուծոյ որ այսպիսի հրաշքով վինքը ազատեց. այնուհետեւ հագուեցաւ, փայտեայ խաչը տաւ, իբր իւր տառապանաց յիշատակը, եւ քարայրէն զուրս եղաւ իւր աստիճանին վայելուչ կերպով հագուած։

Որովհետեւ զահաւորակը բերելու համար օձապայտ եւ երկար համբաներէ պիտի անցնէին. ուստի մինչեւ անոր հասնիլը՝ ծառաները եղեւնիի ամուր չփայտերէ տեսակ մը պատզարտկ շննեցին. Կոմար անոր վրայ օթոց մը

տարածել տալով Ժէնըլիէվը ու Յաւակը անոր վրայ նստեցին եւ բազմութեամբ ճամբայ ելան դէպ ՚ի բերդը:

Կէս ճամբան՝ գահաւորակը զիրենք դիմաւորեց. Ժէնըլիէվ իւր որդւոյն հետ անոր մէջ մտաւ, ու աւելի հանգիստ եղաւ. Երբ անտառէն դուրս ելան, ժողովուրդը բազմութեամբ անոնց առջեւն ելաւ, բարի կոմսուհին գտնուելուն լուրը շուտով շրջակաները տարածուեր էր. Ամբողջ գիւղերը պարպուեր էին, երկրագործները իրենց աշխատութիւնը թողլով, ամենքնին ալ գեղեցիկ զգեստնին հաղած՝ ճամբուն վրայ լցուեր էին որպէս զի իրենց բարի իշխանուհին տեսնեն, Ամենուն համար ընդհանուր տօնախմբութիւն մը եղեր էր. Գահաւորակը քանի որ բերդին կը մօտենար, նոյնչափ աւելի կը շատնար ժողովուրդը հոլորն ալ ուրախութեան ձայներով եւ վշտակցութեան արտասուբով կը բարեւէին զկոմսուհին:

Այս բազմութեան մէջ երկու ուխտաւորներ տեսնուեցան երկար մորուքով ու զիսարկնուն եւ վերարկուներնուն օձիքնուն վրայ խեցիներ փակցուցած. Ասոնք գահաւորակին երկու կողմը Ժէնըլիէվի առջեւ ծնկան վըրայ եկան. այս երկուքը այն դահիճներն էին, որոնք հըրաման ընդունած էին կոմսուհին սպաննելու. Երկուքնին ալ, մանաւանդ Քօրէնց, ներումն ինողեցին Ժէնըլիէվին, որ փոխանակ զինքը ի Պրապանտ ծնողացը քովը տանելու՝ անօգնական այն անապատին մէջ թողուցեր էին, եւ կողօյի վրէխնդրութենէն վախնալով իրենք սուրբ երկիրները ուխտի գացեր ու քանի մը որ առաջ վերադարձեր էին. բայց ինքինքնին իրենց ընտանեաց անգամ ճանչընել չամարձակելով, վերադառնալնէն ՚ի վեր թափառական կը պտտէին կոմութեան մէջ, եւ կարծելով թէ Ժէնըլիէվ մնած է, որոշեր էին որ իրենց ըրածը կոմսին չըսն, որպէս զի անոր վիշտը չի կրինապատկեն.

«Օրէնիկալ ըլլայ Աստուած, շարունակեցին նախկին դահճները, որ զձեղ կատաղի գազաններուն ճիրաններէն ազատելով, ձեր ապարանքը կը վերադարձընէ:»

— Բարի մարդիկ, պատասխանեց Ժէնըլիէվ, զանոնք ուղե հանելով ու ձեռքերնին բռնելով, Աստուծմէ եարքը ձեղի կը պարտաւորիմ իմ եւ որդւոյս կեանքը. Յաւակ՝ չնորհակալ եղիր ասոնցմէ. քանզի ասոնք են այն մարդիկը, որոնք պիտի սպաննէին զքեզ եթէ մարդոցմէ աւելի Աստուծմէ չվախնային. Անշուշտ զղացած չէք հիմա, շարունակեց դքսուհին ուխտաւորաց դառնալով, մեր կենացը ինայենուդ համար:

— Ամենեւին, պոռացին միաբերան, այն օրը զձեղ չսպաննելով, մեծ պատուիրագանցութիւն մը ըրած կը կարծէինք, բայց այսօր համոզուած ենք որ սխալեր ենք. թէ պարտաւոր էինք զձեղ ձեր ծնողացը քով տանիլ.

Յետոյ ուխտաւորները կոմսին առջեւ ծնկան վրայ եկան անկէ ներողութիւն լինդրելով եւ անոր իրենց կանանց ու զաւակաց ըրած երախտեացը համար չնորհակալ եղան, քանզի մեծ զարմանքով իմացեր էին որ Ժէնըլիէվ իւր վերջին նամակին մէջ մեծանձնութեամբ մը զանոնք իւր ամուսնոյն խնամոցը յանձներ էր եւ կոմսը իւր կնոջ այս բարեպաշտ կամքը հայրական հոգատարութեամբ կատարեր էր:

«Կնոջս եւ զաւակիս վրայ գթալնիդ եւ անոնց կենացը ինայենիդ չէի զիտեր, ըստ կոմսը, բայց ձեր ողորմելի ընտանիքը խնամելով առանց զիտնալու Փրկչին այն խօսքը կատարեցի թէ. Ողորմածները ողորմութիւն պիտի գտնեն. Դացէք ուրեմն խաղաղութեամբ եւ ես իմ պաշտպանութիւնս պիտի չզլանամ ձեզմէ:»

Երկուքն ալ ոտք ենելով գահաւորակը անսողներուն օդնեցին եւ ճամբան չենց Քորէնցին ըստաւ. «Կը աեսնեա,

բարեկամ, որ մարդ պէտք չէ վախնայ երբէք բարի գործ մը ընելէն՝ քանզի վաղ կամ անագան անոր բարի արդիւնքը երեւան կ'ելնէ ։

Երբ գահաւորակը բներդին մօտեցաւ, ժողովուրդը իր ուրախութիւնը յայտնելու համար՝ առանց հրամանի մը սպասելով՝ բոլոր զանգակները կը հնչեցընէին. բազմութիւնը ճամբուն վրայ խոնելէն զատ՝ ոմանք երկու կողմի ծառերուն վրայ ելեր, եւ ոմանք պատուհանները եւ մինչեւ տանիքները լցուեր էին, որպէս զի երենց սիրելի կոմսուհին տեսնեն. որուն մահուանը համար այնչափ երկար ատեն լացեր էին. Ընդհանուր խնդակցութեան եւ գովաբանութեան ձայները խիստ եռանդուն էին.

Ժողովրդեան այնչափ յարգանաց վրայ ժէնըփէվ ամշնալով՝ պարկեցտութեամբ աչքերը կը խոնարհեցընէր. Յաւակ իւր մօրը ծնկան վրայ նստած էր՝ տակաւին կաշիէ զգեստը հազած եւ քարայրին փոքր խաչելութիւնը ձեռքը բոնած. Գահաւորակին աջ կողմը Սիկսմոնտ կոմսը կը յառաջանար ձիով, ձախ կողմը անոր հաւատարիմ վուլֆը, եղնիկը՝ փոքր շան պէս ետեւնէն կ'երթար. իսկ սպիտները եւ կոմսին ընկերները երկու խումբ եղած բարաւորակին բոլորտիքը շրջապատեր՝ անոր անցնելու ճամբան կը բանային.

Այս անհամար բազմութեան մէջէն որչափ կը յառաջանային, այնչափ ուրախութեան եւ յուզման ձայները ընդհանուր կ'ըլլային. Մայրերը իրենց մանկանց կը ցուցընէին այն կոմսուհին, որոնց համար այնչափ ժամանակ լացեր էին. հայրերը իրենց զաւակնին վեր վերցընելով, իրենց մանկութեան բարերարը կը ճանչցընէին անոնց, Մերերն անգամ իրենց գաւազանին վրայ կոթընած ուրախութենէն կուլային եւ սրտի յաւզմունքէն կը դողային. Երբ ժէնըփէվ այսպիսի միծ պատուով բներդին բակը

հասաւ, ներգին մեծ դրան առջեւ բոլոր շրջաբնակ աւապետաց տիկինները եւ օրիորդները տեսաւ, որոնք զինքը պատուով ընդունելու եւ իրենց յարգանքը մատուցանելու համար հոն ժողովուեր էին.

Ամենքն ալ կոմսուհոյն անմեղութիւնը ճանչցած՝ եւ հրաշքով մը աղատելուն համար իիսատ ուրախ կ'երեւէին. Ամենքն ալ իրենց ամենէն ընտիր զարդերով զարդարուած էին, եւ իրենց զլուխը կեցեր էր սպիտակներ հագած եւ պարանոցը շքեղ մարգարտեայ մանեակ մը դրած նորատի եւ գեղեցիկ օրիորդ մը, որ յառաջ անցնելով մրտենեաց պատկ մը ներկայացուց ժէնըփէվին ՚ի նշան անոր անմեղութեանը եւ հաւատարմութեանը և Ընդունեցէք այս պակը, ազնիւ տիկին, ըստ անոր, զոր ձեզ կը նուիրեմ ՚ի դիմաց ամեն տիկնանց. Աստուած աւելի գեղեցիկը պահած է ձեզ երկինքը».

Կոմսուհին այս ծաղկահաւ օրիորդը չճանչնալուն, իմացուցին իրեն թէ Պերթան է, նոյն օրիորդը որ բանտին մէջ իրեն այցելութիւն ըրեր էր, եւ հիմա հազիւ տասն եւ չորս տարեկան կար. Ալփին տիկին, ըսին միւս կիները, միայն Պէրթա ձեր դժբաղդութեան ցաւակից ըլլալու արժանի եղաւ, ուստի եւ մեք արժան համարեցինք որ դարձեալ ինքը առաջինը ըլլայ ձեր բարօրութեանը խնդակից».

Ժէնըփէվ այն սոսկալի զիշերը յիշելով. «Ո՛վ Աստուած, ըստու իբր թշուառ մեղապարտ այն պատերէն գուրս եղած միջոցին՝ ո՞վ կը կարծէր թէ օր մը Էայսպիսի վառաւոր կերպով նորէն պիտի վերագառնամ. Դուն միայն զիտէիր. ո՞վ Աստուած, եւ ինձ համար այս սոյն գեղեցիկ օրը պատրաստեր իիր. Եթէ առաքինութիւնը, շարունակեց կոմսուհին (ամօթխած պարկեցտութեամբ պըսակը ընդունելով եւ Պէրթան համբուրելով) այսպիսի պատիւներով եւ այսպիսի ուրախութիւններով կը սկսակես

երկրի վրայ, արդեօք երկինքը ինչ բարօրութիւններով
պիտի վարձատրես:

— Իրաւունք ունիս, տիկին, ըստ Վուլֆ, թէեւ ա-
մեն անգամ անմեղութիւնը երկրի վրայ այսպէս չպսակ-
ուիր, եւ այսպիսի փառաւոր յաղթութիւն մը չնդունիր,
սակայն Աստուած երբեմն այսպէս կ'ուզէ որ լլայ, որ-
պէտք նախաճաշակ մը տայ մեզ թէ ինչպէս պիտի վար-
ձատրէ երկինքը! Տէր կոմս, յաւելցուց դէպ ՚ի անոր դառ-
նալով, զրեթէ ութսուն տարի է որ կապրիմ, այսպիսի
մեծաշուշ ուրախութեան օր մը ամենիւնին չեմ տեսած:

— Ազնիւ բարեկամս, պատասխանեց կոմսը, պատ-
ճառը այն է որ Աստուած այս օրը պատրաստեց՝ մոլու-
թեան վրայ առաքինութեան յաղթութիւնը հոչակելու
համար:

Առպետները եւ տիկինները այս խօսքերսւն վրա;
զայն ծափահարեցին, Օրիորդները այն ատեն որոշեցին որ
մշտադալար եւ մշտածաղիկ մրտենին արնուհետեւ հար-
սանեկան պսակներու համար պահուի ՚ի նշան կուսական
անմեղութեան եւ հաւատարմութեան: Այս սովորութիւնը
մինչեւ ցայսօր կը պահուի շատ երկրներու մէջ:

Այս ինդակցութիւնները եւ սրտի յուզմունքները Ժէ-
նլիվէմի վրայ այնչափ ազգեցութիւն ըրին, որ հանգը-
տանալու խիստ պէտք ունենալով իւր սենեակը տարին
զինքը, ուր այնչափ տարիներէ ՚ի վեր ոտք կոխած չէր:
Վերստին աստուծոյ չնորհակալ ըլլալէն եւ թշուառ ու
հաւատարիմ Տրագոյի այրի կինն ու որբ զաւակները մը
խիթարելէն եւ իւր պաշտպանութիւնը անոնց խոստանա-
լէն ետքը՝ աղաչեց որ զինքը առանձին թողուն որպէս զի
հանգստանայ:

Այն օրէն թէ Տրագոյի եւ թէ մաերիմ Պէրթայի
ընտանիքը կոմսին բերդին մէջ երջանիկ կեանք մը անցուցին:

ԳԼ. ԺԷ.
ԺԵՆ.ԸՆՈՂՔԸ

Սիկիսմոնտի բերդը այսպիսի ուրախութեան մէջ ե-
ղած միջոցին՝ Պրապապանտի դուքսին բերդը խորունկ
սուզի մէջ էր: Ժէնըլիվէմի բերկառիթ լուրը անոր ծնո-
ղացը տանելու համար Վուլֆ ճանապարհին դժուարու-
թեանց իւր ծերութեան եւ կոմսին խօսքերսւն չնայելով
տասն եւ երկու ձիւոր ընկերներով մեկնեցաւ: բայց
յանկարծական ուրախութեամբ մը անոնց վտանգաւոր
ազգեցութիւն մը չտալու համար՝ որոշեց որ նախ այն ե-
պիսկոպոսը գտնէ, որ Սիկիսմոնտի եւ Ժէնըլիվէմի ամուս-
նութեան արարողութիւնները կատարեր էր: քանզի գի-
տեր որ այն եպիսկոպոսը Պրապանտի դուքսին խիստ մը-
տերիմ բարեկամներէն մէկն էր, եւ անոր միջոցաւ կընար
առանց վտանգի այն երջանիկ լուրը կոմսուհոյն ծնողացը
հաղորդել:

Դրեթէ կէտ ճամբան իմացաւ որ այն եպիսկոպոսը
իւր ճամբուն աջ կողմը քանի մը մղոն հեռու քաղաքի
մը մէջ նորակառոց եկեղեցւոյ մը օծման հանդէսը կը
կատարէր: անմիջապէս իւր ճամբայէն չեղելով՝ գնաց գը-
տաւ զան եւ նպատակը իմացուց եպիսկոպոսը ուշ-
րխութեամբ լցուած փառք տուաւ Աստուծոյ որ վերջա-
պէս այնպիսի բարեկամաց եւ պատուաւոր ընտանիքի մը
տառապանաց վերջ տուաւ Անհոգ եղիր, բարեկամ, ը-
ստ անոր, այս երջանկառիթ լուրը անոնց հաղորդելու
անվտանգ միջոց մը կը դպնեմ: վաղը այն վշտակիր ծնո-
ղաց տունը գործով երթալու միտք ունէի, եւ հիմա կըր-
նանք միատեղ մեկնիր: Անմիջապէս Վուլֆ եւ ձիւոր-
ները ճամբար ելամ:

Գրապանտի զքսուհին իւր սիրելի աղջկան ՚ի մահ գատապարտուելուն դոյժը առած օրէն ՚ի վեր՝ ամեն տարի իրենց բերդին եկեղեցւոյն մէջ անոր յիշատակին տարեդարձը կը կատարէին, Եօթերորդ տարեդարձի առտուն խոր տիրութեամբ՝ առանձին իրենց սենեակը քաշուեր էին, Ա՛լ վիշտերնէն ծերացեր եւ մազերնին ժամանակէն տուած ճերմկեր էին, բերզը միշտ սպոյ մէջ էր, եւ ամենէին ուրախութիւն մը չէր լսուեր հոն ժէնըվիէվի մահաւան դարեդարձին հանդէսը կատարելու ժամը հասեր էր՝ եւ միայն եպիսկոպոսին կ'ըսպասէին, այն եպիսկոպոսին որ ժէնըվիէվի եւ Սիկիամոնտի ամուսնութեան հանդէսը կատարեր էր,

Դուքսը արտօմութեամբ լիցուած մինչ ամօթ, կ'ըսէր ինքնիրեն, որ մեր ընտանիքը այս կերպով անհետ ըլլայ, . . . ուակայն, ով Աստուած իմ, թող քու կամքդ կատարուի, Ախոն, կ'ըսէր զքսուհին ալ, հառաչելով, մեր միակ աղջիկը, մեր սիրոյն արժանի այն անմեղ զաւակը դահճճերու զոհ ըլլայ, ոհ, ինչ սոսկալի բան. Ո՛վ ժէնըվիէվ, միսիթարիչ հրեշտակի մը պէս զքեզ մեր մահուան անկողնոյն քովը տեսնելնիս կը յուսայինք, որպէս զի մեր աչքերը գոցէիր. . . . Բայց, ով Տէր, կը յաւելցնէր անմիջապէս, թող քու կամքդ ըլլայ:

Նոյն վայրկենին եպիսկոպոսը ներս մատաւ. որուն դէմքը երկնային ուրախութեամբ մը կը փայլէր. «Փարատեսեցէք ձեր տրտմութիւնը, ըսաւ, եւ ուրախացէք Աստուծով» . . . Աւ սկսաւ Նախախնամութեան զարմանալի տնօրէնութեանց վրայ խօսիլ, իրենց սիրելի աղջկան պատճառաւ զգացած տրտմութիւննին. Յակոբ նահապետին իւր Յովսէփ որդւոյն կորսակեան վրայ ունեցած վշտին նմանցուց, ու նկարագրեց անոնց թէ ինչպէս ուրախացաւ Յակոբ երբ իւր որդին նորէն դտաւ, Եպիսկոպոսին խօսքերը

մէծ աղդեցութիւն ըրաւ անոնց վրայ:

Յակոբին ուրախութեանց պատկերը եւ մարդուաբաղջին Աստուծոյ կամքէն կախեալ ըլլալուն մտածութիւնը՝ զիրենք ուրախութեամբ լցուց եւ տրտմութիւննին փարատեց:

— Որչափ երջանիկ պիտի ըլլայինք, ըսաւ զքսուհին եթէ Յակոբին ուրախութիւնը մննք ալ ունենայինք.

— Այս կեանքին մէջ իսկ պիտի տեսնէք զայն, կըրկնեց եպիսկոպոսը, Աստուած կարող է նոյն հրաշքները այսօր ալ գործել, եթէ Աստուած մեզի վէրք մը կուտայ, զայն բժշկնելու սպեղանին ալ կը չնորհէ. եթէ զմեզ թըլուառութեան կը տանի, անկէ ազատելու ալ կարող է: Յակոբին եւ Յովսէփին Աստուածը միշտ կենդանի է, Նա որ ձեր սիրտը զօրացուց եւ չթողուց որ չափազանց տրտմութենէն խորտակուի, նոյնպէս պիտի զօրացընէ հիմա ալ որպէս զի չափազանց ուրախութենէն չի վտանգի: Փոխանակ ցաւազին ողբեր երգելու՝ երթանք ուրեմն մատուռը, գոհանանք աստուծոյ, քանզի ժէնըվիէվ կենդանի է եւ պիտի տեսնէք զայն:

Երկու ծերունիները հիացմամբ Եպիսկոպոսին կը նայէին, եւ կը գողային: Յոյս ու երկիւղը իրենց սիրտը կը յուղեր, ու լսած խօսքերնուն չէին կրնար հաւատալ.

Այս ատեն եպիսկոպոսը զուռը բացաւ, եւ Վուլֆը կանչեց, որ նախասենետակին մէջ կ'ըսպասէր, եւ ըսաւ, «ահա պարոնը աւելի ընդարձակ տեղեկութիւն կրնայ տալ մեզի»:

«Յոյ, տէր իմ, ստոյգ է ըսաւ Վուլֆ, ժէնըվիէվ կոմսուհին կենդանի է տակաւին, իմ աչքովս տեսայ զայն, եւ իւր ձեռքը սեղմնիցի:

Այս լուրը անմիջապէս բոլոր բերդին լիցուց, մարդիկը եւ զքսուհւոյն մտերիմ բոլոր տիկինները հիացմամբ որք անոնց սենեակը վագեցին եկան:

Վուլֆ Ժէնըվիէվի պատահած երեւելի դէպքերը մանրամասն պատմած առեն՝ աչքերը արտասուօք կը լեցուէին, եւ շատ անզամ ձայնը կը խեղուէր թաղմութիւնը մեծ ուշադրութեամբ եւ անձկութեամբ մտիկ կ'ընէիր, եւ դուքսը ու դքսուհին հազիւ կը հաւատային:

Վերջապէս զիպուածներուն ծշմարտութեանը վրայ ալ չի տարակուսելով կենդանութիւն մը առին եւ երկուքնին մէկ տեղ պոռացին. «Ուրեմն ժէնըվիէվ մեր սիրելի զաւակը կենդանի է. երթանք գրկնաք զայն».

Ամենքնին ալ հանդիսաւոր կերպով Աստուծոյ փառք տալէ ետքը առանց ժամանակ կորսնցընելու՝ եպիսկոպոսը, վուլֆ իւր իսւոր ձընկերներովը, եւ կունան ու կումուհին իրենց բազմաթիւ ծառաներովը ճամբայ ելան:

Այս միջոցին ժէնըվիէվ՝ հղած խնամքներէն անզգայաբար առողջացեր էր, իւր այտերը սկսեր էին իրենց վարդի դոյնը ստանալ Աշխարհի մէջ ունեցած իւր ամենէն մեծ բաղձանքն էր իւր սիրելի ծնողքն տեսնել. Յանկարծ անոնք եկան յուսացածէն աւելի շուտ Անկարելի է իրար տեսած ատեննին զգացածնին նկարագրել. Այսուհետեւ թող մեռնիմ, գոչեց բարեպաշտ մայրը Յակոբ նահապետի նման. որովհետեւ զուն դեռ կենդանի ես, եւ անմեղութիւնդ ճանչցուեցաւ: Բարի ծնողքը փոփոխակի իրենց աղջկան պարանոցին իյնալով, երկար ատեն լացին:

Երբ սիրելի Յաւակը տեսան, Այս է մեր թոռը, ըսին ո՛ն, եկու սիրասուն զաւակ, եկու մեր գրկացը մէջ:

Աստուծոյ օրհնէ զքեզ, սիրելի որդեակ, ըստու Պըրապանտի դուքոր զայն իւր գրկաց մէջ առնելով եւ համբուրելով:

Աստուծոյ աջը վրադ ըլլայ, սիրուն զաւակ, Կրկնեց հանին, Յաւակը հաւին գրկէն առնելով եւ լալով համբուրելով զայն: Անկէ ետքը երկուքնին մէկտեղ խիստ

Ջերմեռանդութեամբ գոչեցին, «Ո՛վ Աստուծո, չնորհակալ ենք քու անրաւ բարիքներէդ. մնաք որ մեր սիրասուն աղջկան կորստեանը վրայ կուլայինք, եւ ամնեւին չէինք յուսար մէկ մ'ալ զինքը աշխարհիս վրայ տեսնելու, ահա Դու զայն մեր զիրկը վերադարձնելէդ զատ՝ զաւակ մ'ալ կը պարզեւես»:

Այն միջոցին եպիսկոպոսը անոնց մօտեցաւ. Սիրեամոնտ եւ իւր ամուսինը ուրախութենէն յափշտակուած՝ զարն չէին տեսեր, ժէնըվիէվ երբ զայն տեսաւ, երկինքն իջած հրեշտակ մը կարծեց. կրօնաւորը իւր խնդակցութիւնը յայտնելէն ետքը՝ ազդու ձայնով մը ըստ:

— Զեր հարսանեաց հանդէսին օրուան իմ նախագուշակութիւնս ահա այսօր կատարուեցաւ, սիրելի աղջիկա. Աստուծո քեզի մեծ փորձութիւններ զրկեց, որպէս զի այս աշխարհիս երջանկութիւններէն շատ աւելի մեծ երջանկութիւն մը պատրաստէ երկինքը, անանկ տնօրինեց դիպուածները՝ որ վերջապէս մեր ակնկալութեանը հակառակ զմեզ վերստին միացուց. ուրեմն ուրախութեան արտասոք փառք տան իւր անձառելի նախախնամութեանը՝ որ մինչեւ այսօր անլուտնագ պահպանեց զքեզ Երանի անոր, որ արիութեամբ կը համբերէ փորձութեանց, որովհետեւ նա պիտի արժանանայ այն անթառամ պատկին՝ զոր Տէրը իւր սիրելիներուն խոստացեաւ. եւ անշուշտ եմ ես թէ այն պատկը երկինք պատրաստած է քեզի:



ԳԼ. ԺԵ

ԿՈՄՍՈՒՀԻՆ ԻՒՐ ՀՊԱՑԱԿՆԵՐԸ Կ' ԲՆԴՈՒՆԻ

Երբ ժէնըփիէվ կատարելապէս առողջացաւ, ամեն կողմէն այցլուներ կուգային զինքը տեսնելու եւ իրենց յագանքը մատուցանելու, Կոմսուհին սիրով անոնց այցելութիւնը կ'ընդունէր եւ որպէսզի ամեն զինքը տեսնելուզոները գոհ ընէ, հրամացեց Վուլֆին որ ամենեւին մէկու մը արգելք չըլլայ եւ ամեն մարդ մինչեւ ամենէն յետին ծառաները ազատ ըլլան իւր սենեակը մտնելու։ Այն ժամանակ այցելուներուն թիւը աւելի շատցաւ։

Ժէնըփիէվ ճերմակ լրջագետու հագած՝ սովորաբար թեւաթոռի մը եւ կամ իւր անկողնոյն վրայ նստած կ'ըլլար, իւր քնքուշ դիմացը վրայ բարեպաշտութեան եւ քաղցրութեան այնպիսի հրեշտակային տպաւորութիւն մը կ'իրեւէր, որ կարծես թէ փառաց ճաճանչափայլ լրջանակ մը անոր երեսը կը լրջապատեր, իւր այցելուաց հետ միշտ մարդասիրութեամբ կը վարուէր. քաղցր եւ օգտակար բասակցութիւններով զանոնք կ'ըզմալիցընէր։

«Սիրելի բարեկամներս, կ'ըսէր անոնց, ինձ վշտակից եւ ուրախակից ըլլալուդ համար չնորհակալ եմ ձեզ։ Ափսո՞ս, ձեզմէ շտաերն ալ տեսակ տեսակ վիշտիրէ եւ տրտութիւններէ ազատ չեն։ Բայց միշտ ապահով եղիք, սիրեցէք զԱսուած, նա զինքը սիրովները վասնգէ կ'ազատէ։ Թո՞ղ ինծի պատահածները ձեզի օրինակ ըլլան։

— «Դոհ եղիք ձեր վիճակէն, վասն զի դժգոհութեան մէջ երջանկութիւն չկայ։ Դոհ կեսնք մը վարելու համար խոնամ մարդու. մը տակէ աւելի բան պէտք չէ։ Զեր սիրառ երկրային անցաւոր իրերու մի՛ յարէք։ Զեր վատահութիւնը միայն Աստուծոյ վրայ դրէք, եւ ոչ ստակի, որ

անարգ միտաղ մ՞է։ Աստուծոյ ամենակարողութեան մէկ օրինակը իմ պատմութեանս մէջ կրնաք տեսնել։

«Սերտիւ Աստուծոյ յարեցէք, աղօթք ըրէք չատանգամ եւ խիզճերնիդ մաքուր պահելու ջանացէք։ Ան որ վԱսուած կը սիրէ եւ անոր երկիւղը իր սրտին մէջ ունի, երկինքը կը չահի Աղօթքը բարի գործներ գործելու եւ դժբաղդութեան մէջ համբերելու ոյժ կուտայ մեզի. աղօթքը ամպերուն մէջէն վեր կը բարձրանայ, եւ Աստուած կը լսէ զայն թէ ձախորդութեանց եւ թէ ստորերկեայ բանտերուն, ինչպէս նաև հիւմորդութեան եւ մահուան մէջ մաքուր իսրահէն աւելի քաղցր հանդասութիւն չկայ։ Զեր կենաց ընթացքին մէջ ինծի պէս դուք ալ փորձեցէք։

— «Եթէ ըսենք թէ ստինեւին մնղք չունինք, ինքվինքնիս կը խաբենք, բայց եթէ մեր մնղքերը խոստովանինք, անկեղծութեամբ զջացած սիրա մը ունենալիս կը յայտնինք, որպէս եւ Աստուած իւր արդարասիրութեամբը կը զթայ մեզի եւ կը ներէ»։

Այսպէս ժէնըփիէվ իւր փորձառութեան եւ զըդրապութեանց օրինակներովը իրեն այցելութեան եկողներուն խիստ օգտակար դասեր կուտար, մասնաւոր իըրաւաներ կուտար ամուսնացելոց, հարց եւ մարց։ Ամուսնացեալները կը յորդորեր որ իրարու փախաղարձ սէր եւ վատահութիւն ունենան։

Ծնողաց կը խրատէր որ իրենց գաւակը Աստուծոյ երկիւղին մէջ մեծցընեն։ Բարի կին, կ'ըսեր օր մը կնոջ մը, որ իւր զսուակը զրկած զինքը տեսնելու եկեր էր, այդ սիրուն զաւակին իւր կենաց ընթացքին մէջ ի՞նչ ճակասագիր ունենալիքը յայտնի չէ, այսօր քաղցր ժակիտ մը իւր կենաց արշալոյսը կ'ողջունէ. բայց վաղը թերեւս այդ ժպիտը տրամութիւններու, վիշտերու եւ արտասուաց կը փոխուի. վասն զի մարդկային արարած մը բաղդին փո-

փոխութիւններէն ազատ չէ։ Զեր պարտքն է լաւ գաստիա-
րակել զաւկներնիդ որպէս զի կենաց ընթացքին մէջ
ամէն տեսակ դժբաղզութեանց դիմանալու կարող ըլլան։
Մայրս զիս գրկած ժամանակը՝ անտարակոյս մտքէն չէր
անցրնէր որ որ մը զիխուս այնչափ դժբաղզութիւնն/ը
պիտի գան։ Եթէ զիս Աստուծոյ երկիւղին մէջ չմեծցընէր
եւ չսորվեցըներ որ երկնային սուրբ նախախնամութեանը
ապաւինելու եմ, անշուչա դժբաղզութեան մէջ պիտի
կորսուէի, եւ ո՞վ գիտէ անտպատին մէջ յուսահատութենէ
ի՞նչ պիտի ըլլայի, Եթէ Աստուծոյ, Յիսուսի և մեր հոգոյն
անժառութեանը չըւատայինք, մեր աշխարհային կեանքը
իւր բոլոր վիշտերովը եւ թշուառութիւններովը խիստ ան-
տանելի եւ յուսահատական պիտի ըլլար, Սրդ սիրելի բա-
րեկամուհիս, աշխատէ զաւակացդ սրտին մէջ անոնց մա-
տադ հասակէն կենդանի հաւատոյ սկզբունքները ցանել,
որք անոնց երջանկութեան միակ պատճառը պիտի ըլլան։

Ժէնըլիէվի սենեակը մանող ամեն փոքր տղայք մէկ
մէկ ընծայ ընդունելով դուրս կ'կնէին, եւ այս ընծաները
Ցաւակին ձեռօքք կը բաշխուէին։

Կոմսուհայն բարի խրամները իրեն այցելութեան
եկողներուն վրայ այնչափ ազգեցութիւն կընէր՝ որ ամենէն
խստափրտ մարդերուն անգամ սիրտը կը շարժէր։ Շատեր
իրենց չար սովորութիւննէրէն եւ կեցան եւ կոմսուհայն
խրամներուն հետեւելով՝ առաքինի մարդիկ եղան։



ԳԼ. ԺԹ.

ԿՈՂՕ ԻՐ ՊԱՏԻԺԸ ԿԸ ԳՏՆԵ

Այցելութեան եկողներուն ամենքն ալ կոմսուհայն
քովէն մեկնելով կ'ուզէին Կողօն ալ տեսնել։ Կողօ իբր
զրպարտիչ, հարստահարիչ եւ մարդասպան՝ ի մահ դատա-
պարտուած էր. իւր զատատանէն անմիջապէս ետքը
թէեւ զինքը պիտի պատժէին, բայց Ժէնըլիէվի թախան-
ձանաց վրայ՝ մահուան պատիմը մշտնջենաւոր բանտի
փոխուեցաւ. Բանտապետը անօրէն Կողօն տեսնելու եկաղ
բազմութեան ցուցընելու համար՝ գրեթէ ժամ մը հանգս-
տութիւն չունէր. բայց յօժարութեամբ բանտին դուռը
բանալով, «Եկէք, կ'ըսէք. վերը կոմսուհայն սենեակը» ա-
ռաքինութեան եւ անմեղութեան օրինակը տեսաք, հոս
ալ մոլութեան եւ մեղաց պատկերը պիտի տեսնէք»։

Ելք բանտապահը ձեռքը լապտեր մը ու բանալինե-
րու արցակ մը բռնած ստորերկեայ բանտը տանող քարէ
սանդուղէն կ'իջնար, եւ երկաթեայ ահազին դուռը կը
բանար, բանատին մթութիւնը, խոնաւութիւնը ու Կողօի
անոելի կերպարանքը սոսկում մը կը պատճառէին ներ-
կայներուն. Բանտապահը մազերը տակնուվրայ եղած,
տնկուած էին, մօրուքը երկնցած եւ տգեղացած, դէմքը
գունաեալ եւ նիհարցած, նայուածքը վայրենի եւ սոս-
կալի էր. Խդմատանքը այն աստիճան կը նեղէր զինքը որ
շատ անգամ սոսկալի ձայներ հանելով, կատաղութեամբ
իւր շղթաները կը չարժէր, ու գլուխը պատին կը զարնէր։
Հանդարտած ատենն անգամ այլանդակ խօսքերով լոող-
ները կը սոսկացընէր։

Ժի՞ն անմիտ եմ եղեր ես, կ'ըսէք, վայ անոր որ Աս-
տուծոյ ճանապարհէն կը զարտուղի, սիրտը մոլութեամբ

կը լեցնէ, եւ խղճմտանաց ձայնը զլտեր Եթէ ի սկզբան
քիչ մը խարուսիկ սւրախութիւն զգայ, բայց վերջապէս
իւր բաժինը տառապանք եւ թշուառութիւն է, Վայ անոր
որ ապօրինաւոր ցանկութեանց կուտայ ինքվինքը. մա-
ցառի մը մէջ ծաղկեալ վարսը քաղելու յուսով ձեռքը եր-
կնցուցած ատեն՝ յանկարծ օձ մը դուրս կը յարձակի, ա-
նոր մարմնոյն կը փաթթուի, կը խեղէ, կը սպաննէ զայն.

Թէեւ կոմսունոյն դէպքերը շատ անգամ պատմէր
էին, սակայն միշտ կը հարցընէր, «Ըսէք՝ կաղաչեմ, սաո՞յզ
է որ կոմսուհին իւր զաւակին հետ գտնուեցաւ, ճշմարիտ
է այս թէ երազ. Ո՛չ, ոչ, երազ չէ տեսածս, սառովիւ զայն
գտան, քանզի, Ասուած ահաւոր վրէժինդիր է, սոյն այս
բանտէն ազատեց զայն, ուր ես բանտարկեր էի, եւ զիս
նետեց հոսւ Այո՛, այո՛, հոս ահա այս տեղը նստած էր,
ուր ես հիմա կը գտնուիմ. Հիմա հաւատացի՞ք որ Ասու-
ած իրաւարար է »:

Երբեմն ալ կ'ըսէր. «Զիս տանելու համար եկած էք,
երթանք ուրեմն, ատրէք զիս կառափնարանը, յոժարա-
կամ կ'երթամ, զի ես առաջինի մայր մը ու անոր զաւակը
սպաննեցի, ուստի պէտք է որ մեռնիմ»

Երբեմն՝ բանտին դուռը բացուած ժամանակը՝ զինքը
տեսնելու եկող մարդիկը ուշադրութեամբ զիտելով եւ
բարձրածայն ծիծաղելով կ'ըսէր. «Զծեզ ալ հոս բերին ինձ
ընկեր ընելու համար, դո՞ւք ալ անմեղը մզորեցուցիք.
Տեսնեմ ձեռքերնիդ, մօր մը եւ խեղճ մանկան մը արտաս-
ուօքը եւ արեամբը շաղախեալ են, ինչո՞ւ կը պահէք, ին-
չո՞ւ չէք համարձակիր ցուցընել. Իմ արժանաւոր ընկեր-
ներս էք, ուստի ներս մտէք, հոս ձեզի համար բաւական
տեղ կայ . . . Անոնք որ ինձ կը նմանին՝ պէտք են ինձ
ընկերանալ».

Ահա այսպէս յուսահատ վիճակի մէջ Կոլո իւր խղճէ

տագնապէն տանջուելով քանի մը տարի չարաչար տառա-
պելէն ետքը իրեն զատափիոր գործադրուեցաւ.

ԳԼ. Ի

ԱՌԱՆՁՆԱՐԱՆ

Պատիկ տղաքները ժէնըվիէվը, Ցաւակը եւ Կոլօն-
տեսնելէն հտքը իրենց հասակին հետաքրքրութեամբը կը
փափաքէին հաւատարիմ եղնիկն ալ տեսնել. Կոմսը բեր-
դին պարտէզին մէջ գեղեցիկ ախոս մը շնորհ տուաւ ա-
նոր համար. կենդանին պարտէզին եւ բակին մէջ բերդին
ներքին կողմը համարձակ կը պարտէր.

Օրը քանի մը անգամ ժէնըվիէվի սենեակը կ'ելնէր
եւ մինչեւ որ կոմսունոյն զգուանքը շընդունէր՝ վար չէր
իջներ. Ամենուն հետ այնպէս ընանեցած էր, որ իրեն ու-
տելիք առողջներուն ձեռքին մէջէն կ'ուտէր. որսական բա-
րակներն անգամ անոր հետ ընտանեցած՝ չէին դպչէր. Փոքը
տղայք միծ հաճուք կ'ըզգային այն գեղեցիկ կենդանին
տեսնելու, զան շոյելու եւ անոր հաց տանելու հսմարը
«Ով Աստուած, կ'ըսէին մայրերը, առանց այս հաւատարիմ
եղնիկին՝ մեր պաշտելի կոմսուհին եւ սիրեկի կոմար անա-
պատին մէջ պիտի կորուսէին».

— Ամենեւին պէտք չէ որ կենոսնի մը նեղենք. կ'ը-
սէք եղնիկին պահապան-
եղները եւ մեղ կա
մէջ կոմսունոյ
կեանք մը պիւ
ուսնց կենոր
պիտի ըլլար
և առնէ.

Առաջ Խւր կենաց վերջին օրը՝ անվտանգ անցաւ, մըրկա-
յոյզ փոթորիկէ մը եռքը գարնան գեղեցիկ իրիկոնի մը
կը նմանէր, եւ խւր մահը՝ մարը մտնող արեւուն նետ կըր-
նայ բարդատուիլ, որ կը լուսաւորէ զմեզ մինչեւ որ ա-
ներեւոյթ կ'ըլլայ մեր տչքէն, որպէսզի լուսագոյն աշխար-
հի մը մէջ աւելի պայծառ կերպով ծագի.

Անթիւ բազմութիւն մը անոր յուղարկաւորութեանը
ներկայ գտնուեցաւ, մարդ չկար ոք անոր մահուանը վրայ
չիլայ: Սիկիսմոնտ եւ Յաւակ իրենց արտասուօքը անոր
գերեզմանը թրշեցին, իսկ եղնիկը անոր գերեզմանին քո-
վէն ամենեւին չզատուեցաւ, եւ ոչ իսկ իրեն տրուած
ուտելիքը կ'ուտէր: Առաւ մը զայն ժէնըվիէվի գերեզմա-
նին վրայ մեռած գտան:

Կոմար Ժէնըվիէվի համար մարմարիոնէ փառաւոր գե-
րեզման շինել տուաւ. վրան ալ եղնիկին պատկերը նկա-
րագրել տալով:

Ժէնըվիէվի ազաշանօքը կոմոը անապատին մէջ քա-
րայրին ձախ կողմը՝ առանձնարան մը եւ աջ կողմը փոքրիկ
մատուռ մը շինել տուաւ, որուն պատերուն վրայ վար-
պետ պատկերաններու ձեռքով ժէնըվիէվի պատմու-
թեան գլխաւոր պարագաներուն պատկերները նկարուեցաւ:
Ժողովուրդը հոն շատ անգամ այցելութիւններ ընելով՝
նոյն անզը յարգելի նղաւ, եւ առանձնարանի կրօնաւորը
ամեն: Կոտուած առենուելի մամրանան պատմու-
թիւն:

2013

